

ՍԱՄՎԵ

# ՀԱՄԱԼՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԴՈՒԹԵԱՆ

(Ընթարքած Նիկողոս յարմարաց  
տառաձ. Հ. Բ. Ռ. Միաբեն Պէտ-  
քառի Դարանի Առաջնական Ազգա-  
կանց Սահման Նախակըթարանի  
Բ. Դաշտականի Ֆլուցին)։

Վ. ԱՆԳՀԱՅԱՆԻԱԽԱՑ

Առաջակա Առաջակա Առաջակա

Հայութակա Հայութակա Հայութակա

ՄԱՅԱԿԱՐԱՐԱ

ԴՐԱ ԴՐԱ ԴՐԱ ԴՐԱ ԴՐԱ ԴՐԱ

ԱՐԱՐԱ - ԶԱՐԱ - ԶԱՐԱ ԶԱՐԱ

510 400 900 10

1940 — Ապրիլ

## **Draft principles of classification**

**1. Classification of species**

**2. Classification of genera**

**3. Classification of families**

**4. Classification of orders**

**5. Classification of classes**

**6. Classification of phyla**

**7. Classification of kingdoms**

**8. Classification of domains**

**9. Classification of superdomains**

**10. Classification of superkingdoms**

**11. Classification of superphyla**

**12. Classification of superclasses**

**13. Classification of superorders**

**14. Classification of superfamilies**

**15. Classification of supergenera**

Տարբերակը կառաջի պարագաները  
անուշտական չեն.

Տարբերակը 5. 1887 ՄԱՅԻ թ. 2 թիվ.

## ՀԱՄԱԴՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹԵԱՆ

ԴԱՅԱ Ա.

ԿՐԹՈՒԹԻՒՆ՝ ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ

Երեք զլիխաւոր հարցումները, ինչը, ինչպէս եւ ինչուն, ինչպէս մեր ներկայ օրերու մանկավարժութեան նմանապէս և հին նախապատմական դարաշրջաններու կրթութեան զլիխաւոր հարցումները եղած են: ի՞նչը սորվեցնել, ի՞նչպէս սորվեցնել եւ ի՞նչո՞ւ սորվեցնել:

Ինչպէս մեր ներկայ օրերու կրիստոյականի ժողովուրդներու մօտ, նմանապէս և նախապատմական դարաշրջաններու, այսինքն որսորդական, խաշնարածութեան և երկրագործական շրջանի ժողովուրդներու մօտ կրթութեան հիմնական խնդիրը կը կայանայ մարդուն ֆիզիքական գոյութիւնը պահպանելուն մէջ, սնունդի բնակարանի և հագուստի հայթայթումին մէջ և ապարարձ հոգեկան վայելքներու մէջ:

### 2. Կերպարեամ գործնական եղանակը

Յորչափ կեանքը ապրուստի այս պարզ ձեւերէն գուրս չէր եկած, պէտք չկար որ մանուկ սերունդը որսորդութեան համար յատուկ գպրոց մը երթար: Անոր բնական գոգրոցը մեծերու հետ որսի երթալն էր, մինչև որ հասակի աճման հետ անէր և որսորդական փոր-

ձառութիւնը ու ըլլար որսորդ, այսինքն ձեռք բերէր մեծերու կեանքի վարժութիւնը, ի՞նչը որսալ, ի՞նչ-պէս որսալ եւ ինչո՞ւ որսալ: Որսորդական շրջանի տը-զան պէտք շունէր տեսական ծանօթութեան և ոչ ալ պէտք ունէրսորվեցնելու տեսակ տեսակ մեթուներ և ձեւեր՝ բացի այն բնական ձեւէն, գործնականէն, որ Ընթելով, սորվեցնելու մեթուն է:

Սորվեցնելու այս բնական մեթունը՝ կ'իշխէր և խաշնարածութեան եւ երկրագործութեան դարաշրջան-ներուն երր աղան կ'ընկերանար հօրը աշխատանքնե-րուն և աղջիկը՝ մօր աշխատանքներուն մինչև որ մե-ծերու կեանքի փորձառութիւն ձեռք բերէին ու պը-սակուէին: Տեսնել Խրիմեան Հայրիկի և Պատիկին և Թռոնիկը:

Դարեր շարունակ, թէև քաղաքակրթութիւնը իր ձեւերը փոխեց՝ քարի դարաշրջանէն անցաւ մետաղի դարաշրջաներուն՝ բայց կրթութեան կերպերը մնացին նոյն, զրեթէ առանց փոփոխութեան, մինչև որ երեւ-ան եկան զարգացած ու մեծ քաղաքներ, զիր-զրա-կանութիւն, արհեստներ և փիլիսոփայութիւն:

## 2. Կերուրեան տեսականը և կամ Փիլիսոփայուրեան ծագումը

Նախապատմական մարդը իր առօրեայ գործնա-կան աշխատանքներու ընթացքին չէր դադրած մտա-ծելէ, երեւակայելէ և երազելէ: Կեանքն ու բնական երեւոյթները մարդուն զլխաւոր առարկաններ դարձած էին, ի՞նչ կ'ըլլայ մարդ երր կը մեռնի, ի՞նչ բան է մահը, երազը, ի՞նչպէս կ'ըլլայ որ մարդը քնացած միջոցին, մարմինը կը պահէ իր տեղը իսկ անձը կը ճամբորզէ: Արդեօք մահը տեղի կ'ունենայ որովհետեւ անձը իր ճամբորզութիւնէն չի վերադառնար: Ահա երկւութիւն մը որ կ'զրաղեցնէր մարդուն միտքը՝ տեսզելով իրեն համար տեսական խնդիրներ: Մարդուն ներքնաշխարհը

և բնական երեւոյթները՝ իր ինլուներու նիւթը կը կազմէին, որոնք ձնունդ տուին վիլիսովիայութեան և գիտութեան։

Պէտք է խոստովանիլ որ հիշն զարերու մարդու միտքը, անոր երեւակայութիւնը, զգացումները թոյլ և ակար չեն եղած։ Մովսէսի գրքերը որոնք Ք.Է 1300-1500 տարի առաջ գրուած են՝ մարգեային միտքի մեծագոյն դրծերը կը հանդիսանան, նոյնը կրնանք ըսել և Դաւիթի Աղօմուներու, Սողոմոնի գրքերու և Հոմերոսի եղեական և ողիսիական գիւցազներզութեանց մասին, Ք.Է 900-1000 տարի առաջ գրուած։

Տեսական հանդիբներու, ինչուներու պատասխանները հաստրակ ժողովուրդը չեր կրնար տալ։ Բացազրութիւններ առաջ պահանջման առաջ բերաւ յասուկ զասակարգ, քուրմերու զասակարզը, և կամ քահանաններ ու մարգարէններ որոնք ժամանակի իմաստունները կը համարուէին ժողովուրդին մէջ, որոնք ոչ միայն ոգիններու հետ կը յարաբերէին, աստաւածներու կամքը կը յայտնէին այլ և բժշկութիւն կ'ընէին, գրականութեամբ կը պարապէին, և երազններու մէկնութիւն կուտային, և կամ թէ ճշմարիտ Աստուծոյն միաքը կը յայտնէին։

Այս շրջաններուն՝ կազմակերպուած զպրոցական կեանքի չենք հանդիպում այլ կը հանդիպենք անհատներու՝ որոնք վարպետներու կողքին, քուրմերու մօտ և կամ զինւորականներու հետ գործնականորէն անոնց զիտութիւնը, արհեստները կը սորվէին և իրենց անհատական շրջանակին մէջ կը զարգացնէին իրենց ունեցած զազոնիքները՝ սորվեցնելով իրենց որդիններուն և կամ աշակերաններուն։

Ա. Ըօրեցում՝ Ն.Յ.Ի «Մանկապարտեզ» աշխատաթեան էջ 5-9, «Մանուկներու մասնակցութիւնը հասակաւորներու աշխատանքին»։ Նիւթը քաղուած Ֆրոբելի «Մարզու զա-

— Բարտակութիւնը գրքէն :

- ա) Տիպ՝ Բանալորի զաւակ,
- բ) « Պարտիզանի տղան,
- շ) « Անտառապահի որդին,
- տ) « Երկաթագործին տղան,
- ե) « Նարարավաճառի զաւակ,
- զ) « Զուլչակի որդին,
- է) « Ներկարացի տղան,
- ը) « Մասաղներու վաճառականի տղան,
- թ) « Զգնորսի զաւակ եւայլն :

Ա. Հարցարան.— ա) Նախապատմական ըրջանի ժողովուրդներու մաս կը թութիւնը ի՞նչ բանի մէջ կը կայանար :

բ) Ի՞նչ են այն երեք հարցումները որոնք թէ հին եւ թէ նոր ըրջանի գաղափարակութեան մէջ զիմանը տեղ կը գրաւեն :

տ) Ո՞րն էր այն գլխաւոր մետոնթը, որ ի գործ կը դնէին գործնական կեանքի խնդիրները սորվելու առեն :

զ) Ո՞ր հարցումը ձնունդ տուած է զիմութեան եւ գիւմասփայտթեան :

ե) Կարգացեք Խրիմեան Հայրիկի Պատիկն ու Բռնիկուը եւ այն բազգաստութեան զրեք նախապատմական եւ հին գարայրջաններու կրթութեան հերթերուն հետ :

շ) Ի՞նչ միակողմանիութիւն եւ տարրերութիւն կը տեսնէք հին ժամանակներու եւ մեր արդի կրթութեան միջև :

է) Ի՞նչ հետեւութիւն կը ներ արդի հանել և մանուկներու մասնակցութիւնը հասակաւորներու աշխատանքինը նիւթէն :

### ԴԱՍ 8.

ԵՐՐԱՅԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԱՆՈՐ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Մանկավարժութեան պատմութեան մէջ, տարօնինակ զուգադիպութեամբ՝ տեղ չէ տրուած երրայտկան կրթութեան պատմութեանը, թէն ան լաւազայն սկըզբունքներ և ուսուցման ձևեր բովանդակէ իր մէջ : Երրողութիւնը այն է որ հին թէ նոր ժամանակներու

Թրիստոնէական դաստիարակութեան սկզբունքները առաջած են երրայտական դպրոցներ։

Ընդհանուրապէս երրայտական ժողովուրդին առարգը քաղաքակրթութեան՝ համարուած է բարձրագոյն կրօնը, Մովսէսականութիւնն ու Թրիստոնէութիւնը և քիչեր փորձած են դաստիարակութեան սկզբունքներ և ձեւերն ար ուսումնասիրել երրայտական գրականութեան և պատմութեան մէջ։

Անտարակոյս, երրայտական դաստիարակութեան սկզբունքները կը նոյնանան երրայտական կրօնի սկզբունքներուն հետ։

Ա. Խ"ԵՇ բան կը կազմիմ երրայտական կրօնի խնդիրն առեւ դաստիարակութեան իմունիտերը

- 1) Ճանշնալ զԱստուած որպէս Արարիչ երկնի և երկրի ու վախոնալ անկէ։
- 2) Գիտնալ որ ԱՆ է ստեղծած մեղ ու ոչ թէ մենք։
- 3) Վախնալ Աստուածմէ ու հնազանդիլ Անոր օրէնքներուն։

4) Անոր օրէնքները առան են ու անոնք յաւիտենական ճշմարտութիւններ են։

5) Աստուածոյ պատուիրանքները պահողը սրտի իմաստութիւն ու մտքի հանճար կ'ստանայ։

6) Երջանինիկ ըլլալու համար պէտք է որ մարզը իր սիրտը տայ իմաստութեան (դաստիարակութեան) և հանճարին (կրթութեան)։

7) Կրթէ ազան երր զեռ անիկա մանուկ է։

8) Իմաստութիւնը երկնային պարզե մըն է ու վերէն Աստուածմէ կուզայ, զայն չենք կրնար զանել երկրի վրայ և ոչ ալ երկրի ամէնաթանկագին մետաղներով կարելի է այն ձեռք բերել։

9) Զմեղանչելու համար Աստուածոյ օրէնքները միշտ աշքերուդ տաջեւը պահէ, որպինետեւ անոնք են որ՝

առքերուն ճրագ և շատիղներուն լոյսն են, եւսցին.

**2. Սոզոման ուղիւ մեծագոյն հոգերան-մանկավարժը**  
 Երբայական գաստիարակութեան մէջ Սոզոմոն կը հանդիսանայ մեծագոյն հոգերան - մանկավարժը, և անոր Գիրք Առակացը՝ անտարակոյս, մեծագոյն զիրքն է որ այնքան ճիշտ կերպով կը սահմանէ զաստիարակութեան սկզբունքները՝ պահերով իր զերազանցութիւնը մանկավարժական պրականութեանը մէջ.

Ո՞վ էր Սոզոմոն.

— Սոզոմոնը եղած է Խորայելի մեծանուն թագաւորներէն մէկը, թ. Ա. 1015, և անոր մասին պատմութիւնը մեզ կը սորվեցնէ որ ան, Եզիպառոսի և արեւելքի բոլոր իմաստուններէն ամէնախմասառունն էր : Աստուած անոր տուած էր իմաստութիւն և խիստ շատ հանճար և մաքի լայնութիւն ծովու եզերքի աւազին չափ: Նա ամէն մարդէն իմաստուն էր և անոր իմաստութեան համբաւը տարածուած էր բոլոր ազգերու մէջ: Սոզոմոն գրած է երեք հազար առակ, հազար և հինգ երգ և խօսած է ծառերու վրայ, լիբանանի եղեւնիրէն մինչեւ պատի վրայ, բոււնող զուգան: Ան խօսած է նաև կենդանիներու, թռչուններու, միջաւաներու և ձբկներու վրայ: Սոզոմոնի կեանքի և մեծութեան մասին կարգացէք զիրք Գ. Թագաւորաց Դ. գլուխ:

**3. Սոզոման ուղիւ մանկավարժ իւ անոր առակաց զիրքը ուղիւ մանկավարժաւթեան ձեռնարկ:**

Սոզոմոնէն առաջ և Սոզոմոնէն յետոյ չկան մանկավարժներ որոնք նոր բան ըստած ըլլան քան այն ինչ որ Սոզոմոն գրած է իր զիրք Առակացին մէջ:

ՀԱՏՈՒԱՄՆԵՐ «ԱՌԱԿԱՅ» ԳՐԻՔՆ

1. Իմաստութեան սկիզբը Տէրոջը վախն է, միայն

յիմառներն են որ իմաստութիւնն ու խրատը կ'անարգեն : Առակ . Ա . 7 :

2 . Ամէն բանին սկիզբը իմաստութիւնն է՝ իմաստութիւն ստացիր, և ամէն ստացածդ բաներուդ հետ հանճար (գիտութիւն) ստացիր :

3 . Երանի՛ այն մարդուն որ իմաստութիւն կը զանէ ու այն մարդուն որ հանճար կը զանայ : Վասնզի անոր շահը արծաթի շահէն աղէկ է և անոր արդիւնքը մաքուր ոսկիին : Անիկա գոհարներէն պատաւական է ու քու բոլո՞ր ցանկալի բաներդ չեն կրնար անոր հաւասարիլ : Անոր աջ ձեռքին մէջ օրերու երկայնութիւն կայ ու ձախ ձեռքին մէջ հարստութիւն ու փառք : Անոր ճամբաները հանելի ճամբաներ են և անոր բոլոր շահիդները խաղաղութիւն են : Անիկայ իրեն յարողներուն կենաց ձառ է ու դինք բռնողները երջանիկ կ'ըլլան :

4 . Իմաստութիւն ստացիր, խոհեմութիւն ստացիր, մի՛ մոռնար ու իմ բերնիս խօսքերէն մի՛ խոտորիր : Զանիկա մի՛ թողուր ու անիկա քեզ պիտի պահէ : Զանիկա սիրէ ու անիկա քեզ պիտի պաշտպանէ : Զանիկա մեծարէ ու անիկա քեզ պիտի բարձրացնէ : Անիկա քու գլխուդ շնորհաց զարդ պիտի տայ, քեզի վասաց պատկ պիտի պարզեւէ : Առակ . Դ . 9 :

5 . Կրթէ մանուկը իր ճամբան սկսած ատենը որպէսզի իր ծերութեան ատենն ալ անկէ չխռառորի :

6 . Մանուկի սրտին մէջ յիմառութիւնն կայ կապւած . խրատի դաւաղան միայն կրնայ այն հեռացնել :

7 . Տղայէն խրատ մի կտրեր, եթէ անիկա զաւաղանով ծեծես չ'մեռնիր, բայց անոր հոգին գժոխքէն կ'աղատես :

8 . Խրատիր աղան քանի զեռ յոյս կայ ու անոր մահուան կամակից մի՛ ըլլար, և ուշ մի՛ զարձներ անոր աղաղակին :

9. Խրատը լաւ է և կրթութիւնը ընդունե որ վերա-  
շղո իմաստութիւնով ըլլայ:

10. Զգիր այն խրատը որ քեզ իմաստութեան խոս-  
քերէն հեռու կը պահէ:

11. Տղու վարքին մաքրութիւնն և ուղղութիւնը իր  
գործերէն կը հասկցուի:

12. Երիտասարդներուն զարդը իրեց ոյժն է:

13. Մի՛ ըսեր թէ այն մարզը ինձի ինչպէս ըրաւ-  
ես ալ անոր այնպէս ընեմ: Այլ ըսէ այն մարզուն իր  
գործին համեմատ հատուցում պիտի ընեմ:

14. Զիւն խարազան իշուն սանձ, բայց յիմար-  
ներուն կռնակին զաւազան պէտք է:

Ու այսպէս անվերջանալի են իմաստունին խօս-  
քերը, կ'արժէ որ իւրաքանչյուր զաստիարակը ուշի-  
ուշով այս զիրքը ուսումնասիրէ ու հետեւի Սոլոմոնին  
զաստիարակչական խրաններուն:

#### 4. Մրցայական կրուրեան դրուրիմը կը բաժնուի

ա) Նահապետական շրջանի կրթութիւն: Արրանա-  
մի, Խսահակի և Յակոբի օրերուն:

բ) Ազգային դաստիարակութեան շրջան: Երբ Մով-  
սէս Խորայել ժողովուրդը Եղիպառուէն անապատի նամ-  
րով Գանան առաջնորդեց:

Այս թէ առաջին և թէ երկրորդ շրջաններուն զաս-  
տիարակութեան մէջ կ'իշխէր Ընելլով սորվեցնելու  
գործնական մեթոտը ինչ որ տեսանք և նախապատ-  
մական շրջանի ժողովուրդներուն մօտ:

գ) Մարզարէական դպրոցներ: Մարզարէական դըպ-  
րոցներուն հիմնագիրը եղած է Սամուէլը:

Մարզարէական դպրոցներուն սկզբունքներն և  
ուսումնական ծրագիրը կը կայանար:

1) Մըրազան զրքերու ուսումնասիրութիւնը, այ-  
սինքն, Մովսէսի հընդամատեանն և տասը օրէնքները:

- 2) Սրբազնն պատմութիւնը, այսինքն, Խորայել ժողովուրդի ազատագրութիւնն և հզօրութիւնը :
- 3) Գեղարուելուական գրականութիւն :
- 4) Սրբազնն երածշատութիւն :
- 5) Սրբազնն գրութիւններ :
- 6) Մարմարական գաստիարակութիւն :
- 7) Զեռային աշխատանքներ - արհեստներ : Ամէն Սրբայեցի պէտք էր որ արհեստներ սորվէր :
- 8) Եւ ապա կարգ մը երկրորդական առարկաններ :
  - ա) Գրելու արուեստը :
  - բ) Կարգարակ վարժութիւն և հակտորութիւն :
  - գ) Թուարանութիւն, հաշուեղիտութիւն, եւայլն :

#### 5. Սրբայեցիներու փիլիսոփայուրիւնը

Փիլիսոփայութիւնը յունական ասացուածք ըլլա-  
լով կը նշանակէ զիտութիւն սիրողներ :

Սրբայական գրականութեան մէջ զիտութիւն սի-  
րող փիլիսոփաները կոչուած են քանանաներ, մարգա-  
րէններ, տեսանողներ եւ իմաստուն մարդիկ:

Սրբայական գրականութեան մէջ փիլիսոփայական  
գրուածքները կը համարուին Յորի Գիրք, Գիրք Առա-  
կաց եւ Գիրք Ժողովողի:

#### 6. Արա՞նք եմ այս հարցումները ո- րանցման փիլիսոփայուրիւնը կ'զրադի:

ա) Ի՞նչ բան է սարածութիւն (միջոց), ժամանակ, խորհուրդ (միտք), նիւթ և պատճառ :

բ) Ի՞նչ յարաբերութիւն և կազ կրնայ զոյտութիւն  
ունենալ վերոյիշեալներուն միջեւ :

գ) Աւ աւելի որոշ անիկա կուզէ զիտնալ :

1) Ի՞նչ է զիտութիւն :

2) Ի՞նչ կազ կայ զիտութեան և զիտակցութեան  
միջեւ :

3) Դիտակցութիւնը ի՞նչպէս կրնայ մեղ զիտցնելի իրականութիւնը :

4) Մեր անձերէն դուրս եղած իրականութիւններ ի՞նչպէս կ'ըմբռնենք :

5) Այս մեր տեսան բաները ճշմարտապէս իրականութիւններ են թէ՛ երեւակայութիւն :

6) Արդեօք միտք և նիւթ միեւնոյն բանե՞ր են :

7) Ի՞նչ է կեանք :

8) Ի՞նչ է Աստուած և ի՞նչ է ջարն ու բարին :

9) Ի՞նչ ենք մենք :

10) Ի՞նչ բանէ առաջ եկած են այս բոլորը և ի՞նչ ըլլալու է այս բոլորին վախճանը :

Հի՞ն ժողովուրդներու մէջ ոչ մէկ ժողովուրդ նոյնան հանդպնութեամբ կրցած է պատասխանել զիրիսուփայական այս հարցումներուն որքան Երբայեցիները :

#### 7. Մրցայեցիները կը պատասխանին

1) Ամէն բանին սկիզբը Աստուած :

2) Ամէն բան Աստուածն է ստեղծեր իր խօսքի զորութիւնով :

3) Մարդը ստեղծուած է և ան ստեղծուած է Աստուածոյ պատկերին և նմանութեանը պէս :

4) Կեանքը Աստուածէ և առանց Անոր կեանքը կը մեռնի և կեանքի Ակն-Աղբիւրը՝ Աստուածն է :

5) Զարութիւնը նախանձի արդիւնք է և մարդը, որ երբեմն էր կատարենալ, անկում կունենայ իր անհընազանդութեան պատճառաւ :

6) Անհապանգութեան կամ մեղքի վարձքը մահ է:

7) Անմահութիւն մի՛միայն Աստուածոյ յատուկ է և մարդը անմահութիւն կրնայ ձեռք բերել երբ կը հպատակի փրկութեան ծրագրին ու կը քալէ Աստուածոյ սահմանած օրէնքներուն համաձայն :

8) Երբայեցիները ընդունելով իրենց Սուրբ Գիր-

քերը Աստուծմէ արռած, իրենց մարգարէներուն և սուրբերու ձեռքով, փիլիսոփայութեան բոլոր հարցումներուն պատասխանները անոնց մէջ կը վնասան և անոնց միջոցով կուտան իրենց պատասխանները:

Երբ որ ամէն բանի սկիզբն ու վերջը կը մնայ Ասաբւած, Անոր խօսքի զօրութիւն և Անոր Հոգիին շընորհները, այլեւս զժուար չէ բոլոր խնդիրներու փոխ յարաքերութիւնը սրոշել ու բացատրել բոլոր ինչուներուն պատճառականութիւնը :

8. Հարցարան.— 1. Որո՞նք են Սրբայեցիները և ի՞նչ առած են մարգկութեան:

2. Սրբայեցի ո՞ր հեղինակը ամէնէն աւելի գրութիւններ ունի դաստիարակութեան մասին:

3. Քանի՞ իմաստում համարներ կրնաք յիշել Սովորոնի Առակաց Գիրքէն: Կրնա՞ք ասոնց դաշտավառն ալ ըսել:

4. Ի՞նչ դպրոցական սխառնման ունեցեն են Սրբայեցիները:

5. Ի՞չ առարկաներ կուսուցանեն մարգարէական դպրոցներուն մէջ:

6. Որո՞նք են փիլիսոփայութեան առած հարցումները:

7. Որո՞նք են Սրբայական փիլիսոփայութեան պատասխանները:

### Դ. Ա. Ա.

## ԶԻՆԱԿՈՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵԽ ԱՆՈՐ ԿԵՐՊԵՐ

Արեւելքի ոչ մէկ ժողովուրդ, իր սովորութիւններով և դաստիարակութեան կերպերով այնքան հարազատօրէն Արեւելք կը ներկայացնէ (արեւելքան է)՝ որքան Զինացիները:

Զինական քաղաքակրթութիւնը եղիպատականին չափ հին է և զրեթէ ունի այն միեւնոյն յատկանիշները ինչ որ Գետային քաղաքակրթութեան է յատուկ պարսպապատ քաղաքներ, ջրանցքներ, կաւազործութիւն,

արհեստներ - նշանազրերու արհեստ, աստուած - պետական գրութիւն, և այլն :

Այն ժամանակ երբ Արքահամ Ուր քաղաքը կը թողուր խոստացուած երկիրը երթալու համար Զինաստան կ'ապրէր իր Հզօր կայսրութիւններէն մէկը և ուներ կրթութեան գրութիւն մը որ իր գոյութիւնը կը պահէ նոյնիսկ մեր օրերուն :

Զինական զաստիարակութեան սկզբունքները, ինչպէս հին բոլոր ժողովուրդներունը՝ հաստատուած ըլլալով իրենց կրօնական համոզումներուն վրայ, (հասկըցիր նաև փիլիսոփայութիւն), անոնք սկիզբը կը դառնէին երկինքը .

ապա երկիրը կամ բնութիւնը,

Ցեսոյ մարդը,

Ապա մարդուն պարտականութիւնները և ապա այս պարտականութեանց վարժութեան կերպերը .

Մեր հետաքրքրութեան շրջանակը Զինական զաստիարակութիւնն ըլլալով վերջի երկու կէտերն են միայն, այսինքն մարդուն պարտականութիւնները եւ այս պարտականութեանց վարժութեան կերպերը, որոնք մեր ուսումնասիրութեան նիւթը պէտք է կազմեն :

## 2. Զինական զաստիարակութիւն եւ նումփիւկիոս

Զինական զաստիարակութեան սկզբունքները թէե շատ հին են, բայց այս սկզբունքները և մեթուանները աւելի զաստորուած կը գանենք Կոմմիւկիոսի ինը զըրգերու մէջ. բաժանուած երկու մասի. առաջին ԶՈՐԱ ԴՐՅԵՄԲԸ և երկրորդ հինգ զաստականները. որոնք կը կազմեն Զինական. զաստիարակութեան ձեռնարկը. զաստիարակութեան սկզբունքներու ուսման ծրագիր և մեթուաններ : — Այս գրքերն են որոնք կը պատուիրեն թէ Զինացի մանուկը, պատանին և երիտասարդը ի՞նչ պէտք է սորվին :

**Նամիօր.** — Կոմիտիւկիոսը Զինացի մեծազոյն իմաստառեր ներէն եւ համանուն կրօնի հիմնադիրը, ապրած է Ն. Պ. 551-478: Կոմիտիւկիոսը մարդու պարտականութիւնները բաժնած է Հինգ գլուխներու:

- ա) Պարտականութիւններ՝ կայսեր եւ իր հղատակներուն  
 բ)                  »                  ձնողքի եւ զաւակներուն  
 տ)                  »                  ամուսնու եւ կնոջ միջնուն  
 տ)                  »                  եղբայր՝ եղբայր հանգեցու  
 հ)                  »                  բարեկամ բարեկամին հանգեցու:

Այս գլխաւոր հինգէն զատ տակաւին կան բազմաթիւ ուրիշ կրնակներ ալ, որոնք պղպականութեան մէջ, պղպականներու իրարու և ետ ունեցած պարտականութիւնները կը ճշտէ եւ ընկերական կեանքի եւ գործի տապարեզի մէջ ալ՝ մարդոց ժոխի յարաբերութիւններն ու պարտականութիւնները կը ուղարկէ, եւ անփափախելի սովորութեանց օրէնքին տակը կ'առնէ:

Կոմիտիւկիոսը այս պարտականութիւնները զրի տառած է իրենց բոլոր մանրամասնութեանց մէջ, և որպէս նմոյշ կ'արտազրինք միայն մէկը զաղափար մը կաղմելու համար միւսներու մասին:

1) Կայսեր պարտականութեանց մասին խօսելով կը պատուիրէ որ ան իր հրահանգները պէտք է լսելի դարձնէ իր բոլո՞ր հպատակներուն:

2) Զաւակներու պարտականութեանց մասին խօսելով կը պատուիրէ. «Ո

«Տզան պէտք է ծառայէ իր ձնողքին: Աքաղաղի առաջին կանչին հետ պէտք է ելլէ, լուսայ իր ձնողերը, բերանը, սանտրէ մազերը, ծածկէ զանոնք մէտաքսեայ զլիսանոցով, հաստատէ զնդասեղով մը, մազերու փունջը արմատէն ամուր մը պէտք է կապէ, փոշին պէտք է մաքրէ զլիսարկը գնելէ առաջ՝ թողնելով որ ծոտերը ազատօրէն վար կախուրին: Յետոյ պէտք է հազնի իր սեւ և քառակուսի վերարկուն (ժաքէթը) և տափառը: Պինգ կապէ զօտին որուն աջ ու ձախ կողմներէն պէտք է կախէլ իրեն պէտք եղած բոլոր գործիքները: Զախ կողքին պէտք է պահէ փոշեկալն ու թաշկինակը, զար-

հակն և յեսանաբարը՝ փոքր սեպը և մետազեայ հայեա-  
լին արեւեն կրտկ ստանալու համար։ Աջ կողմի վրայ  
պէտք է կրէ, թթամատին մատնոցը և բազկապը, զըր-  
շամանը իր գործիքներով (զուիթ), դանակին պատեանը,  
և մեծ սեպը և ծակիչը փայտէ կրտկ ստանալու  
համար։ Կոշիկին կապերը պէտք է ամուր կապուին ու  
երեւին կոկիկ։

Կոմփիւկիստականութիւն կամ Զինական դաստիարա-  
կութիւնը ինչպէս կերեւի և մարդու պարտականութիւն-  
ներէն հիմունած է ընտանեկան դրութեանը վրայ։ Զի-  
նական բարոյագիտութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ ըն-  
տանիքի մէջ գոյութիւն ունեցող պարտականութիւն-  
ներ և փոխ յարաբերութիւնները։ Անոնց կրօնն ալ հիմ-  
նըւած ըլլալով իրենց նախահայրերու ոգիներու պաշ-  
տամունքին վրայ, որդիներուն որդիտական պարտակա-  
նութիւնները կը բանեն ամէնէն բարձր տեղ։ Զէ՞ որ  
կեանքի մէջ թէ՛ չարն և թէ՛ բարին որ պիտի զայ  
ընտանիքին վրայ զայն կրողը որդիներն պիտի ըլլան։  
Կարծէք թէ հրէտական սկզբունքն է որ կը կրկնուի  
Զինական կեանքին մէջ։ Շնայրերուն անօրէնութիւնը  
ինչպէս նաեւ ողորմութիւնը որդիներուն վրայ։ . . . սե-  
րունցներով։

Կոմփիւկիստ խօսելով առաքինութեանց մասին կը  
գրէ։ «Ինչպէս որ գոյութիւն ունին հինգ զգայարանք-  
ները, հինգ տարրերը, հինգ մոլորակները, հինգ երա-  
ժշշական ձայները, հինգ համերը, կողմնացոյցին հինգ  
կողմնը, այնպէս ալ կան հինգ առարինութիւններ և  
առողջ են բարերարութիւն, արդարութիւն, կարգապա-  
հութիւն (նազանդութիւն), խոնականութիւն (ուշիմու-  
թիւն) և հաւասարմութիւն (ուղղամտութիւն)։

Կոմփիւկիստ կը խորշի ծայրահեղութենէ և մե-  
ծագոյն առաքինութիւններէն մէկն ալ կը համարէ չա-  
փաւորութիւն - ժուժկալութիւն ամէն բանի մէջ։

Զ. Դպրոցական կազմակերպութիւն-  
ներ եւ անոնց ռւաման ծրագրեր

Զինաստանը եղած է միաձեւութեան ամէնատիպիկ երկրքը։ Երկրին քարացած սովորութիւնները այս ժողովուրդէն վերցուցած են ազատօրէն մտածելու, զգալու և գործելու պատեհութիւններ։

Միաձեւութեան այս քարացած վիճակը իր արագայացութիւն դատած է և այս երկրի զպրոցական կազմակերպութեանց ալ մէջ։

Զինաստան իր զպրոցական դրութեամբ կը բաժներէ երեք մասի կամ աստիճանի՝ տարրական, միջին եւ բարձրագոյն վարժարաններու։

1. Տարրական զպրոցներուն մէջ Զինացի մանուկը կը սորպի գոց ընել կոմիտեկիոսի ինը գրքերը առանց զանոնք հասկնալու։ Անոնք կը սորպին մեքենական վարժութեամբ անընդհատ և բարձրածայն կը ըկնելով մինչև որ իրենց տրուած պարտականութիւնը մեքենայօրէն՝ կռնակը ուսուցչին դարձուցած՝ կրնան արտասանել։ Տղան տարրական զպրոցը կ'աւարտէ երբ այս ինը գրքերը, սրոնք մեր Աստուածաշունչի ծաւաւըն ունին, կրնայ ծայրէ ծայր զաց ըսկէ։

2. Միջնակարգ դպրոցին դասընթացըն է այս ինը զրբերուն կԱԲԴՆԱԱՀ. Դարեր առաջ թէև ժողովուրդին խօսած Զինարէնը բոլորովին կը ասրբերի կոմիտեկիոսի զրբերու լիզուէն, բայց Զինացին այն է որ կը սորպի և իր ամբողջ ուղեղը այդ զրերուն վըայ կը մաշեցընէ։

Զին զպրոցներուն մէջ ուրիշ առարկաներ, ինչպէս օրինակ թուարանութիւն - թնագիտութիւն գեղագիտական առարկաներ, եւայյն, չեն ընդունուած։ Զինացու համար թուարանութիւնը հաշուեգիտութիւն է, կապուած մարդկային կեանքի զործառնութեանց հետ որ իւրաքանչիւր անհատը փորձառարար պէտք է ձեռք

բերէ : Իսկ աւելի բարձր հաշուեզիտութիւնը , որպէս կուզայ տաեւարտական գրասեննեակներուն մէջ՝ անհատական դործ մըն է անիկա , որ իւրաքանչիւրը պէտք է անհատօրէն ձեռք բերէ մէկ ուրիշ վարպետէն սորվելով :

Եթէ տարրական գպրոցներուն մէջ ինը զըքերուն գոց ընելը անտանելի գժուարութեան մը հետ կապուած է . ոչ պակաս գժուարութիւն է և միջնակարգ գպրոցին զասընդացքք որ միայն ԿԱՄՌԱԼ , է . Դիւրին չէ Զինարէն կարդալը : Զինացիներ այբուրէն - ի փոխարէն ունին նշանազրեր , խորհուրդներ արտայայտող , որոնց թիւը կ'անցնի 25,000, երկրորդականներուն հետ միասին աւելի քան 260,000 նշանազիր - բառեր : Կամփիւկիոսի այս ինը զըքերուն մէջ ուսանողներ պարտին ճանշնալ ու կարդալ աւելի քան 5,000 նշանազրեր :

3. Բարձրագոյն գպրոցներ : Բարձրագոյն գպրոցներուն մէջ Զինացի երիասարգութիւնը կը սորվի գեղագրութիւն եւ շարադրութիւն : Այս վերջինները . ըստ երեւոյթին աւելի պակաս գժուարութիւններ ունին իրենց մէջ , սակայն երբ նկատի ունենանք որ շարադրութիւնները պիտի կատարուին մեռած լեզուով մը , որ զայն շղիտաղը բնաւ բան մը չի հասկնար , կը գանձայ անտանելի և տաժանելի աշխատանք մը .

Զինական գպրոցական սիստեմին մէջ վկայականներ կը արուին միմիայն բարձրագոյն գպրոց աւարտողներուն և միլիոնաւորներուն մէջէն շատ քիչ յաջողուղներ կընան գանուիլ : Այսպէս 1903ի քննութեանց ժամանակցող 960,000էն միայն կը յաջողին 1889 անձ :

Զինասատանի մէջ տարրական գպրոցները ամէն տեղ են , ամէնազիրջին զիւղէն սկսեալ մինչև բանուկ շուկաները , իրենց սրբավայր եկեղեցիներուն կից և կամ առանձին գպրոցներուն մէջ շինուած կամփիւկիոսի օրերէն , որոնք կը պահուին սրբավայրերուն հասոյթներով :

Այսպէս չեն միջնակարգ զպրոցները որոնք համեմատաբար քիչ են - իսկ բարձրագոյնները ամբողջ երկրին մէջ 252ի կը հասնին, պայմանուա որ ամբողջ երկրին մէջ միայն մէկ կեղրոն ըլլոյ առաջին կարգի բարձրագոյն վկայականի համար :

Զինական կրթութեան այս սխակեմը, ամբողջ մեռած լեզու մը զոց ընելը այբուբենի փոխարէն՝ հազարաւոր նշանագրեր սորվել և ինքզինքը վարժեցնել մեռած լեզուով շարագրութիւն զրել Զինացին դարձուցած է աշխարհի ամենահամբերող եւ տոկուն ժողովուրդը. սովորամոլ և յետագէմ, այն աստիճան՝ որ իր շուրջը ոչ միայն իրական պարիսպ է քաշեր այլ և յառաջադիմութեան դէմ ամէն անսակի յետագիմական պահապներ ալ շիներ է :

Զինաստանի մասին խօսքը փակելէ առաջ ըսնենք որ, Զինացին իր խորքին մէջ կը մնայ անսական խնդիրներու փիլիսոփայ ժողովուրդ մը, բարոյախօս, բայց շնորհիւ իր քարացած վիճակին, կանգ առած յառաջադիմութիւն՝ մեռած ժողովուրդ մըն էր մինչեւ այս մեր վերջին օրերուն, երբ Զինական յեղափոխութիւններ իրենց ալ հին կուռքները փշրեցին ու Զինացու միաքը ազատեցին հնգատասանեակ մը դարերու խոր քունէն :

Զինական զատիքարակութիւնը, անսակ մը հաւատամքի պէս՝ կրթութեան ըմբոնումները, սկզբունքներ, սովորութիւն ունէր զրելու զատադրքերու ճակատին՝ որոնց թարգմանութիւնն է.

- 1) Մարզը ի ձնէ ոչ բարի է և ոչ ալ չար:
- 2) Մարդիկ թէն ձննդեամբ նման, բայց կրթութեամբ մնապէս կը տարբերին մէկը միւսէն:
- 3) Մարզը չ'զատիքարակուելով, անոր ունեցած բընական հակումները զինք գէշին կ'առաջնորդեն:
- 4) Դաւընթացք մը իր պատճեն պահպանութիւնը ներկայ է ուշադրութիւնը .

5) Շատ հին ժամանակներէն, Մանքուին մայրը՝ իրեն բնակարան մը հաստատեց, բայց երբ տեսաւոր աղան չկրցաւ սորվիլ՝ իր հիւսուածքին թեւը կարեց:

6) Վատ է այն հայրը որ կրթութեան փոխարէն մի միայն սնունդ կռւառայ իր աղային:

7) Դաստիարակութիւն առանց պատճի ուսուցչի մը անկարողութեանը նշանն է:

8) Երբ աղայք չեն սորվիր մեծագոյն շարութիւնն է որ կը գործեն:

9) Որովհեան, երբ աղայք իրենց մանկութեան չկրթութին ի՞նչ պիտի ընեն երբ ծերանան:

10) Ինչպէս որ աղամանոցը առանց առաջարկու, յդկունելու բանի չի ծառայեր, այնպէս ալ անդաստիարակ մարդը չի կընար շարն ու բարին զանազանել և առաքինի ըլլալ:

Զինական կրթութեան սիսդեմին մէջ աղջիկներու կրթութիւն նկատի լէ առնուած:

**Հարցարան.** — 1. Ի՞նչ են այն գլխաւոր սկզբանքները սրոնք Զինական սրբազն գրքերու մէջ տեղ բանած են զատիարակութեան տեսակէտէ:

2. Ի՞նչ կը սորվեցնէ Զինական կրթութիւնը:

3. Ի՞նչպիսի մեթօններու վրայ հաստատուած եր անոնց ուսուցման կերպերը:

4. Ե՞ր Զինացի տղան կընար լրջանաւարտ ըլլալ:

5. Ի՞նչ սկզբանքներ Զին զատագրքերու հակառները կը դարդարեին: Այս սկզբանքներէն որո՞նք ուղիղ եւ անճիշտ կը զանեք:

6. Աղջիկներու կրթութիւնը տեղ կը բանէ՞ր կրթութեան մէջ:

7. Կընա՞ք բազգաւառաթիւն մը ընել Երբայական եւ Զինական կրթութեան միջեւ:

8. Որո՞նք երե Զինացի վիլխովիաներ, կոմիտիկիոն, Տայտն եւ Մանշուն:

ԺԱՄՄԱՆԱԿԱՐԳՐԱԿԱՆ ՑԱԽՏԱՆ ԿԱՊՈՒԱՆ ՍՈՐՅՈՒՆԱԿԱՆ և ՑԻՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ

Քաղաքական ամենք	Դատավաճառքներ Օրէնսդուր	Փիլիսոփային Մարգարէլիս Քահանաներ	Մոնղովարժական գրաստներ	Մոնղովարժական երթական անցիւր
Չանկի կայսրութիւնը Զի- նաստանի մէջ 1750				
Եթզ Խորայէմ՝ Եպիսքո- պէ 1491	Մովսէս 1571	Մովսէս 1571	Մովսէսի Գիշը Սամուէլի մար- թոքա եւ Հեղու գալէական Պէտ- մատօհան 1450	Մովսէսի մարթոք 1140
Սկիզբը Դատաւորաց 1485				
Վերը ՝ 1094		Մամուչի 1165		
Սկիզբը Թագաւորաց 1095	Դաւիթ 1056	Գիրք Անակաց		
Խողայէմի թագաւորութիւնը	Մողոման 1015	Մողոման 1015	Լատէի Պալոց- վորի 1000	
կը բաժնուի երկուքի 975			Ները 1125	
Զօհ կայսրութ. 2րդան 1125	Լատէ 1125	Կոմիլիկոսի		
Կոմիլիկոսի 2րդան 560	Կոմիլիկոս 560	Զորս գիրքիցը	Կոմիլիկոսի	
Ճասու ցիրխու Փրութիւն	Եսայի 742	Եւ հինգ զասա- <td>Ճասութիւն</td> <td></td>	Ճասութիւն	
678	Երմանիս 605	կանեմը 540	դպրոցները 560	
Ցուգայի գերաւթիւն 586				
Գերիներու վերադարձը 586				
			Դամիչէ 590	

ԴԱՍ Դ.

ՅՈՒՆԱԿԱՆ ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Յոյժ ժողովուրդ և Յունական դաստիարակութեան առաջնա-  
մայակուրիւնները



Պատմութիւն Յոյները ճանցած է որպէս աշխայժ, գործունեայ, խելացի, անվախ և արուեստագէտ ժողովուրդ մը:

Հին ժողովուրդներուն մէջ ոչ մէկը այնչափ շեշտ դրած է անհատական ազատութեանը վրայ որչափ Յոյները, Յունական ուսմկավարական սկզբունքները, ժողովրդական կարգերը, անոնց օրէնքներն ու սովորութիւնները հիմնուած են իրենց այս անհատական ա- զատութեանը վրայ: Արեւելքի բռնապետական կար- գերն և բացարձակապետութիւնը չենք տեսներ Յոյնե- րուն մօտ: Ընդհակառակն՝ ազատ քաղաքներու իշխա- նութիւնը, անոնց ժողովրդային ժողովը, Մերակոյտը, Արիսպազոսը եւ Արխոններու կորհուրդը այն հիմնա- կան սկզբունքներն էին՝ սրոնք կ'ապահովէին իրենց անհատական իրաւունքները և ազատութիւնները: Նոյն- իսկ Սպարտան, իր թագաւորական ձեւին տակ՝ բնա՛- չ՝ մզուեցաւ բռնապետութեան: Թագաւորը՝ Սպարտա- յի մէջ, կեկուրզոսի օրէնքով, զինուորական հրամա- նասար մըն էր, օրէնք գործադրողը այլ ոչ բացարձակ տէր և իշխողը:

Յունական այս անհատական ազատասիրութիւնը իր դրօշմը գրած է ոչ միայն Յոյն քաղաքական կեան- քին վրայ՝ անոր կրօնական ըմբռնումներու, փիլիսո- փայութեան, գործնական կեանքի և իր զեղարուես- տական ստեղծագործութեանց վրայ, այլ և անոր զա- տիքարակութեան ալ վրայ:

Աւելի որոշ խօսելով յաւնական գաստիարակութեան վրայ անոր բնորոշ առանձնայատկութիւնները կը կազմէին .

ա) Անհատի անձնական ընդունակութեանց ազատ զարգացումը: Դաստիարակութիւնը կազմապար մը չէ, անոնք կ'ըսէին, որուն մէջ կարելի ըլլայ կազմապարել բոլոր անհատականութիւնները, այլ դաստիարակութիւնը արհեստ մըն է որու զործն է զարդացնել անհատի մէջ զոյսւթիւն անեցող ընդունակութիւնները :

բ) Հելլէն միաքը շեշտ դնելով ազուն անհատական գաստիարակութեան վրայ, տատջին անդամ ըլլայով, պահանջած է ազուն հոգու և մարմնի ներդաշնակ զարգացումը :

գ) Այս ներդաշնակ զարգացումը պէտք է առաջացընէ զեղեցկօրէն երջանիկ կեանքի մը վայելքներուն ապրումը :

դ) Դաստիարակութեան նպատակն ըլլալով պետութեան համար քաղաքացիներ պատրաստելու հոգու, հետեւարար, քաղաքացու մարմնի և հոգու գաստիարակութիւնն ալ անոր թէ՛ պարտականութիւն և թէ՛ իրաւունքն է :

ե) Եւ որպէս այսպիսին՝ պետութեանը կ'իյնայ ոչ միայն գաստիարակութեան վրայ հակելու հոգու՝ այլև կրթութեան ծրագիր պատրաստելու պարտականութիւնը, Դաստիարակութիւն մը, որ հիմնուած ըլլայ տղուն անհատական կարողութեանց վրայ՝ պատրաստելով զայն ըլլալու պետական լաւագոյն քաղաքացի:

Պերեկլէս խօսելով քաղաքացու իրաւունք և պարտականութեանց մասին կ'ըսէ, ևայն քաղաքացին որ չի հետաքրքրուիր հասարակական խնդիրներով, անիկառ միայն վասարակար քաղաքացի է այլև անպէտք մարդ, որպէս նկարագիր: Եթէ մեզմէ քիչեր հեղինակութեան տէր անհատներ ենք, բայց զոնէ կընանք ըսել, որպէս

քաղաքացիներ առողջ կը մատնենց :

«Մեր կարծիքով» կ'ըսէ Պերեկլէս, ոչ այնքան զինաբանութիւններ՝ «որքան այդ վիճաբանութիւններէն ծնունդ առնող խորհուրդներն են՝ «որոնք գործեր ուղիղ ճամբուն մէջ կը դնեն» : ԶԵ՞ «որ մեր միաբն ալ գործողութիւն մը կատարելէ առաջ նախ կը մատածէ : Անանկ ալ է վիճաբանութիւններ և խորհրդակցութիւններ ուրոնք նախապայմանն են որեւէ գործի մը յաջողութեան, այլապէս ինքնահաւան և ագէտ մարդիկ կոթնած յանձնապաստանութեան վրայ՝ ինքզինքնուն պիտի նետէին արկածախնդրութեանց ու շարիք պիտի բերէին հասարակութեան պիտուն :

Որպէս եղբակացութիւն՝

Կրնանք ըսել, Յոյներ առաջինն եղան որոնք մտածեցին դաստիարակութեան միջոցով մարդը օժտել ըլլալու լաւագոյն քաղաքացի ապահովելու համար աշխարհային բոլոր բարիքները գեղեցկօրէն վայելելու կեանքի մը համար : Ցղուն մէջ եղած թագուն բոլոր ընդունակութիւնները, մարմնական թէ իմացական՝ այն աստիճան զարգացնել մինչեւ որ այն բարձրանայ աստըւածներու աստիճանին, կատարելութեան :

**Յունական դաստիարակութիւնը բաժանած օրգաններու**

Յունական դաստիարակութիւնը կրնանք բաժնել չուրս շրջաններու .

- ա) Հոմերական կամ հին շրջան :
- բ) Սպարտական - Աթենական կամ միջին շրջան :
- գ) Պերեկլիան կամ նոր շրջան :
- դ) Մակեդոնական կամ փոխանցման շրջան :

ա) Հոմերական օրգանի դաստիարակութիւն

Հոմերական շրջանի դաստիարակութեան զործնական կողմը ոչ մէկ աչքառու տարրերութիւնը կը ներկայացնէր միւս ժողովուրդներու նահապետական շրջա-

նէն : Սակայն, աեսականին մէջ ան կը տարբերէր քառակի որ իր մէջ կը բովանդակէր զրեթէ յունական բարձրապոյն գաստիարակութեան բոլոր սաղմերը :

Հոմերական շրջանի գաստիարակութեան որպէս տիպիկ օրինակները կարելի է ներկայացնել երկու հետուները՝ Ազիլէս և Ոդիսեւս :

Ազիլէս՝ վարժ երաժշտութեան, բժշկութեան, ճարտասանութեան և մարմնամարզութեան մէջ :

Իսկ Ոդիսեւս՝ որ օժտուած էր կրկնակ կարողութիւններով, մտքի իմաստութիւն միացած ծեռքի ճարտարութեանը հետ :

Բայց շատ աւելի ուղիղ կ'ըլլայ եթէ ըսենք որ Հոմերական շրջանի գաստիարակութիւնը կը կայանար Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսեական»ի բովանդակութեանը մէջ :

Դպրոցական տղայքը ան էր որ կը սորմէին և զոց կ'ընէին, հետեւելով այս երկու զրքերու հերոսներու օրինակին:

Նմանապէս աստուածներու պաշտօնեաները «Իլիական»ն և «Ոդիսեական»ն կը վերցնէին այն բոլոր ազօթքներ և ճարտասանական ձեւեր իրենց աստուածներուն մատենալու և անոնց պաշտամունք մատուցանելու համար :

Բարոյագէտ-փիլիսոփաներ նոյնապէս այս զրքերուն կը դիմէին իրենց սկզբունքները ճշտելու և յարմարեցնելու համար կեանքին :

Գետական, քաղաքական մարդիկ նմանապէս այս զրքերուն կը դիմէին իրենց փաստարկութիւններ և ճարտասանական ձեւեր փոխ առնելու համար :

Նոյնիսկ Ազատ Քաղաքներ իրենց վէճերը հարթելու համար Հոմերոսի զրքերուն միջնորդութեանը կը դիմէին և ազնուական առնելերը իրենց ծագումն և համբաւը ապացուցանելու համար այս զրքերուն կը դիմէին :

**բ) Միջին կամ Սպարտական և Արենական օրշան**

Սունաստանի բոլոր ազատ քաղաքներու մէջէն Սպարտան և Աթէնքը կրցան գերակայութիւն ձեռք բերել և յունական հանձնարը ցուցադրել իւրաքանչիւրը իր ուղղութեամբ։ մէկը, Սպարտան՝ զինուորական ասպարէզին վրայ իսկ միւսը, Աթէնք, իմացական, քաղաքական և գեղարուեաստական ասպարեզներուն մէջ։

Հոմերական նահապեատական շրջանէն վերջ, որ առն ժողովուրդին զիխաւոր զբազումը երկրագործութիւնն էր. քաղաքներու ծաղկման շրջանին, երբ յոյն նաւագնացները զըսթէ աիրապետող առեւտրականները կը հանդիսանան արեւելեան միջներկրականի մէջ, աշխատանքի ձեւեր և անաեսական փոխ-յարաբերութիւնը իր գրաշմը կը դնեն յունական հասարակական կեանքի փոխ-յարաբերութեանց վրայ ու առաջ կուզայ նոր մատոյնութիւն մը, թէ Ո՞վ է ԱԶՆՈՒԱԿԱՆ ԵՒ Ո՞վ կՐՆԱՅ ՔԱՂԱՔԱԾԻ ԸԼԱԱԱ. ծագման և աստիճանի խնդիրները, որոնց ծնունդ կուտան յունական ազնուական զասակարգին։

Սակայն, հակառակ այս վիործութեան, բայցի Սպարտայէն, յունական ազատամտութիւնը թոյլ չտուաւ որ ստեղծուին քարացած զասակարգեր-կաստաներ։ Ընդհակարակն, ազնուականութիւնն եւ քաղաքացիութիւնն կապուեցան անհատի առարինութեանց, նախաձեռնութեան, իմացական եւ նիւթական կարողութեանց հետ։

**բ) Սպարտան**

Դորիական ցեղին պատկանող այս յոյները՝ Պերիպոնէսի մէջ հաստատուած, ստիպուած էին զիրենք շրջապատող քաղաքներուն հետ անընդհատ կոխւներու մէջ ըլլալ։ Սպարտացի ինը հազար ընտանիքներ ստիպուած էին զիրենք շրջապատող երկու հարիւր յիսուն հազար ընտանիքներուն զէմ կոխւ մղել, պահելու

համար իրենց անկախութիւնը, ազատութիւնը ու տիւրապետութիւնը : Պելեպոնէսի միւս քաղաքներուն վրայ իր զերազանցութիւնը պահելու համար Սպարտան ինքինքը վերածեց զինուորական ճամբարակի մը շնորհիւ իր մեծ օրէնսդիր Լևկուրզոսի, որու գրած օրէնքները Սպարտան դարձուցին հին աշխարհի ամենաորինակելի զինուորական կազմակերպութիւն ներկայացնող ժողովուրդ:

Հետեւարար խօսիլ Սպարտայի գաստիարակութեան մասին կը նշանակէ խօսիլ անոր զինուորական գաստիարակութեանը մասին :

### Սպարտայի գաստիարակութեան նպատակը

Սպարտայի գաստիարակութեան նպատակն եր՝ պետութեանը համար ՔԱ.Ձ եւ ՇԱ.ԲՏԱՄ զինուորականներ պատրաստել, մարմնապէս առողջ, օրինաց հնագանդ եւ քաջութեամբ անպարտելի :

### Սպարտական կրութիւն

Սպարտայի կրթութիւնը իր մէջ կը բովանդակէ երեսուն տարիներու ժամանակամիջոց մը, որոնք կը բաժնեւէին երեք շրջաններու .

Ա. Մանկութեան շրջան. մինչև եօթը տարին՝ երր գաստիարակութիւնը յանձնուած էր իր մօրը:

Բ. Տղայութեան շրջան. ութէ տասներկու տարին՝ երր տղան եօթը տարին լրացուցած կ'առնուէր պետութեանը խնամքին յանձնուած տուներուն մէջ ու հոն կ'ստանար տղայութեան յատուկ շարքաշ կրթութիւն մը: Տղայոց կրթութեան վրայ կը հսկէին հասուն քաղաքացի զինուորական հրահանգիչներ, որոնք տղայք փոքր խմբակներու բաժնած անոնց հսկողութեանը յանձնուած էին քիչ մաւելի հասակաւոր տղոց: Դնկավար քաղաքացին իր հրահանգները տալէ յետոյ կը

հսկէր անոնց զործագրութեանը վրայ՝ յանձնուած կարևոր գաղետ աղոց։ Անոնք էին որ կը պատժէին և կամ կը վարձատրէին, քաղաքացի իրէնը (զինուորական հսկէը) երբ աեւնէր որ կարգապետը շափը կ'անցներ հրանանդ կուտար որ պատժոյ չափը բարեփոխէ։

Դ. Պատաննեկութեան շրջան։ 13—18 տարիներ՝ երբ աղայք բացի Փիղիքական ճարտարութիւննեն և ընաւորութեան ու նկարագրի դաստիարակութիւննեն (աղայութեան շրջանի դաստիարակութեան կերպերը) պէտք էր ձեռք բերէին զինուորական կրթութիւն և անոր հետ կապուած վարժութիւնները և ապա։

Դ. Երիտասարդութեան շրջան։ 18—30 տարին՝ երբ երիտասարդը որպէս զինուոր ձեռք պիտի բերէր զինուորականի լման պատրաստութիւն, պիտի ըւլար էֆէպի, զատկը։

Երեսուն տարեկանէ վերջ այլեւս Սպարտացին կ'ըլլար քաղաքացի ու կրնար ամուսնանալ ու կազմել տուն, առանց սակայն զօրանոցային կեանքէն հետու մնալու։ Եօթը տարեկանէ սկսեալ Սպարտացիները կ'ապրէին հասարակաց տուններու մէջ, կը ճաշէին նոյն սեղանէն ու մինչև վաթսուն տարին անոնք պարտազիր զինուորական օրէնքներու տակ կ'ապրէին։

### Խ՞նձ կը սուզէր Սպարտացին

Եօթէ երեսուն տարեկան Սպարտացին կը սորվէր՝ վազել, ցատկել, նետուիլ, ծանրոց նետուիլ, նիզակ նետել, կոսիամարտիլ, զինուորական մարզանը կատարել, զինուորական խմբերգի վարժութիւն ընել եւ որ զինաւորն էր՝ ըմբշամարտիլ։ Ցաւի և տանջանքի զիմանալու համար մտրակի հարուածերն կուտային աղոց։ Բարձր լեռներէն մազլցելու մրցումներ կը կատարէին, ստքով երկար արշաւանքներ և ուրիշ աեսակ փորձեր կը կատարէին։ Սպարտացի մէջ աղայ թէ աղջիկ զրեթէ

միւննոյն կրթութիւն կ'ստանային։ Սպարտացի աղուն համար ոչ առևն կար և ոչ ալ ընտանիք, անոնց համար մէկ բան դոյցութիւն ունէր և այն ալ Սպարտան էր։

Սպարտացիք բացի այս զինուորական վարժուաթիւններէն ուշագրութիւն չգարձուցին ոչ արհեստի, ոչ ձեռադրծի, ոչ զեղարուեստի և ոչ ալ վաճառականութեան վրայ։ Իրենց համար եթէ ապահովեցին զինուորական փառք մը բայց ոչ այն փառքը՝ որ պահուած էր Աթէնքին։ ըլլալու մարդկութեան ուսուցիչը ՄՏԹԻ եի ԴեղԱՄՌՈՒԵՍԻ ասպարէզներուն մէջ։

### Արէնական կրօւերիւն

Հի՞ն դարերու ամենազարգացած քաղաք եղած է Աթէնք, Աթէնացիները ոչ միայն զինուորական այլ մասնաւանդ ուշագրութիւն կը դարձնէին մասնորու բարոյական դաստիարակութեան վրայ։ Անոնք քաջալերեցին արուեստները, վաճառականութիւնն և զրականութիւնը։ Աթէնացիները ամէն բանէ աւելի կը սիրէին աշխատանք։ Ով որ ծոյլ և անզործ մնար կը դառնար կասկածելի ու յարգանք չեր վայելէր։ Ամէն ձնողք պարաւոր էր իր զաւկին արհեստ մը սորվեցնել, որպէսզի ծերութեանը ժամանակ օգտակար ըլլար իրեն։

Ազդիէի թերակղղիին վրայ հաստատուած Աթէնք, Սպարտայի հակառակ՝ աւելի խաղաղ կեանք մը ապրեց և այս պատճառաւ ալ ինքզինքը նուիրեց աւելի մշակոյթային (կուլտուրական) աշխատանքներու։ Աթէնական աղաւ միտքն ու փիլիսոփայութիւնը, առաջին անգամ ըլլալով առաջ բերին դաստիարակութեան հասուկ սիսդէմ մը, որու համաձայն անհատի աղաւ անհատականութիւնը զարձաւ առաջին գործոն՝ աղուն դաստիարակութեանը մէջ։ Աթէնական աղաւ միտքը կը արամարանէր, որ դաստիարակութեան յաջողութիւնը կը կայանայ անհատի անձնական ընդու-

նակութեանց ազատ զարգացման մէջ, Ան կ'ըսէր. կարելի է որ բոլոր անհատներ մէկ կաղապարի թերել, եթէ կ'ուզենք որ մատաղ սերունդը ըլլայ լաւ զինուռական, պէտք է որ ան նախ ըլլայ լաւ բաղարացի: Այսպէս, Աթէնական զաստիարակութիւնը շեշտ զնելով աղուն անհատականութեան ազատ զարգացման վրայ, առաջադրեց, զաստիարակութեան որպէս նպատակ մաքի և մարմի ներդաշնակ զարգացումը՝ բանաձեւ և երաժշտական առաջարկութիւնը:

Աթէնական կրթութիւնը կը բաժնուէր երեք շրջանի, մանկութեան, պատանեկութեան եւ երիտասարդութեան:

Մանկութեան շրջանը կը կազմէին առաջին եօթը տարին, երբ աղան իր կրթութիւնը կ'ստանար իր մօրը և կամ գայեակին խնամքին տակ:

Պատանեկութեան շրջանը կ'սկսէր եօթէ մինչև տասնը վեց տարին, որ ատեն թէև աղան նորէն կը շարունակէր մնալ ձնողքի և մանկավարժի — Pedagoցne — հսկողութեանը տակ բայց և պատեհութիւն ունէր յաճախելու պետական գպրոցները, որոնք երկու տիպի էին: Մէկուն մէջ կը սորվէին զիր և գրականութիւն, իսկ միւսին՝ մէջ մարզանքներ և երաժշտականը:

Ապա երիտասարդութեան շրջանը, որ ընդհանրապէս երկու տարուայ շրջան մըն էր 17-18 տարեկաններու, երբ երիտասարդը կը յաճախէր Աթէնքի նշանաւոր Դիմեադիրոնները, մէկը, Ակադիմեան, յատկացուած՝ աղլէթիք մարզանքներու իսկ միւսը — Ծովային Լոգարաններ՝ լողարու մարզանքներու համար: Զուգընթաց այս ֆիզիքական մարզանքներուն՝ այս երկու տարուայ մէջ, մեծ ուշադրութիւն կը դարձուէր երիտասարդներու բաղարացիական կրթութեանը վրայ:

Երիտասարդներու թէ կրթութեան այլ մանաւանդ

զարք ու բարքի վրայ կը հսկեին յատուկ հսկիչներ ու  
բուք կը կոչուէին սէնսորներ :

Մեթոտի տեսակէտէ պէտք է ըսել, թէև Աթէնա-  
ցիներու նպատակն էր քաղաքացիներ պատրաստելը,   
բայց անոնց անհատական ազատութեան սկզբունքը  
զանոնք չ'առաջնորդեց զասախարակութեան մէջ քարտ-  
ցած միաձեւութեան : Աթէնացիներու ազատ անհա-  
տականութիւնը կ'ըմբուզանար միօրինակ ձեւերու գէմ  
ու կը նախնարէր կարգապահութիւն մը՝ ազատ կամե-  
ցուղութեան սկզբունքներուն վրայ հաստատուած :

Դաստիարակութեան մէջ Աթէնական մեթոտն էր՝  
ամէն ինչ ընսի. ՈՒՆ մէջ, Աւուցման մեթոտները ոչ թէ  
կը կաշկանդէին Աթէնացու անհատականութիւնը այլ  
ընդհակառակն կը նպաստէին որ աշխայժ և եռանգուն  
Աթէնացին՝ ոչ թէ նմանի ԱՆԱՍՈՒՆԻ. այլ ԱՍՈՒՆԻ.  
նկարագրով եւ մարմնով առողջ, Մեթոտներու գործն  
էր որ բնութիւնէն ազուն արուած բարի ունակութիւն-  
ները զարգանան մինչև շարի խափանումը :

### Արէնական դաստիարակութեան արդիւմբը

Անստարակոյս Աթէնական քաղաքացին իր վորձա-  
ռութեամբ մեզի չի հաւասարիր, մանաւանդ նիւթա-  
կան մշակոյթի մէջ, բայց ինչ որ կը վերաբերի հոգե-  
ւոր մշակոյթին՝ շատ քիչ դպրոցներ առւած են մաքի  
այն հանճարները՝ քան էսֆիլէսի դպրոցը որու շա-  
րունակողները եղան Սոկրատն ու Պղատոն :

### Պէտիկէսի եւ կամ ոսկիզարեան օրշամ

Յոյն միաքը իր ծաղկման դադաթնակէտին հասու-  
այս շրջանին, Այս անօրինակ յառաջադիմութեան գըլ-  
իաւոր ազգակներն էին .

1) Աթէնարի տնտեսական հզօրութիւնը, որ շնոր-  
հիւ Տելեան դաշնակցութեան, հնտեւանք Մարերու

պարտութեան, յունական բոլոր ազատ քաղաքները մտած այս դաշնակցութեան մէջ՝ նպաստած էին «որ հարստութեան կուտակում տեղի ունենայ Աթէնքի մէջ և այն զարգարուի զեղեցկագոյն շէնքերով ու հասարակական հաստատութիւններով»:

Տնտեսական լայն միջոցները ամենալայն հնարժութիւններ տուին որ միտքն ալ իր էազոյն պառզեաց:

2) Քաղաքական դրութիւնը. Սօլոնի գրած օրէնքները (509 Ն. թ.) որոնք դասակարգեր ստեղծեր էին հիմք ունենալով հարստութիւն, այժմ անոր կը փոխարինէր Դլեսդինէսի օրէնքները՝ «որ կը ջատագովէր Առատիկէի բոլոր բնակիչներու քաղաքացիական հաւասարութիւնը, իւրաքանչիւր անհատին առջեւ բաց պահելու ամէն տեսակի պաշտոնի պատեհութիւնները»:

Եւ, շնորհիւ այս անահետական և քաղաքական ազգակներու, Պէրիկլէսի դարու յունական միտքը իր սոկեդարն ստեղծեց մարդկութեան պատմութեան մէջ:

Այս երկու ազգակները, այսինքն, տնտեսականն և քաղաքականը՝ իրենց անդրադարձումն ունեցան յունական թէ՛ զրականութեան վրայ, թէ՛ արուեստներու, ինչպէս անոնց կրօնական հաւասարիքերու, բարոյական կեանքի, փիլիսոփայութեան՝ նմանապէս և այս շրջանի դաստիարակութեան ալ վրան:

Դրականութեան մէջ այլեւս հեքեաթն և դիւցազներգութիւնը չէին կրնար Պէրիկլէսի դարու Աթէնացուն գոհացում տալ: Նոյն իսկ արամերգութիւնը կորսընցուցած էր իր արժէքը, քանի որ քաղաքացու պարտականութիւնները՝ պետութեան, հանգէպ՝ շատ յաճախ չէին գոհացներ իր հետարրըրութիւնը: Ան սկսած էր զանել հին բարոյական օրէնքներու (Սօլոնի) կաշկանդիչ ձեւերէն ու սկսած էր իր ըմբոստութիւնը արտայայտել երզիծանքի, Սատիրական զրականութեան մէջ:

Կրօնական խնդիրներու և հաւատալիքներու մէջ, սկսեց իշխան թերահաւատութիւն։ Անոնք սկսեցին թերահաւատութիւնը որ աստուածներ և երկինքը կազ ու աղղեցութիւն ունին մարդկային կեանքի հետ։

Կրօնին անդ եկած էր բռնել փիլիսոփայութիւնը, որ այլեւս կարեւորութիւն չէր ապր առասպելական աստածներու հաւատալիքներու, այլ ան, յունական միտքը, կ'որոնէր պատճառներ մեր նիւթական տիեզերքի զոյտ թեան։ անոր ծագումն, զայն կազմող առրերը, զայն կարավարող ոչմերը և անոնց յարաբերութիւնը մարդուն հետ, անա խնդիրները, որոնք նախկին փիլիսոփաներուն՝ այսինքն, Անտքսիմանզրի, Հերակլիզի և Զենոնի տեղ կուգան բռնելու Սօկրատոն ու Պղատոնը, որոնց թերահաւատութիւնը իր ծայրահեղութիւնը գըտաւ Կօրկեսասին մէջ՝ այն աստիճան որ սկսեց կասկածիլ թէ, աւրդիօք իրերը այնպէ՞ս են, ինչպէս անոնք կ'երեւին մեզի, թէ՛ զզայտրանքներու խարկանքի տակ ենք մենք։

Այս շրջանի փիլիսոփայութեան չափանիշն էր և մարդ ամէն բանի չափանիշը։ Սօփիսաներն էին որ ապրելով մտաւոր բարձր կեանքով մը ինքզինքնուն առած էին զիտութեան, ինչպէս Սօկրատոն ու Պղատոնն էին, թէև յաւաղային երեւան եկան կեղծ Սօփիսաներ, որոնք ծուռ զատողութիւններով և սխալ եղբակացութիւններով մարդոց բանականութիւնը շփոթութեան կը մատէին. փոխանակ իսկական զիտութեան՝ առերեւոյթ զիտութիւն կը սորվեցնէին։

Այս բոլոր փոփոխութիւնները, անտարեկոյս, իրենց զրոշմ պիտի զնէին և յունական զաստիարակութեան ալ վրան։

Կեանքը արգէն, Պէրիկլէսի զարուն, իր ուրոյն պահանջներով կը ներկայանար զաստիարակութեան։

Առաջին պահանջն էր, աւելի լայն ազատութիւններ,

անհատներուն իրենց անհատական կեանքին մէջ :

Երկրորդ պահանջն էր՝ որ դաստիարակութիւնը այնպիսի գէնքերով պիտի օժաէր աղան որ կարող բւշար ԴԱՏԵԼՈՒ եւ ՎԻՃԵԼՈՒ ամէն կարզի ընկերային, բաղաքական, տնտեսական, գիտական եւ վերացական խնդիրներու շուրջ :

Ծունական շրջանին գոյութիւն չունէր մեր նիւթական ժշակոյթը — մեր մնաքենական ճարտարարուեասը . բայց գոյութիւն ունէր հոգեւոր մշակոյթի ոսկեղարը . որ իր գրոշմ զնելով իր ժամանակակից գարաշրջանի գրպարցին վրայ՝ կը պահանջէր ուսանողէն կարենալ ԷԱՆԻ, ԽՈՇՀԻԼ եւ ՏՐԱՄԱԲԱՆՆԵԼ :

### Յօւնական կրթութեան կարգ մը ևնարանները

Յունական կրթութեան անարաններուն մէջ առաջին տեղ կը բռնէ Սոկրատ :

Աշխարհի խորհող մնացոյն միտքերէն մէկն եղած է Սոկրատ, որ ինչպէս իրմէ առաջ Սոփեստները, կը ջատագովէր ԱՆՀԱՏԻՆ բարձր բարոյականութիւնն, որ խիստ վեր պէտք էր մնար առօրեայ կեանքն :

Իրեն համար ճմարդն էր չափանիշը ամէն ըանի» և առավ ալ խօսեցաւ իր ամենէն նշանաւոր խօսքը — «ԾԱՆԻԾ ԶՔԵԶԱՅ» . Սոկրատէն առաջ, յունական ճարցանէր և վիճաբանող միտքը եթէ իր խորհուրդներն և հաւատալիքները կը կապէր իր կրօնական ըմբանումներուն և աստուածներու գործելակերպին հետ, Սոկրատին ժամանակ՝ փիլիսոփայութեան - հետաքրքրութեան կեցրոն կը հանդիսանար անհատին առարինութիւնները, Գերազանց գիտութիւնը առարինութիւն է:

Սոփեստական դպրոցի մնացոյն միտք հանդիսացող Սոկրատին համար, հետեւարար, կրթութեան

Նպատակը կը հանդիսանար ոչ թէ զեղեցիկ ռճով և կուռ արամարանող անհատը, այլ անհատը որ իր մէջ կը մշակէր «խորհող անձը» որ իր անձին վրայ կը մարմնացնէր առաքինութիւն մը, որ կրնար հանձալ և բմբոնել ճշմարտութիւն, որ իր մէջ կը մարմնացնէր ուղղամասութեան, պարկեցուութեան, ճշմարտախօսուութեան, պատոյ, բարեկամութեան և իմաստութեան առաքինութիւնները։

Սոկրատին համար, զիտութիւնն և կամ կրթութիւն պէտք էր նպաստին որ անհատը կրնար շիտակն ապրիլ, «կեանքը ապրիլ զիտնալը», ընել այն բոլորը որ ուղիղ և արգար էին։

#### Սոկրատին մերու

Սոկրատ իր բարոյախօսութիւնը՝ ունկնզիրներուն կուռար յատուկ մեթուով մը, որ իր անունով կոչւած է՝ Սոկրատին մեթուու։

ՍՈԿՐԱՏԻՆԱՆ ՄԵԹՈՒԾ զրուցադրական այն մեթուն է որ հարց ու պատասխաններու միջոցով, աշակերտին միջոցով, կրնանք հասնիլ եզրակացութեան մը։ Սոկրատին այս մեթուու, ուսուցման մէջ՝ կրնայ յարմարի ամէն զասակարգի և տարիքի մարդոց, ինչպէս կոշկակարի նմանապէս, և ճարտարարապետի, ինչպէս կառապանի նմանապէս և իմաստասէրի, ինչպէս մանուկներու նմանապէս և շափանասներու։

#### Սոկրատին ռամախօսութիւնը — Դիալիկովկան

Սոկրատին բարոյախօսութիւնը չսահմանափակուեցաւ մի՛միայն անհատին առաքինութիւններու շրջանակին մէջ. այլ անոր արամարանելու եղանակը զինքը մարդէն առաջնորդեց բնութեանը ու զէպի տիեզերական խնդիրներու։ Սոկրատ, զիտական խընդիրներու մէջ ալ սկսեց զործադրել իր յատուկ մեթուու — տրամախօսութիւն, զոր կը զործածէր զանազան զազափարներէ մէկ նոր ճշմարտութիւն հիմնաւու-

բելու համար, և կամ, իր ըմբռնած ճշմարտութիւնը՝ վիճաբանական եղանակով ուրիշի մը հասկցնելու համար, թէև իրմէ յետոյ Սովուսաները, Սոկրատին տրամախօսութիւնը սկսեցին գործածել, նպասակ դնելով հակառակորդը համոզել, զինաթափ ընել, առանց իր ըսածները փորձի վրայ հաստատելու:

Սոկրատի ժամանակաշրջանի զպրոցը որ Պէրիկլէսի զարուն պահանջները իր մէջ կը մարմնացնէր, զաստիարակութեան նպատակն էր՝ խորհող և տրամարանող քաղաքացիներ պատրաստել, որ կրնար վերահսկիչ (ասնաօր) և առաջնորդ հանգիստանալ, Սոկրատեան այս երկու մեթոդները, հարց ու պատասխանի և տրամախօսութեան եղանակները՝ յաւագոյն կերպով կը նպաստէին ուսանողին խորհելու և տրամարանելու կարողութիւններու զարգացման:

Սոկրատեան այս մեթոդները — զրուցադրական զաստանդութիւնը շատ մը առարկաներու ուսուցման մէջ ամենէն ընդունելի ձեւն է, թէև Սոկրատի զիալէկտիկան, ժամանակի ընթացքին առընթեր փիլիսոփաներու մօտ տարրեր իմաստով գործածուած է, և մեր արդի շրջանին ալ ան՝ զիալէկտիկան կը գործածէի որպէս մտածողութեան յատուկ մէկ կերպ, յատուկ զրութիւն մը, որու համաձայն, զաղափարները ոչ թէ անշարժ են, յաւիտենական, այլ անոնք կը յառաջադրմէն շնորհիւ անոնց մէջ գտնուած հակասութիւններու: Իւրաքանչիւր զաղափար իր մէջն ունի իր հակասութիւնը, որ ծնունդ կուտայ մէկ նոր հակազդիր զաղափարի: Այս զրութիւնը շնորհիւ իր մէջ ներբնակած հակասութեանը կ'ստեղծուի անոր հակադրութիւնը, կամ երբեմն ալ այս երկու, այսինքն, զրութեան և հակադրութեան միացումէ առաջ կուգայ մէկ նոր բարձրագոյն միութիւն՝ որ կը կոչուի համադրութիւն: Այսպէս օրինակ, հասարակագէտները — նախնական ժողո-

վուրդներու համայնատիրական ձեւը համարելով դրութիւն, սեփականատիրութիւնը, կը համարեն հակադրութիւն և ընկերվարութիւնը կ'ըլլայ այս երկու քի համադրութիւն։

#### Պղատոն

Սոկրատի աշակերտ Պղատոն շատ խնդիրներու մէջ գլեց իր ուսուցիչը և անցաւ։

Պղատոն որպէս զաստիբարակութեան տեսաբաններէն մէկը, իր տեսութիւններուն մէջ, առաջինն ըլլալով, կը քննէ իր ժամանակակից շրջանի ամենահրատ խնդիրը, այսինքն, անհատի եւ ընկերութեան փոխ-յարաբերութիւնը, Երկրորդ, կրթութեան բարձրագոյն գաղափարականը, որ ըլլալու է. անհատի ներքին ունակութիւններու, առարինութիւններու զարգացումը մինչեւ աստուածներու աստիճանին, այսինքն, կատարելութեան։

Երրորդ, անողոք քննադատութիւն ոչ միայն հին յունական կրթական սկզբունքներու և մեթոններու՝ այլ եւ իր ժամանակուշրջանի ու կրթական սիրգեմներու դէմ—մարդուական մարզանքներ և զրական ձեւերը որ խիստ քննադատելի կը գտնէր։ Իր շրջանի, Պէրիկրէսին զարու ժողովրդական կարգերուն կը հակազրէր Բիրակրատական կարգերը որու համաձայն, ոչ թէ ժողովուրդ և իր ներկայացուցիչներ, այլ որոշ պատրաստուած պաշտօննեաններ, փիլիսոփաններ իրաւունք ունին երկրի մը իշխանութիւն կազմել ու կառավարել։

Չորրորդ՝ փիլիսոփայական դրութիւնը, որու համաձայն, ճնիւթական աշխարհը և առանձին էակը իրական գոյութիւն չունին, այլ անոնց ընդհանուր ըմբռնողութիւնները, զաղափարները։ Բարւոյն զաղափարը ան կը համարէր բոլոր զաղափարներէն ամենաբարձրը, ան կ'ըսէր։ մարգուն նպատակն է, «ըլլալ

իմաստուն եւ նմանիլ Աստծուն»։

Ի՞նչ խնդիրներու մէջ Պղատոնն ու Սոկրատը իրարու կը նմանէին եւ ի՞նչի մէջ՝ կը տարբերէին։

ա) Սրկուքն ալ համաձայն էին որ Սօլոնի օրէնքները իրենց այժմէականութիւնն կորսնցուցած են և անհատին առաքինութեանց հիմք չեն կրնար կազմել հարստութիւնն և ազնուական ծագումը։

բ) Պղատոն իր ուսուցչին հետ համակարծիք էր որ ընկերային նոր կեանք պիտի ունենայ իր նոր ընկերային օրէնքները համապատասխան իր ժամանակաշրջանին։

գ) Սակայն Պղատոն իր վարպետին հետ համակարծիք չէր որ Պէրիկլէսի շրջանի կրթութիւնը, որովհետեւ իր ժամանակի պահանջներուն համաձայն է, պէտք է այն յաւագոյն համարել։ Պղատոն իր վարպետէն աւելի առաջ անցնելով կը պահանջէր նոր իտէայական կարգեր, որ ատեն ընկերութիւնը իր հոգութաւագոյններուն, փիլիսոփաններուն յանձնելով աւելի երջանիկ կեանք մը պիտի կրնար ապրիլ։ Այսինքն, Պղատոն թամկավարական կարգերուն՝ կը հակադրէր սակաւապետական ձեւը։

դ) Պղատոնի իտէալիզմը, որ ինչպէս քիչ վեր ըստինք, նիւթը չէ որ իրական է, այլ զաղափարները։

ե) Մեթոսական խնդիրներու մէջ, Պղատոն կ'ընդունէր Սոկրատի զործադրած մեթոսները, զանոնք ալ աւելի կոկնելով ու մշակելով։

Պղատոնի դիալէկտիկան կը տարբերէր Սոկրատի դիալէկտիկային իր կուռ արտմաբանութեամբ, դիալէկտիկա մը, որ պիտի ունենար այն բոլոր հարկ եղած տարրերը, որոնք պիտի կրնային ճշմարտութիւն մը՝ ճշմարտութիւն ընելը Սոկրատի դիալէկտիկան փողոցի հնակարկատն ու Պէրիկլէսը մէկ ասախճանի վրայ կրնար դնել, այն ինչ Պղատոնին՝ մէկը անհաս էր

միայն համար: Հնակարկատը ոչ մեկ պարագայի տակ ոդիափ կրնար հասնիլ Պէրիկլէսի զատողութեանն և արամարտանութեանը:

### Արխառուէլ

Արխառուէլ աշակերտն էր Պղատոնիւ ինչ որ բոխնք Պղատոնի համար, նոյնը կրնանք Արխառուէլի համար ըսել՝ որ ոչ միայն իր վարպետին կրցաւ հաւասարի այլ և զայն կրցաւ անցնիլ իր նոր տեսութիւններով, այլ մանաւանդ իր մեթոտներով:

Արխառուէլ իր սքաղաքագիտութիւնն զրքին մէջ՝ Պղատոնի միտքերն է որ կ'ընդհանրացնէ, համակարծիք զանուելով իր վարպետին հետ, որ անհատին համար կարեւորագոյն գիտելիքը քաղաքացիական ուսմունքն է, քաղաքագիտութիւնն է որ կրնայ մարդուն երգանկութիւն ապահովել:

Քաղաքացիական կրթութեան համար Արխառուէլ նոր տարր չ'աւելցուց Սոկրատի և Պղատոնի ըսածներուն վրայ, բայց ան էր որ կազմաւորեց և տրամադրանական կարգի տակ գրաւ բարոյագիտութիւնը:

Արխառուէլին կը պարտինք և տրամաքանական գիտութիւնը, և մասամբ երկրաչափութիւնը:

Արխառուէլ՝ նմանապէս իր վարպետէն տարբերեցաւ փիլիսոփայութեան մէջ; Պղատոնի իտէալիզմը, Արխառուէլի մօտ աւելի մօտեցած է իրականութեան: Իրեն համար բնութիւնն և մարդը իրականութիւններ են և առանց անոնց չենք կրնար բացատրել զագափարները, որոնք մեր միաբին մէջ ձնունդ կ'առնեն: Արխառուէլի համար աւեսանելի մարդը աւելի իրական է քան անոր հոգին և առաքինութիւնները, որոնք նոյն մարդ անհատին երեւոյթներն են, հիմնուած աեսանելի մարդուն դործառնութեանց վրայ:

Յունական դասախրակութեան վեր-  
շին կամ Մակենզական օրջան

Յունական իշխանութեան Մակեղոնական շրջանին,  
Մեծն Ազէքսանգրի աշխարհակալութեան շնորհիւ, յու-  
նական միտքն և արուեստը, յունական կրթութիւնն  
և գրականութիւնը փոքրիկ յունաստանէն տարածուե-  
ցաւ կայսրութեանը բոլոր մասերուն մէջ, աեղ աեղ  
ստեղծելով գօրաւոր կրթական կեղրոններ, որոնք յու-  
նաստանէն գուրմ՝ բայց յունաստանի տառջնակարգ քա-  
զաքներու, Աթէնքի, Կորնթոսի և Թերէի զերն կա-  
տարեցին ուրիշ ազգերու ալ կետնքին մէջ, Այս շրջա-  
նի նշանաւոր գպրոցները կը հանդիսանան :

ա) Աթէնքի Ակադեմիան, որ յետոյ՝ Հոռվմէտական  
շրջանին փոխուեցաւ կայսերական համալսարանի, որը  
աեւեց մինչև 529-ին թ. Յ. .

բ) Ազէքսանգրիոյ համալսարանն Եղիպտոսի մէջ՝  
իր ճոխ մատենադարանով :

գ) Անտիոքի Ակադեմիան, Անլիւկեան իշխանու-  
թեան շրջանին, և

դ) Հայկական Արտաշատի յունական թատրոնն և  
գորգոցը, եւայլն :

ե) Յունական մշակոյթը Հոռվմէտական շրջանին որ  
երբեք կաշկանդումի չենթարկուեցաւ այլ ընդհակա-  
ռակն ալ աւելի քաջալերութիւն գտաւ Հոռվմայեցի-  
ներէ :

Հարցարան.— 1) Յոյն ժողովուրդին յատկանիւնը :

2) Ի՞նչ բան հիմք կը կազմէր յունական ռամկավարու-  
թեան :

3) Հոմերական շրջանի կրթութիւնը : սիլիականի եւ Ոդի-  
ականնի ազգեցութիւնը :

4) Ի՞նչ նպատակներ կը հետազնդէին Սպարտական և  
Աթէնական կրթութիւնը :

- 5) Արտեմը եղած են այս երկու քաղաքներու մեջ որէնուցիւնները:
- 6) Ի՞նչ դպրոցական ախողի տակ կրնանք դնել Պէտիկէսի շրջանի յանական գողբոցները:
- 7) Ի՞նչ կը սորվէին յանական գողբոցներուն մէջ:
- 8) Ուսնեք էին Պէտիկէսի շրջանի յանական զատիքաբարակութեան անսարանները:
- 9) Ի՞նչ կը նշանակէ Դիարէկտիկական գրութիւն, Սոկրատի ժամանակ եւ մեր օրերաւն:
- 10) Ի՞նչ քաղաքական պատճառները նպաստեցին յանական քաղաքակրթութեան ասրածման իրենցմէ դուրս եւ միւս ժողովուրդներու մէջ:

—  
—  
—

<p>Դաղմական անցիւր</p> <p>Առաջին ողիմականներ՝ 776 ն. թ. Սպարտայի իշխանութիւն՝ 750-600 Մեսենական կոփակեր՝ 743-668 Դրակոնի որէնքները՝ 629 Սոսոնի որէնքները՝ 594 Գիւթագորոսի շրջան՝ 540-510 Պարսկական պատերազմներ՝ 500-479 Աթենքի գերիշխանութիւն՝ 479-431</p> <p>Գերիշլեսի շրջան՝ 459-481 Գելեպոնէսկան պատերազմներ՝ 431- 404 Աթենական արշաւանք Մերակոստի վրայ՝ 415-413 Սպարտայի գերիշխանութիւն՝ 404-371 Նահանջ Իիւրուն՝ 399 Թէրէի գերիշխանութիւն՝ 377-362 Փիլիպոս Մակեդոնացին՝ 359-336</p> <p>Մակեդոնիոյ գերակայութիւն՝ 338 Մեծն Աղեքքանդր 336 Խսոսի ճակատամարտը՝ 333-ին Արրելտիսի ճակատամարտը՝ 331-ին Աղեքքանդրիս կը հիմնանի՝ 330-ին Դիոդինէսի յրջան՝ 324-ին Աղեքքանդր կը մեռնի՝ 323-ին Գողոսմէս Ա.-ի յրջան՝ 322-285 Լազինէս Աթենացու յրջան՝ 314-ին Ստորիկեաններու յրջան՝ 312-ին Օ. Գրքի յանարէնի թարգմ.՝ 284-ին Թէսկրիտէսի եւ Աւկլիտէսի յրջան՝ 280 Սորիկուրեաններու յրջան՝ 260-ին Աննիբալ կ'անցնի Ապէնինեան յեռ- ները՝ 217-ին</p> <p>Արքիմեդէսի յրջան՝ 212 Կարդեղոն կը պարտուի 202-ին Կորնթոսի կործանութը՝ 146-ին Եպիպաս հառվմ. նահանք՝ 30 ն. թ.</p>	<p>Ռամանականդմներ, բա- ներապիրներ, երա- պարակախոսներ</p> <p>Հոմերոս 900-800 Սաֆա 600 Գենդար 520-448 Էսքիլէս 525-456</p> <p>Սոֆոկլէս 495-405 Եւրեսոփական 480-406 Փիթիան 488-432 Հերոդոտոս 484-425 Թաւկիտիսէս 471-400 Արիստոփան 450-385 Քենենքոն 434-359 Դեմոսինէս 384-322</p> <p>Թէսկրիտէս 324-ին Լազինէս 314-ին Փուլիրիոս 205-123 Սարար 63-24 ն. թ.</p>
---	---

Գլուղարքոս 46-120  
8. թ.  
Լուքանոս 120-200  
8. թ.

Փիլիսոփաներ Մամլկավարներ	Մամլկավարմակ- դրուածքներ	Կարակ. անցներ և հաստառու- թիւններ
Բագէս 640-550 Անապահման Դր 611-547 Պիտոգորոս 582-500 Հերոգլիֆ 535-475 Անապահութան 500-487 Զենոն-Լէկէկան 460-440	Իշխանութեան Ազիս- ական 850 Լիկուրդութեանը- ներ 850-800 Առջոնի որէնքներ 594	Մնազաց պարտա- կանութիւն իրենց որդիներուն Հան- գէու Սուղոնի որէնք- ներուն մէջ 594 Ողբերդութեան ոկորը 556
Պրոդոգորոս 480-411 Սոկրատ 469-399 Պոլիստ 420-348 Իսոկրատ 436-338 Արիստօնի 384-322	Թ ՈՒԿԻՑՏՏԼԾՒԻ՝ ԳԵ- ՐԵԿՈՒՆԻ առանձա- խոսութիւններ 431 ԱՌԻՍՈՅՅԱՆԻ՝ Ամ- պարը 423 Պոլիսոնի՝ 1) Պրոդոգորոս 399 2) Հանրապետու- թիւններ 399 3) Օրէնքները 850 Քանինեթունի՝ 1) Տնակառութիւն 380 2) Ցուցադրու- թիւններ 380 Իսոկրատէնի՝ 1) Բնոդում Առ- ժեսաներուն 354 2) Գետական ձե- ւերու փոփո- խութիւն 354	ԳՐՈՇՈԴՈՐՈՎՈՒԻ ու- սուցումը ԱՐԵՆՔԻ մէջ 445 ՍՈԿՐԱՏԻ դասավ- ուաթիւնը 399 ԽՍՈԿՐԱՏԷՆ ԿԸ Հիմ- նէ գորոց և ակա- դեմի 392 ՀԻՄՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԱՐԵՆԿԱԿԱՆ ՃԵՄԱ- ՐԱՆԻ 335
Եպիկուր 341-270 Զենոն 350-260 Դէոգինէս 324	ԱՐԻՍՏՕՆԷՆԻ՝ Քաղաքացիութեան- թիւններ 380-4	Ա.Հ.Հ.ՔՈԱՆԴՐԻՈՑ Բանգարանի Հիմ- նադրութիւն 280 ԵԽՈՒՀՏՏԼԾՈՒ Կարգի ԿԸ գնէ երկրաչա- վութիւնն.
	ՊԼՈՒՏԱՐՔՈՍԻ՝ Տղարյոց գաստիա- րակութիւններ ԼՈՒԹԱՆՈՍԻ՝ Ուսուցիւնները և արտասանու- թիւններ	ԱՐԵՆՔԻ Կայսերա- կան Համալսարան Յ. Թ. 69-79 Վերջ ԱՐԵՆՔԻ Հա- մալսարանին 529 Յ. Թ.

ԴԱՍ Ե.

ԴԱՏՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀՈՌՎՄԷԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ

Ընդհանուր տեսութիւն .— Հռովմէական գաստիարակութիւնը, իր 1200 տարուայ ժամանակաշրջանին, հակադրութիւն մը կը ներկայացնէ Յունական դատիարակութեան։

Յունական գաստիարակութիւնը իր գաղափարապաշտական (Idealistic) ձևին մէջ, կը դաւանէր՝ զեղարօւեստական վայելք, բարձր մտաւորականութիւն, զերազանց բարոյականութիւն, բաղաքացիական ազատութիւն եւ ընկերային մեծութիւն։ Հռովմէական կեանքին մէջ՝ գաստիարակութիւնը իր վրայ կը կրէր Հռովմէացու չոր և գործնական շնչար, հռովմէացու օգտապաշտական ոգին։ Հռովմէական բաղաքացին պիտի սորվէր զպրոցին մէջ, թէ ինըպէս պէտք էր պահել պետութեան հզօրութիւնը, ի՞նչ բաղաքականութեամբ պէտք էր կառավարել նուաճուած աղջերը, ինչ օրէնքներով պէտք էր հսկել սարուկներու վրայ որպէսզի անոնք հաւատարմօրէն ծառայէին հռովմէացի բաղաքացուն և ապա գաստիարակութեանը ո՞ր միջոցներ ազուն պիտի ապահովէին կեանքի մէջ լաւագոյն դիրք մը ձեռք բերելու համար։ Հռովմէական կը բութեան նպատակն էր՝ «Մի՛ սորվեցներ դպրոցին համար, այլ սորվեցուր կեանքին համար»։

Յոյնը կը դաւանէր՝ զեղարուեստ զեղարուեստին համար, Հռովմէացին կը պաշտպանէր՝ զեղարուեստը՝ կեանքին համար։ Յոյնը՝ զեղարուեստ եւ վիլխովիայութիւն կ'ընդունէր որպէս նպատակ, իսկ Հռովմէացին՝ որպէս միջոց։

Եւ շնորհիւ հռովմէացու այս զուտ օգտապաշտական ոգուն, եկաւ օր մը երբ յունական գաղափարապաշտական ոգին անդի տուաւ հռովմէական օգտապաշտական ոգիին առջեւ և Աթէնքի, Աղեքսանդրիա-

յի համալսարաններուն պէս բարձր կրթական հաստատութիւնները զաղրեցուցին իրենց զաղափարական առաջնորդութիւնը և մարդկութիւնը ոկսեց առարիւ իր խաւար դարձերը :

Յունական անհատական ազատութիւնը ստեղծեց ազատ սամկավարական կարգեր և անոր գաղափարապաշտութիւնը մարդկութեան առւաւ բարձր բարոյախօններ, փիլիսոփաններ և զիտնականներ :

Հոսովմէական օգատապաշտական ողին ստեղծեց երկաթեայ կայսրութիւն մը, վարձկան զինուորներու անգութ նիգակներու վրայ կոթնած, սարուկներու և աղքատ ծառայողներու պետութիւն մը յօգուտ խիստ փոքրամասնութիւն կազմող կազուածատէրերու և մեծանարուաս վաճառականներու :

Հոսովմէական շրջանի դաստիարակութեան մասին այս ընդհանուր խօսքերէն չպիտի ուզենք դուրս զալ նախ ժամանակի խնայողութեան համար և ապա որ ան նորութիւն մը չի մացներ մանկավարժութեան դորձնական զիտութեանը մէջ :

Ու որպէս եզրակացութիւն H. G. Wellsի բառերով ըսենք .

«Հոսովմէական աիրապետութեամբ յունական բարձը զաղափարականութիւնը տեղի առւաւ հոսովմէական կոպիտ գործնականութեան :

Եթէ ըսենք որ հոսովմէական դաստիարակութիւնը իր անձարը շինած էր հոսովմէացու տանը մէջ, բայց շատ քիչ էին այս ընաանիքներուն թիւը, որոնք կապրէին ժումկալ կեանք մը և լրջօրէն կարեւորութիւն կուտային դաստիարակութեան, Դադրոցներու և գոլէճներու ալ թիւը խիստ շատ քիչ էր կայսրութեան մէջ : Կամքի և մաքի ազատութիւնը քիչ անզամ երեւան կուզար : Սարուկներու և աղքատ ծառայողներու ընդգարձակ աշխարհ մըն էր հոսովմէական կայսրութիւնը, որուն փոքրամասնութիւն կազմող կառավարողներն ալ շնորհիւ իրենց լարուած կեանքին, դժգոհ և ա-

սերջանիկ էին, և արուեստ, փիլիսոփայութիւն և գիտութիւն, որոնք աղատ մաքի արդիւնքներ են՝ խամրեցան հռովմէական օգտապաշտական ոգիին առջև։ Առողջ գործը եղաւ պարզ ընդօրինակութիւն մը Աթենական մտքի արտադրութեան առանց նոր բան մը աւելցնելու անոր վրայ և ընդհակառակն Աթէնքի և Ալէքսանդրիոյ միաքը խամրեցաւ հռովմէացու սուրին ներքոյ»։

**ԱՅԱՆԹ.** — Որպէս ծանօթութիւն սա չափ միայն աւելցնենք «որ հայրական իշխանութիւնը ոչ մէկ ժողովուրդի մէջ, Արքական թէ Սեմական, այնքան լայն իրաւունքներ ունենար իր կնոջը եւ զաւակներուն վրայ, որքան հռովմէացիներուն մէջ»։

Մանուկը ձնած ատեն հօրը կը մնար զայն ընդունի որպէս իրեն զաւակ եւ կամ մնացնել տալ, կամ թէ զուրս հանել ու զնել հրազդարակի մը վրայ մինչեւ որ կամ փոքրիկը մնաներ եւ կամ թէ որդեզիքը մը երեւան դար ու նորածինը որդեզըէր։ Հռովմէացի հօր մը իրաւունքները չէին վերջանար նոյնիսկ զաւակներու չափահասութիւն եւ կամ աղջիկ աղոց ամուսնութեան պարագային, եթէ փեսայի կողմէ յասուկ միջացներ ձնաց չ'առնուեին զայն հօրը իշխանութենէն դուրս հանելու համար։

Հռովմէական հին որէնքով կային իրաւունքներ եւ պարականութիւններ քիչ մը նման լինականին, որ կը առնամանէր։

Ա) Հօր մը իրաւունքները իր «որդիներուն վրայ»;

Բ) Առանուն մը իրաւունքները իր կնոջը վրայ։

Գ) Տիրոջ մը իրաւունքները իր «արքուկին» վրայ։

Դ) Աղատ քաղաքացիներու իրաւունքները՝ եթէ անոնք ծառայութեան մէջ են ուրիշ աղատ քաղաքացիի մը մօտ։

Ե) Սեփականութեան իրաւունքները։

**Հարցարան.** — 1) Ի՞նչ հակադրութիւն կը տեսնէք Յունական եւ Հռովմէական զաւատիաբակութեան սկզբունքներու միջև։

2) Ի՞նչ էին պատճառները Հռովմէ օգտապաշտական սկզբութեան։

3) Դաստիարակութեան գործին մէջ ի՞նչ եղած է Հռովմէացիներու բերած ծառայութիւնը։

Դ. Ա. Ս. Զ.

ԲՆԴՀԱՆՈՒԹ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԿՐԹԱԿԱՆ ՍԻՄՊԵՄՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՆՉԵՒ ՆԱՐ ՇՐՋԱՆԸ

1. ԿՐԻՍՏՈՆԵՈՒՔԵԱՅԻ ՄՈՒԱԲ ԵՎ ԱՑՈՐ ԱՊՂԵՑՈՒՔԻՒՄԸ

Բազմաթիւ դարեր պէտք եղան մինչեւ որ քրիստոնէութիւնը կրցաւ ինքզինքը պարտադրել Եւրոպայի և Մերձաւոր Արեւելքի ժողովուրդներուն:

Քրիստոնէութեան տիրակալութիւնը իր հետ բերաւ և իր գաղափարաբանութիւնը, որ շուտով կազմեց անսակ մը հակադրութիւն հելլէնական կրթութեան գաղափարաբանութեան:

Պայքարը զոր սկսուած էր Պօղոս առաքելոյն քարոզութիւններով և ապա անոր յաջորդ տառքեալներուն միջացաւ, եղաւ շատ արիւնու, որ պատմութեան մէջ կը յիշուի ՀՀալածանքները վերնազրին տակ:

Քրիստոնէութեան յաղթանակով երրայական կը ըստ միան գաղափարաբանութիւնն էր որ իր յաղթանակը կը տանէր հելլէնականութեան վրայ ։ Հելլէնական գանտիքարակութեան անհատի անհատականութեան ազատ և ներդաշնակ կատարելազործութեան գաղափարը, մամնական, մատոր և բարոյական կարողութեանց ներդաշնակ զարգացումը, տեղի տուաւքրիստոնէութեան անդրաշխարհային գաղափարաբանութեան առջեւ և հելլէնական անհատական ազատութեան փոխարէն առաջ բերաւ անհատի անհատականութեան կրաւորականութիւնը, որ կը պահանջէր անհատէն միայն լսելու, լոելու, հանդուրժելու, համբերելու և տառապելու յանուն անդրաշխարհային կեանքի մը համար :

Քրիստոնէութեան յաղթանակով հելլէնական հերանոսական գրականութիւնը մոռացման կը գատա-

պարտուէր ու անոր տեղը կուզար բռնելու երրայտ՝  
կան զրականութիւնը իր կրօնական վերացականու-  
թեամբ։

Սակայն հելլէնական փիլիսոփայութիւնը «որ եր-  
կար գարեր իշխած էր մարդկութեան այդ ժամանակ-  
ներու քաղաքակրթութեան վրայ, քրիստոնէական կը-  
րօնի սկզբունքները ընդունելով, իր մեթուները և իր  
շատ մը գաղափարներ փոխ կուտար քրիստոնէութեան,  
մերձեցում մը կը կատարուէր հելլէնական բնապաշ-  
տութեան և երրայտական ռաստուծագիտութեան» մի-  
ջև, որով հելլէնական փիլիսոփայութիւնը կը դառնար  
քրիստոնէական փիլիսոփայութիւն և քրիստոնէու-  
թիւնն ալ կ'ըլլար հեթանոսական կրօն, ինչպէս որո-  
շակի կերպով կը անենենք Քրիմանի, Օրինինի և միւս  
քրիստոնեայ փիլիսոփաներուն մօտ, որոնց քրիստո-  
նէական հաւատքին վրայ, ի վերջոյ հելլէնական բա-  
նականութիւնն է «որ յաղթանակը կը առնէ»։

Սակայն քրիստոնէական անդրաշխարհնին գա-  
ղափարաբանութիւնը երբ սանդեեց չհաւատոյ հանգա-  
նականեր, սահման գրաւ ազատ և մտածող միտքին  
առջեւ ու մզեց զօրաւոր անհատականութիւնները  
ճգնաւորութեան. մարդիկ, որոնք փոխանակ իրենց  
միտքին ազատ թոփչք ապահովար կը մզէին իրենց  
անձին դէմ, իրենց ներքին ցանկութիւններուն և  
ձգուումներուն դէմ որպէսզի արժանի ըլլան «երկինքի  
արքայութեան»։

Անարակոյս միջնադարեան խաւար շրջանը մի  
միայն քրիստոնէական կրօնի բնազնոցութեամբ չէ «որ  
իր խաւար դարերը ունեցաւ, այլ քաղաքական պատ-  
ճառներն ալ իրենց զօրաւոր զերն ունեցեր են։ Հոսվ-  
մէական զօրաւոր պետութեան փոխարէն առաջ եկած  
էին բարբառու ցեղերու իշխանութիւնը Եւրոպայի մէջ  
իսկ արեւելքի մէջ ալ իսլամութիւն, որոնք վերջ զրած

էին հելլէնական անհատներու անհատական ազատութեանց, պարբռողի մէջ առնելով անհատին ներքին բոլոր ձգութեանները.

Հաւատաքի այս բանատիրական շրջանը կը շարունակած մինչեւ բարեկարգութեան շրջանը երբ անհատը մասմար կ'ազդատի եկեղեցու լուծէն ու կ'զգացուի անհատի անհատականութեան ազատ զարգացման անհրաժեշտութիւնը, ասանց սակայն անհատի քաղաքական և ընկերային ազատութեան։ Բարեկարգութեան շրջանի փիլիսոփաներ և մանկավարժներն էին, *Agricola, Erasmus, Luther, Melanchthon, προπονοῦσι իրապով քննազատելով Վանական Սքօլաստիկ զարդարները՝ կ'ըմբռաստանային անոր զաղափարական բանակալու թեան գէմ, անոր հակազրելով մանուկներու հետ որպէս ազատ էակներու՝ ազատ վարուելու զաղափարանութիւնը։*

Անհատներու անհատական ազատական զաղափարանութիւնը ալ աւելի իր շեշտը կ'ընդունի վերածընութեան շրջանէն, երբ զիտնականներու անօթի միտքը իր սնունդը սկսած էր զանել յանձինս յունական դրականութեան և փիլիսոփայութեան։

Սակայն վերածնութեան շրջանի մտքի և հոգու ազատ թոխչները իրենց գէմ կը հանեն Հյետադիմական զօրաւոր շարժում մը, յանձինս Յթիսուսեան կազմակերպութեան, որու մանկավարժական ընդհանուր սկզբունքները կը կազմէին զօրաւոր հակադրութիւն անհատներու ազատ անհատականութեան։ Դաստիրակութեան մէջ անոր սկզբունքներն էին. «Կոյր ճընազանդութիւն, ջնջումն ամէն տեսակի ազատութեան և ինքնուրոյնութեան»։

Ու քանի կը մօտենանք նոր զարերուն այնքան կը տեսնենք «ր ազան ամենասուածին ազգակը կը զառնայ զաստիրակութեան թէ՛ անսական և թէ՛

զործնական խնդիրներուն մէջ, մինչեւ որ մանկավայր-ժութեան ինչպէս անհատապաշտական նմանապէս և ընկերային ուղղութիւնները համարժեք կը գառնան զաստիարակութեան մէջ, այնպէս ինչպէս հին գարե-րուն Աթենացին կրցած էր անհատի անհատական ազա-տութիւնը հաշտեցնել անոր ընկերային, քաղաքացիա-կան պարտականութիւններուն հետո :

Տ. Մարդկային պատմութեան այս երկա՞ր ժա-  
մանակաշրջանը զաստիարակութեան անսակեաէ կը ը-  
նանց բաժնել հետեւեալ շրջաններու :

ա) Աղեքսանդրին զպրոցի շրջան, որ քրիստո-  
նէութիւնը կը հաշտեցնէ հելլէնական փիլիսոփայու-  
թեան հետ :

բ) Վանականութեան շրջան, որ առատապետական  
շրջանին, սանզծած էր լուսաւորութեան տկար օճախ-  
ներ, վանքերու և եկեղեցիներու կից հիմնելով զպրոց-  
ներ և տեղ տեղ համալսարաններ :

գ) Մահմետական գիտականներու լուսաւորու-  
թեան շրջանը, որ ատեն հելլէնական զրականութիւնն  
ու փիլիսոփայութիւնը իր տեղը կը գտնէ Պաղտատի,  
Պոլիսարայի, Աղեքսանդրիոյ և Քորտովայի մէջ:

դ) Բարեկարգութեան շրջան, երբ անհատին միտ-  
քըն ու հաւատքը կ'ազատազրուի եկեղեցիի բանատի-  
րութենէ :

ե) Վերածնութեան շրջան, երբ հելլէնական բնա-  
պաշտական և անհատի անհատական ազատութիւնը  
իր արժէքը կը գտնէ :

զ) Յիսուսնեան ընկերութեան յետադիմական հա-  
կադրութիւնը, որ թէե կ'ընդիմանայ անհատներու ա-  
մէն անսակի անհատական ազատութեանց դէմ, բայց  
ի վերջոյ տեղի կուտայ նոր գարերու ազատ միտքին  
առջեւ, որ յանձինս Քօմէնիոսի կարողացաւ մանկա-

կազմարժութեան նպատակները գաստիարակութեան մէջ ձեւակերպել, որոշելով աղուն անհատական ընդունակութիւններու ազատ զարգացումը և անոր ընկերային պարտականութիւններու սահմանները :

Բամենմոսի բանաձեռն է .

«Մարզը չի ծնիր մի՛ միայն իր համար, այլ նաև Աստուծոյ և իր մերձաւուրներու, այսինքն, մարզկային ընկերութեան ալ համար» . Ան ոչ միայն պիտի սպատակար ըլլայ իրեն այլ և ուրիշներու ալ :

Հոգերանական տեսակէտէ . գաստիարակութիւնը պէտք է հիմնուած ըլլայ ժառանգական և ստացական ունակութեանց վրայ, բայց անոր ուղղութիւնը պէտք է որ ըլլայ՝ ընկերային :

**Ա. Նոր օրգանի զաղափարաբանութիւններ մանկավարժութեան մէջ:**

Նոր շրջանի մանկավարժ Փիլիսոփաները, գաստիարակութեան մէջ՝ զարգացուցին երեք ուղղութիւններ : Կամ թէ, անոնք աղուն գաստիարակութիւնը սկսեցին գիտել երեք ասրբեր տեսանկիւններէ .

ա) Անհատապաշտական տեսակէտէ .

բ) Ընկերաբանական տեսակէտէ .

գ) Արտադրողական աշխատանքի տեսակէտէ :

ա) Անհատապաշտական տեսակէտը աղուն անհատականութիւնը կ'ընդունի միակ գործոնը գաստիարակութեան մէջ առանց նկատի ունենալու միջավայրի ընկերաբանական պայմանները «որու մէջ կ'ապրի աղանդ» :

Այս տեսակի ամենաջերմ պաշտպաններ հանդիսացած են Herbart և Ziller, զերման մանկավարժները, որոնք իրենց տեսակէտը ձեւակերպած են հետեւեալ կերպով : Անոնք կը դաւանէին, որ չդաստիարակութեան սկիզբը, ընթացքը և վախճանը անհատն է :

Դաստիարակութեան նպատակը անհատին զարգացումն է:

Անհատապաշտական ուղղութիւն պաշտպանող մանկավարժները աղան կ'ընդունէին որպէս բանական էակ ու կը փափաքէին որ անոր դաստիարակութիւնը հիմունի անհատական ինքնուրույնութեան և ազատութեան վրայ: Անոնք կը վիճէին որ ռդաստիարակութիւնը չ'պէտք է սահմանափակուի դաստիարգային, քաղաքական, կրօնական և այլ նպատակներով, այլ անոր միակ ելակէտը պէտք է ըլլայ մի՛ միայն արդանա:

բ) Ընկերաբանական տեսակէտը պաշտպանող մանկավարժները կը փաստարեէին թէ «ինչպէ՞ս կրնայ անհատական կրթութիւն գոյութիւն ունենալ, երբ անհատի կրթութիւնը մէկ օղակն է միայն այն մեծ շըդթային որ իրար կը միացնէ մարզկային բոլոր հոգեկան աշխարհները»: Դաւանելով, որ «դաստիարակութեան բոլոր ազգակները ընկերութեան մէջ կը զանըւին և այս ազգակ - պայմաններն են որ պէտք է ուղղութիւն տան դաստիարակութեան», կ'եզրակացնէին, որ «Դաստիարակութեան հիմնական նպատակն է տըզան դաստիարակել մեծերու կենանքին, այսինքն, իրապրած ընկերութեանը համար»:

գ) Արտադրողական աշխատանքի տեսակէտ: Արտադրողական աշխատանքի տեսակէտի փիլիսոփայ մանկավարժը կը հանդիսանայ Ժան Ժազ Ռուսան, որ նախ, չի ընդունիր առանձին առանձին անհատապաշտական և ընկերաբանական ահեսակէտներ, այլ այս երկուքի միացումը, անհատը ընկերութեան համար և ընկերութիւնը անհատին համար՝ դադափարաբանութիւնը, և ապա այն հիմնական ահեսակէտը, թէ ինչպէս դաստիարակութեան մէջ մտաւոր աշխատանքին պէտք է միացնել մկանունքի աշխատանք:

Այս դասին մէջ, պէտք չունինք այս վերջին տեսակէաը աւելի ընդլայնելու քանի որ մեր հետազայ բոլոր դասերը, տասիկա պիտի ունենան իրենց զիտաւոր մէկնակէաը և Ռուսան՝ որպէս հայր մեր արդի մանեկարմութեան որ առաջինն եղաւ, որ ջատագովեց արտադրողական աշխատանքին մէջ միացնել միտքն և մկանունքը :

Հարցարան.— 1) Ի՞նչ էին քրիստոնէութեան դասիարակութեան սկզբաններները որոնք չէին հակասեր հելլէնական կրթութեան :

2) Ի՞նչ էին այն հակագրութիւնները որոնք պայքարի դառն բաց ըրին քրիստոնէութեան և հելլենականութեան միջև :

3) Ո՞ր գործոցն էր որ այս երկու զօրաւոր ուղղութիւնները միացուց եւ անոնցմէ կազմեց նոր համագրութիւն մը եւ որո՞նք էին այս նոր համագրութեան հիմնական սկզբանները :

4) Ի՞նչ բան կը կազմէր միջնադարեան կրթութեան դասակարգաբանութիւնը :

5) Մատար վերածնութեան եւ կրօնական բարեկարգութեան շրջանները ի՞նչ ներդրման ազգեցութիւն ըրին դասիարակութեան մէջ :

6) Որպէս հակագրութիւն վերածնութեան եւ բարեկարգութեան շրջաններուն ի՞նչ յետագիտական շարժում առաջ եկաւ եւ գերը կատարեց մանկավարժութեան մէջ :

7) Նոր շրջանի գիլիտափայ մանկավարժներու տեսակէանները ազգան դասիարակութեան մէջ.

ա) Ի՞նչ միտքեր կը պաշտպանէին անհատապաշտական ուղղութեան հետեւողները:

բ) Ի՞նչը ընկերաբանական տեսակէաի հետեւողները :

շ) Ի՞նչը արտադրողական աշխատանքի պաշտպանողները :

8) Կազմեցէք ցուցակ՝ նշանաւոր համալսարաններու իրենց բուհականներու:

ՅԱԽԾԱԿԱՆ ԱՆՑԲԵՐ ԵՒ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒՔԻՒՆՆԵՐ	ԲԱՆԱՍԵՐԸՆԵՐ ԲԱՏԵՐԳԴԻՐՆԵՐ ՊԱՏԱՎԱՆՆԵՐ
Հառվալի աւանդա - հրիմաքութ. 753 Թաղաւորներու շրջան. 768-509 Տանօպեաներու. " 451 Լիւզատուներու. " 444 Իսաւ. ցրջանի պատերազմ. 343-272	ԲԱՆԱՍԵՐԸՆԵՐ ԲԱՏԵՐԳԴԻՐՆԵՐ ՊԱՏԱՎԱՆՆԵՐ
Փիւնիկեան կորիներ 264-146 Մահը Գաբրի 148 Օսմանուանի Խուանիւլը 146 Գրակիս եղբայրներու բարեկարգութ. թիւնը 132-121 Թաղաքական կորիներ 91-89 Կոբէ Մարիսոսի եւ Միւլլայի 89-79 Առաջին եռապետութիւն 59 Պետարի յաղթանակը 58-52	Անդրոնիկոս 284- 204 Ենիսա 239-169 Կատո 234-148 Վարրո 116-27 Կիկերո 106-58 Ներսոն 99-54
Ն. Պ. 55 Կաբէ Կեսարի եւ Պամպէոսի միջեւ 49-48 Կեսարի Մահը 44 Արկուորդ եռապետութիւն 43 Օգոստոս կայուր Ն. Պ. 31- 14 Օ. Պ. Տիրերիս 14-37 Ներոն 54-68 Վենապատիանոս 69-71 Անտոնենը 138-180 Զին. անիշխանութիւն 193-212 Դիսկուտիանոս 285-305 Կոսդանդին 306-337	Կեսար 100-44 Վերդելիս 70-19 Հորաչիս 68-8 Ավելափոս 43-18 Օ. Պ. Լելիս (պատմ.) 59-18 Օ. Պ. Պլինիոս (բնուած.) 23-79 Կուբինաբլեան (ճրու) 42-118 Տակիոս (պատմ.) 55-117 Պլուտարքոս 49-125 Ճեռավիրէլ 55-140 Սուկուոնիս 75-160
315 Օ. Պ. Թոյլաւութիւն քրիստոնէութեան 315 Նիկիոյ Ժազով 825 Յուլիանոս Ուրացող 361-362 Կրթական արշաւանքներ 376-410 Եռլունի ճակատամարտ 451 Արեւամտ. Կայութութ. անկումը 476.	ՅՈՒՂԱԷՓԻՈՍ 265-340 ՕՍՈՒԻՈՍ 319-893 Սեմաքոս 345-405 Մարթիանոս Գու- բէցա 500

ՓՈԼՈՊՓԱՆԵՐ ԲԱՐՊԱԽԱԽՈՍՆԵՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՈՒԹՅ	ԳՐՈՒԱԾՔՆԵՐ ՈՎՈՆՑ ԱՌՆՁՈՒԹԻՒՆ ՈՒՆԻՒՆ ԿՐՅՈՒԹԵԱՆ ՀԱՅ	ԿՐՅԱԿԱՆ ԱՆՑՔԵՐ ԿԱ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ
		12 որդեքներ 451 «Ludus»-անույին գործառներ կ'երեւին Հռոմ. ընտանիքներու մէջ 449
	ՈՐԴԻՍԵՒՄ՝ Լատիներ բնէի 250 ԳՂԱՏՈՒՄ՝ Բազուսա- կանը 189 ԳԱՏՈՒՄ՝ երկրագոր- ծութիւնը 175-150 ՎԱՐԴՈՒՄ՝ կարգա- պահութիւնը 43 ԿԱՐԵՐՈՒՄ՝ հրապա- րակախօսութիւնը 55	Անորոշիքուս Հռոմի մէջ: ՔՄԿԱԼԻՒՄՈՒՄ Ա. գործառն Հռոմի մէջ 260 Ա. քաղաքաւթիւն լատին եղանակ 240 ՓՈԼՈՍ ԷՄԻԼԻԱՆՈՒ կը հրատէ- Ա. քաղաքանը ի Հռոմ 167 Յոյն սևուցիւները՝ լի- վիոն, օննիոն և Քրէյց ի Հռոմ 167
ՍԵՆԵԿԱ 54-39 Տ.Ք. Եպիկտիան 59 Տ.Ք. Մարկոս Ապրէլիոս 121-180 Տերդուղիանոս 150-230 Կոկէմէ Ապէլլանդ- ռացին 150-215 Կեպրիան 200-255 Օրիէն 185-254 Պղատիոս 204-270	ՀՈՐԱԾԻՈՒՄ՝ տաղեր և երգածանը 35 ՏԱԼԻՏԱՆՈՒ՝ պերճա- խոսութիւնը 79 ԿՈՒԻՏՏԻԼԻՈՒՄ՝ բա- նախոսութիւնը 96 ԳԼՈՒԽՈՒՄ՝ նամակ- ներ 97-108 ՃԱԾԻՎԵՆԻԼԻ, ա- տիպուներ 100-126 ՍՈՒԵՑԱՆԻՈՒՄ՝ 1- վիսուի Հռոմերը 121 ՄԱՐԿՈՍ ԱՎՐԵԼԻՈՒՄ իսրայելացու- թիւնը 161 ՏԵՐԸՈՒՂԵԱՆՈՒՐ՝ պատակը ընդում երեսուիկոսութիւն ԿՈՂԵՄԵՒՐԻ՝ պատի- աբակ, այլ և այլք համլէ	Անազին ժաղովրդ՝ զա- գարուն 39 Ա. կայսերկ. գործառներ 75 ԱՆՏՈՒԻՈՍ ԳԻՈՈՒ՝ գործա- ներ կը հրատէ նաև անդա- յին քաղաքներու ալ մէջ: 158-161 ԳԱՐԱԿՈՒԱՆՈՒ, կը կործանէ Աղեքասանդըիոյ համայս- տարանը 217 ՄԵՂԵՐԻՈՆ՝ մաթէմաթի- բայի սևուցիւ ի Հռոմ 218 ԿՈՈՏԱԱՆԴԻՆ՝ կ'ընդարձա- կէ սևուցիւներուն իրա- ւունքները 321, 326, 393
Պաղիէ 331-324 Ամորոզ 340-397 Դրիգոր Նեսացին 848-394 Ճէրոմ 331-420 Դրիփատամ 344-404 Ա. Օղաստիոս	ՃԷՐՈՄԻ՝ նամակ- ներ Տօնատիոսի՝ քերա- կանութիւնը 400 Ս. ՕՐՈՍՄԱՆՈՒՄ՝ իսուսովանութիւն 354-430	ՅՈՒԼԻԱՆՈՒ՝ վկայեալ ու- սուցիչներ և արքելք ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ուսուցիւ- ներու առջեւու ԿՐՈԱԾԱՆՆ՝ Հրամաններ ու- սուցիչներ վարձագործ պետք. նախառաշխան 376 Բոյոր ուսուցիչներ պէտք է ըԱսն վկայեալ 425 Սուրբիական կեղուզ գործ Արիստոտէլի

ԲԱՐՁՐԱԿԱՆ ՀԵՂԻՆԸ

- |                                 |           |
|---------------------------------|-----------|
| Վերջ Արեւածա - կայսրութեան      | 476       |
| Կլովիս 4-ը շահի Սուաստինի պատե- | բացմբ 486 |
| Օսբրոգոթիներ կը դրաւեն Խոստիա   | 488       |
| Բարիզ մայրաքաղաք Կլովիսի — 510  |           |
| Սուաստինինոսի իշխանութիւն       | 527       |
| Լեք կը հաստատէ Լեռասասան        | 550       |
| Լամպարտացիք կը տիրեն Խոստիայ    | 568       |
| Սարակինները կարշաւեն Սպանիա     | 714       |
| Սարակինները կը պարսուին Բարի-   | մէջ 732   |
| Արքանեան Խոլիֆայութիւն          | 750       |
| Եարլըմանիւ 772                  |           |

800 G-S.

- |                                    |          |
|------------------------------------|----------|
| Եարյըմանիք թուղ. հռոմեա մէջ        | 800      |
| Վերտանակիք գանձագործութ. կամաց 843 | 843      |
| Ռուբրիք կը Հիմնէ Ռուս կայսր. 862   | 862      |
| Մահն Ալբրէտ Անդվիլոյ թագ. 871      | 871      |
| Օթթա մէծն կայսր Դիբրանիոյ 936      | 936      |
| Հառոմեա Սրբազնա կայսրութ. 962      | 962      |
| Դարմապայի համալիքայութ. 929-1002   | 929-1002 |
| Կապեանեան արքայատեան Ֆրեն. 987     | 987      |
| Պաղտատիք գրաւաւայը թուրքերէն 1055  | 1055     |
| Երանակամբ 1065                     | 1065     |
| Նարմանենեց կը միբեն Անդվիլոյ 1066  | 1066     |
| Կանառու 1077                       | 1077     |

1100 R. S.

- |  |      |
|--|------|
| Միտութիւն խաղաքան քաղաքներու                     | 1100 |
| Ֆրետերիք Պարզարուս 1152-1190                     |      |
| ՀԵՆՐԻԿՈՆ Բ. ԿԸ ԴՐԱՆՔ իրլանդա 1154                |      |
| Սալամին ԿԸ ԴՐԱՆՔ Սրբածազէմ 1187                  |      |
| Կ. Պալիս ԿԸ ԴՐԱՆՔ խաչակիրներէն 1204              |      |
| <i>Magna Charta 1215</i>                         |      |
| ՃԵՆԿԻՉ Խան ԿԸ ՄԱՊԱՐՔ Սարկինեան<br>Կայսրութ. 1227 |      |
| Ռուսիա Հարկառաւ Մանզուլներուն 1237               |      |
| ՅՈՒՋԻՆԵՐԸ ԿԸ ՎԵՐԱԳՐԱԿԱՆ Կ. Պալիս 1261            |      |
| ՈՎԿՊՐ Հապոպութ Կիան տան 1273                     |      |
| ԵՐԻՊՈՒՍ Մամլութներու ձեռք 1270                   |      |
| Մատէլ Խորհրդարան 1295                            |      |

ԳՐՈՂՆԵՐ. ԴՊՐՈՑԱ-  
ԿԱՆՆԵՐ ԵԿ  
ԳԻՏՈՒՆՆԵՐ

- |                           |         |
|---------------------------|---------|
| <i>Boethius</i>           | 480-524 |
| <i>Cassiodorus</i>        | 490-585 |
| <i>Apollonius Rhodius</i> | 538-594 |
| <i>Ariosto</i>            | 570-636 |
| <i>Bruno Wizigti.</i>     | 678-735 |
| <i>Cicero</i>             | 735-804 |

Семинар [Учебник]

- |           |
|-----------|
| 776-856   |
| 810-575   |
| 809-840   |
| 1033-1109 |
| 1050-1121 |
| 1121      |

卷之三

- |                   |           |
|-------------------|-----------|
| Արեգակը           | 770-840   |
| Ազեղաբառ          | 1079-1143 |
| Ա. Գ. Ք. Ք. Թ. Բ. | 1241-1242 |
| Ճան Սահմանի       | 1110-1180 |
| Ջետրաս Մեծայաբարդ | 1135-1204 |
| Ալպերթոս Մակենս   | 1193-1280 |
| Ուալթըր Մատի      |           |
| Ալեքս.            | 1245      |
| Յանավէն Թուրքա    | 1221-1274 |
| Թօմաս Ալբանիան    | 1225-1274 |
| Ուալթըր Գոն-ակը   |           |
| Ֆոկէլ Վայոնէ      | 1230      |
| Ռ. Գ. Բ. Յ. Ն.    | 1214-1264 |
| Իշխանան Լու       |           |
|                   | 1235-1315 |

ԵԿԵՂԵՑՅԱԿ. ՀԱՅՐԵՐ  
ԵՒ ԵԿԵՂԵՑՅԱԿԱՆ  
ԱՆՎԵՐ

- Ա. ԳԵՂԵԿԵՐՔ  
480-543  
Յըրանքներու զար-  
ձը 496  
Մառնամմէտի ձնոց.  
572  
ՀԵՂԲՐԵ  
622  
Երդ եկեղեցեկ. յա-  
զավ 680  
Դերմաններու զար-  
ձը 721-764  
Դրդ եկեղեցեկ. յա-  
զավ ի նիկէ 787  
Լեռն Յըրդ Պատ  
795-817

- Առաջաններու զար-  
ձը 804  
Բամանում Ալբենա-  
նա Արեւել. եկեղեց-  
ոցներու 822  
Առաջին խաչակ-  
րաւ. 1095  
Կեսոներիկեան  
Ժիբանաւութ. 1098  
Ս. Ճանի առաջետա-  
կուն կազմակեր-  
պութիւն 1099

- Տաճարական Առ-  
պետներ 1119  
Բ. Խաչակր. 1147  
Գէքերի Սպանետ-  
թիւն 1170  
Խնձունէնգ Յըրդ Պատ  
1198-1216  
Պետրոս Մեծայորդ  
1156  
Խաչակրթ. բնողէմ  
Աւուկաններու  
1208  
Խաչակրութիւն  
Մանկանց 1212  
Յըրանչյակեան բն-  
կերութ. 1210  
Տամինիկեաններ  
1215  
Բ. Խաչակրութիւն  
1270  
Քրիստոնեաններ կը  
Քշութիւն Պատմամի-  
նուն 1261  
Պահփիսու 1294-1303

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ  
ԳՐՈՒՄՑԹԵՐԵՐ ԵՒ  
ԴԱՍՏՐԱՐԱԿՆԵՐ

- Գէնէ-Տիրդի որէնք-  
ներ եւ անոր խոր-  
կագածութիւնը եւ  
թարգմանութիւնը  
Արիստոտելը ԴՄ-  
ձերու մասին  
ՔԱՎՈՒՄԱՐՈՒԾՈՒ  
Սըրադան Երակա-  
նութիւն  
ԴՐԻԴՈՐ ԹՈՒՐԻ  
Ժամանակագրութ-  
իւնիւրու Սամուկա-  
քանութիւն  
ՊԵՏԻ Ժամանակա-  
քրութիւն  
ԱԼՔՈՒՆԻՆ. Խոթը ա-  
պատ արականութիւն  
ՔԱՎՈՒՄԱՐԻ Կղերա-  
կաններու կրթու-  
թիւն  
ՍՔՐԱԳՈՒ Կենսա-  
գրութիւն  
ԱՆՍԷԼԻՄԻ Եւ ՊՈՈՒ-  
ԼԻՆԻ  
ՄԻՈՒԱՍՏԻՇ Ժիշա-  
րանութիւններ

- ԱՊԵԼԻՍԱՄԻՒԻ այս-  
թէ ոչ  
Ս. Վիթթօր Հիմկու-  
Հրաւանգանեները  
ՃՈՆ ՍԱԼՍՊՐՈՒԻԻ  
Մրամազանցութ-  
ՈՒԱ-ԹՈՐ ՄԱՓԻ լա-  
սին գրողներու եր-  
պեր  
ԱԼ-ՔՍԱՆԴՐ ար-  
մէկ. 80Ի քերակա-  
նութիւն

ԿՐԹԱԿԱՆ ԱՆՎԵՐ

- Մանթէ Դադինոն հը-  
հիմուսի 529  
Դաստիազորը հիմքը  
կը զնէ վանականու-  
թեան 540  
Քրիստոնէական  
թաւականի սկիզբը 526  
Ս. Կոլի Համառա-  
թիւնը 614  
Ույլիսաւի Համառ-  
թաւական առարկա-  
թիւնը 744  
Աւգուստի կը կանչուի  
Քրանոսի 781  
Աւգուստի թաւական յա-  
նաւայը 794-804  
Վանական գործադնե-  
րու բաժանում ար-  
տաքին եւ ներքին  
մասերու 817  
Եթքապուրկի երգում  
Դերմանափառնը լե-  
զուաններու ձեւի նմուշը  
841  
Անուկը — վանահայր  
Դէնդրոգրիֆ 1063-1159

Յայն դաստիաններ Ա-  
րարերէնէ կը Բարդ-  
մանուկն լամիներէնի  
1180-1150

- Բարիզի Համալու. 1160  
Արիստոտէլի բնագի-  
տութ. ը Բարիզի հա-  
մալուարաններ բանա-  
գրուած 1215  
Ֆրետէրիք. Արիստո-  
տէլի գործերը կը նը-  
ւիրէ Բարիզի եւ Պո-  
յականյի համալուարան-  
ներուն  
Նեպերւակներ 1220  
Ակիզր Դերմ. եւ Յըրե-  
սուաստեղծական գր-  
ականութ. 1209-1250  
Տօմինիկներ Բարիզի  
մէջ 1217  
Ֆրանչիսկաններ ի  
Բարիզ 1230  
Պատուայի Հմէն. 1222  
Նաբուլի 1224

## ԲԱԼԱԲԱԿԱՆ ԴԷՊԲԵՐ

1300 Տ. Տ.

- Զաւիցերիոյ յեղափոխութ. 1807  
 Հարիւրամեայ պատերզմ. 1339-1450  
 Մուրքաս Ա. Ասեայէն նորուդա կանցնի  
 1361-1389  
 Ժանուարիս նորուգայի 1347  
 Դալմարի դաշինք 1397  
 Հանսեան դաշնակցութիւն 1350

Գրուներ, Դպրուս-  
 կաներ են  
 Գհըուններ

- Մարգա Պոլո 1234-1824  
 Տանդէ 1265-1821  
 Փեթրարչ 1304-1324  
 Պաբաւիս 1312-1375  
 Եսուր 1328-1400

1400 Տ. Տ.

- Ժան ա՞լբր. 1431  
 Կ. Պալոյ անկումը 1453  
 Վարդից Պատերազմ 1455-85  
 Ֆերարինանտ և Սղիսարեթի Սովանեան  
 Գոլոմզոս կը դանէ Ամերիկա 1492  
 Կարոլոս Պ. 1494  
 Խառավան պատերազմներ և լ. է. ո.  
 ԺԱ. Պապը 1498-1515  
 Իվան Անդ 1462-1505

Լորենցո Վայո 1407-57

Լիսենարտո Պրունի 1369-1444

Pico da Mirandola  
 և Պատաննական  
 Ակադիմիան

1469-1494

Լիսենարտո մա-

լինի 1452-1510

Ռաֆայէլ 1483-1520

Սրամման 1457 1536

Միքայէլ Անձէլո

1475-1564

Ariosto 1474-1558

Կառերենիկոս

1473-1543

Tycho-Brohe

1546-1601

Շեքսպիր 1564 1616

Թեոդիկ 1671-1680

1500 Տ. Տ.

- Մակելան աշխարհի լրջան կընէ 1520  
 Գիւղացիներու ապաստրութիւն 1524  
 Հենրիկոս Ը. 1509-1547  
 Սղիսարեթի լրջան 1538-1603  
 Սովանիսական Արմատան կը շախչախ-  
 ժի 1588

ԵԿԵՂԵՑՍԿ. ՀԱՅՐԵՐ ԵՒ ԵԿԵՂԵԱԿԱՆ ԱՆՁՔԵՐ	ՄԱՆԿԱԿԱՐԺԱԿԱՆ ԳՐՈՒԱՌՔԵՐԵՐ ԵՒ ԴԱՏԻԱՐԱԿԱՆԵՐ	ԿՐԵԱԿԱՆ ԱՆՁՔԵՐ
Ֆիլիպ Փրանչացաւ- յաղթմանակը Պահի- Փիսոս վրայ 1302	Առիջեմ Օքան 1276- 1347	Սարգսմանք. Հմիու 1243
Հաւաքականներ կը յաղթաւին 1312	Ճանակերութ 1363- 1429	Օքափարտի ։ ։ 1249
Ճանակերութ 1290- 1361	Պաշտ Վերեներին 1349-1420	Քէմպրին ։ ։ 1284
Ու. Քիլֆ 1324-1384	Համալսարան Բառ- բիդի 1847	Արխառուսէ և պատուի Բարիզի Համալսարա- նի մէջ 1255
Պատի Անդրեանին գերաթ. 1305-1377	Համալսարան Փը- բակայի 1347	Վիւրթէմպուրկի Հա- մալսարան 1502
Մհեծ Հերձուած 1387-1417	Համալսարան Ֆը- բնցայի 1363	Երասմոսի Քէմպրին 1510-1523
Դանաւանցեայի ժողով 1414	Տավէնթըրի Պրո- բցնցներ 1384	Ս. Պաղսի Համալսա- րան 1510
Պաղէլի ժողով 1418	Համալսարան Հայ- ութէպէրկի 1386	Էրֆուրտ եւ Լայպցիկ 1519
Ճան Հիւս կայրուի 1415	Ու. Բինչէսթըրի Համ- ալսարան 1387	Առաջին Բաղաբական Դպրոցներ Բաղաբա- ներ մէջ 1524
Thomas à Kempis 1380-1472	Համալսարան Էր- բուրգի 1392	Լուղերի կոչ Գերման- յանըլուրդին 1524
Սամօնարաւու 1452-1498	Քրէսուլարտ Առ- ուցիւ յունարէնի ի Ֆլորենցիա 1397	Նուռէնսուրկի Գիտադրուն 1526
Լուգեր 1483-1546	Vittorino 1378-1446	Սաբանսական Դպրոց- ներու Ֆրագիլ 1528
Լուգերին Քէղերը 1517	Ջեսուէ 1420-1489	Երուսալիմի Դպրոցը 1537
Լուգեր կայրէ Պա- տրին Կոնցակը 1520	Ակրի. բույա 1448-1485	Ժէզուիթ Կարդին 1540
Ժէզուիթ Միարա- նութիւն կը կիր- սուի 1540	Բույին 1455- 1522	Վիւրթէմպուրկի Դպ- րոցական Ֆրագիլ 1595
Յու. Բարի 1484-1531	Ու. Ֆիմին 1450- 1528	Vittorino Դպրոցը ի Mantua 1428
Նուռէ 1505-1572	Պիտու Մուուր 1478-	Այսի Հմլըն. 1440
Կալվին 1509-1564	Բապելիստ 1483- 1553	Առաջին ապագաւած գիրց 1455
Հաւաքականներ. ի Ֆրանչայ 1558	Մելանքու 1497- 1560	Յաւաքարենի ուսուցու- մը Բարիզի Համալսա- րանի մէջ 1458
Ս. Բարթոլոմէիոս- սան շաբէ 1572	Քրոցէնտորֆ 1490- 1556	Ուսուցումը Հայտէւ- պէրկի մէջ 1460
	Vives 1490-1556	Էրֆուրտի Համալսա- րան առաջին բնմկը
	Sturm 1507-1589	Հաստատէ բնման- ակցութեան 1494
	Ascham 1515-1568	Նուռէնսուրկի քաղ- քային Դպրոցներ 1496
	Montaigne 1533- 1592	
	Միքայէլ Նիւգէր 1525-1595	
	Մուլեասթըր 1531- 1611	

ԴԱՍԱՀԱԿԱԿԻՑ ԴՊՐՈՑ ԵՒ ԱՆՈՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ.

Մեր ժամանակակից շրջանը իր աշխատանքի և արտադրութեան եղանակներու տեսակետէ, արմատապէս կը տարբերի նախկին արհեստաւորական շրջանն իր մեծամեծ զործարաններու և մեքենաներու շրջանովը։ Բնական էր որ տնտեսական այս փոփոխութիւնը իր ազգեցութիւնը պիտի առաջացնէր և մարդկութեան բովանդակ կեանքին մէջ նոյնպէս։

Եւրոպայի համար այս դարաշրջանը կը սկսի ասունեւութներորդ դարաշրջանն վերջ, երբ կը սկսի Փըրանական Մեծ Յեղափոխութիւնը և ապա անոր յաջորդող խոչոր արդիւնաբերութիւնը որ հակամարտ զիրք կը բռնէ արհեստաւորական (էսնաֆիրական) կարգերու, սովորութիւններու և օրէնսդրութեան զէմ։ Այս շրջանին է որ դրամական տնտեսութիւնը արմատապէս կը փոխէ աւատական շրջանի ընկերային փոխյարաբերութիւնները և զիւզացու կեանքը կ'սկսի դանալ այլեւ տանելի։ Գիւզացու կիանքի բարւոքման հետ, այս ու այն կողմէն կ'սկսի լուսիլ ժողովուրդի ցուերու մասին խօսողները, որոնք կը պահանջէին նողովըրդական զանգուածները լուսաւորելու անհրաժեշտութիւնը։

Ու որպէս հետեւութիւն առաջին անգամ ըլլալով կը լսուէր «ժողովրթական կրթութեան» մասին խօսքերը։

Մինչ այս զարրոցները զոյութիւն ունէին բարձրագոյն և միջին դասակարգի մարդոց համար, հասարակ դասակարգի համար զարրոցները շատ հազուազիւտ էին

և այն ալ բացուած յատուեկ նպատակներու համար : Անտարակոյս, երբ ժողովրդական կրթութեան մասին խօսք կ'ըլլար, անտես չէր առնցւում և ժողովուրդի բարորութեան և պետական օրէնսդրութեան հետ կապւած խնդիրներն ալ: Ընդհակառակն ժողովրդական կրթութեան մասին խօսք կ'ըլլար, որովհետեւ բարեկարգիչները ամենակրցու կերպով իրենց պահանջները կը ներկայացնէին ի խնդիր ժողովուրդի բարորութեան և պետական ձեւերու փոփոխութեան համար :

Այս շրջաններուն է նաև որ առաջ եկաւ այն միտքը որ որ ուսումը պէտք է միացնել աշխատանքի հետ, հարց մը որ թէն շատ առաջ անոր պահանջ զգացւած էր բայց չէր վերածուած պաշտօնական խօսքի :

Ու պէտք է խոստովանիլ որ 18 և 19-րդ դարերու կարգ մը մանկավարժներու համար զլիխաւոր խընդիրը եղած է, ինչպէս ընել որ կրթութեան մէջ ուսումը միանայ մկանային աշխատանքի հետ :

Այս շրջանի զլիխաւոր հեղինակները, որոնք մեր ժամանակակից զպրոցի կարապեաներ եղած են, մեծապէս կարեւոր է ծանօթանալ անոնց կեանքին և զարաֆարներուն հետ, որոնք թէնւ իրենց ժամանակներուն մէջ քիչ զործնական յաջողութիւն ունեցան բայց և հիմք զրին մեր ժամանակակից բազմարուեսաւուն դպրոցին :

Այս հեղինակներուն մէջ առաջին աել կը զբաւէ ժան Ժան Ռուսսո :

## ԺԱՆ ԺԱՆ ՌՈՒՍՍՈ

Յրանսացի այս մեծանուն մանկավարժը ծնած է 1712-ին Ժընէվի մէջ: Ռուսսոի շրջանը կը զուզադիպի Արոպայի այն շրջանին երբ Կալուինականութիւն արբական բողոքական կրօն զարձած էր Զուիցերիոյ

մէջ և ժնէվը մեծ զեր կը խաղար այս շարժման մէջ  
որպէս անոր զլիսաւոր կեզրոնը:

Ռուսսօի մանկագարժական միտքերը զլիսաւորա-  
բար շեշտուած են անոր հոչակաւոր էմիլ Գրքին մէջ:  
Այս զիրքը որ լոյս տեսաւ 1761-ին շատ մեծ ազդե-  
ցութիւն թողուց մանկագարժական միտքի ամրող ուղղութեան վրայ, Ռուսսօն նախ խիստ և անխնայ  
քննադատութեան կ'ենթարկէ իր ժամանակակից կըր-  
բութեան եղանակները, անոր ազքատութիւնը, անրը-  
նականութիւնը: Ռուսսօի զաղափարները հասարակու-  
թեան միտքը արթնցուցին, առաջ որ Ռուսսօի արծար-  
ծած խնդիրները ոչ ոքի ուշազրութիւն զրաւած էր  
այժմ բոլորին շատ բնական կուզար անոր քարոզու-  
թիւնները:

Անտարակոյս Ռուսսօի ժամանակակիցները, առա-  
բեր կը հասկնային զինք և անոր ազդեցութիւնը  
տարբեր եղաւ աարբեր երկիրներուն մէջ, նայած թէ  
այդ երկիրը անտեսական ու քաղաքական ի՞նչ պայ-  
մաններու մէջ կ'ապրէր: Օրինակ, Գերմանիոյ մէջ, որ  
ատեն ժողովուրդը կ'ապրէր անտեսապէս ազքատ  
կեանք մը, հոն անոր ազդեցութիւնը առաջ բերաւ  
«մարդասիրականներու» շարժումը, որոնք իրենց զըլ-  
խաւոր ուշազրութիւնը կը զարձնէին բնութեան վրայ  
և բնական պայմաններու վրայ, որ Ռուսսօն այնքան  
կը շեշտէ իր «էմիլիշին մէջ: Եւ որպէս հետեւութիւն  
այս շարժման զերման մարդասիրականները իրենց  
զպրոցները կը շինէին քաղաքներէ դուրս բնութեան  
ծոցին մէջ, որոնց ուշազրութեան զլիսաւոր առարկա-  
ներն էին, ազոց «մարմանական առողջութիւնը, անոնց  
զիմացկունութիւնը, ճանապարհորդելու վարժութիւնը,  
աչքի սուր տեսողութիւնն և թարմ օգին մէջ խաղալը:

Մարդասիրականներու աշակերտները կը հազնէին  
պարզ հազուսաներ և կուտէին պարզ կերակուրներ ու

կը զգուշանային որոշ սովորութիւններ հաստատել աը-  
դոց մէջ և այս պատճառաւ ալ զպրոցին մէջ սահմա-  
նած էին ռազմական մունքներ օրեր, երբ աղաք իրենց  
սովորական կեանքեն դուրս կ'ելլէին ու ամբողջ օրը.  
զիշերն ալ անօթի կը խափառէին անքուն :

Անտարակկոյս Գերման մանկավարժները շատ քիչ  
ըմբանած էին Ռուսոսի ուսմունքը, անոր ռէմիլը :

### “Էլլիլ”,

Ռուսոսի զրքին անունն է ռէմիլը որ կոչուած է  
իր աշակերտ էմիլի անունով։ Ռուսոն իր ռէմիլը վե-  
պին մէջ ցոյց տուած է թէ ինչպէս աղան պէտք է  
կրթել ու դաստիարակել։ Ռուսոսի էմիլը աղքատ դա-  
սակարդի տունէն չէ առնուած։ Էմիլ հարուստ դասա-  
կարդի դաւակ է, որովհետեւ, ըստ Ռուսոսի դաստիարա-  
կաթիւն կը պահանջէ յատուկ պայմաններ և այս  
նպաստաւոր պայմանները մի միայն հարուստ մարդ  
կրնայ ստեղծել իր աղուն համար։ Աղքատը ի վիճա-  
կի չէ և չի ալ կրնար նպաստաւոր պայմաններ ստեղ-  
ծել իր աղուն կրթութեան համար։

Շատեր Ռուսոսի այս ընտրութեանը սխալ մեկ-  
նութիւն տուին, կարծելով որ ան բացառաբար իր ու-  
շազրութիւնը կը զարձնէ մի՛ միայն հարուստներու  
աղոց դաստիարակութեան վրայ։ Օրինակի համար,  
Գերման նշանաւոր մանկավարժներէն Բաղիզովը ռիմ  
առաջարկութիւններն ու մանկավարժական աշխատու-  
թիւնները՝ զրքին մէջ, «Նկատի ունին միայն հա-  
րուստ դասակարգերը, թագաւորներէն սկսեալ վաճա-  
ռականներ ու վերջացած զեղարուեստագէտներու որ-  
դիներով։ Հասարակ ժողովու րդի մասին խօսելով կ'ը-  
սէ։ Անյօդ հիւանդ և ամենաարժէքաւոր մասին համար  
կրթութեան պէտք կայ, բայց կրթութիւնը պէտք է

ըլլայ զործնական և շատ փոքր շափով և այն ալ մի  
միայն ընտրեածներուն համար»:

Դժբախտարար Բազեղովը շատ քիչ էր հասկցեր  
Ռուսոն, Ռուսոն կը խօսէր Ընդհանրապէս ՇՄարդու  
զաստիարակութեան մասին այլ ոչ յատկապէս ար-  
ածնեալ և հարուստ զասակարգի մասին, ինչպէս Բա-  
զեղով կը հասկնար: Օրինակ, Բազեղով, իր գպրոցին  
մէջ, Ֆամուլաներու դրութիւն մացուց, աշակերտ ծա-  
ռաներ, որոնք արտօնեալ զասակարգի աշակերտաներուն  
կը սպասաւորէին, Ֆամուլաները անոնց կօշիկները  
կը սրբէին, մահճակալներ կարգի կը դնէին և անոնց  
համար գործեր կը կատարէին: Խրբե պատիժ, ար-  
տօնեալ աշակերտաներ Ֆամուլաներու անտիճանին  
կ'իջեցուէին ևուեւ աշխատանք կատարելու համար:  
Արովնէս նման գործեր, յատկապէս ձեռային աշխա-  
տանք և ծառայութիւն կը համարուէին ևսուրին» ու  
միայն հասարակ զասակարգին յառուկ:

Այս շրջանի Թերման գպրոցներուն մէջ եթէ եր-  
րեմն Փիզիքական աշխատանք ի գործ կը դրուէր այն  
ոչ որպէս Փիզիքական ուժ զարգացնող միջոց, իրքն  
հրճուանք և ոչ որպէս արագրողական աշխատանք:

Ռուսոն այլ կերպ կը նայէր գործին վրայ:

Ռուսոն կը զրէր «Հասարակութիւնէ զուրս  
մարդը առանձին ոչ ոքի պարտական ըլլալով կրնայ  
իր կամքին պէս ապրիլ, ըստց հասարակութեան մէջ,  
ան իրաւունք չունի ուրիշի մը հաշոյն ապրիլ, այլ  
պէտք է որ ինքն ալ իր աշխատանքով իր ապրուս-  
տին արժէքը վճարէ առանց բացառութեան: Աշխա-  
տանքը ամէն մարդու համար անխռուսավելի պարտա-  
կանութիւն մըն է, ըլլայ ան հարուստ կամ աղքատ  
և ով որ չի աշխատիր ան հասարակութեան մէջ գող  
մըն է»:

Աղտ կ'առելցնէ. «Մարզը կերակրող ամէն կարգի

աշխատանքներուն մէջ ձեռային աշխատանքն է ամենէն բնականը և որ բարձր պէտք է զնահատել ամեն տեսակի մասնագիտութենէ և հարստութիւնէ։ Արհետաւուորը մի միայն իր արհեստէ կախեալ է, անիկա ազատ է, որքան երկրագործը սարուկ՝ կապուած հողին հետ, Երկրագործը սարուկ է այն պատճառով, որ հողին բերքը ուրիշին արամացրութեան առկ է։ Թշնամին, իշխանը, ուժեղ զրացին, հարկապահանջը կրնան զինքը զրկել հողին ու հազարաւոր ահաճութիւններ պատճառել անոր։ Սակայն արհեստաւորը ազատ է, եթէ ուրիշներ ուզեն անոր նեղութիւն առկ, ան իր բեռը կը կապէ ու կը հեռանայ հետը առնելով իր ձեռքերը։ Ի հարկէ աշխատանքներուն մէջ ամենէն արզար, ամենէն օգատերը երկրագործութիւնն է ու այս պատճառով ալ ես երրեք չեմ արգիլեր որ կմելը երկրագործութիւն չի սորզի, ընդհակառակն ես միշտ կ'ըսեմ կմիլին։ Երկրագործութիւն սորզի և հետեւէ անոր։ Կմիլ ծանօթ է շինական բոլոր զործերուն հետ, քանի որ ան իր ուսումը սկսած է անոնցմով և յաճախ ան կը վերազանայ անոնց։ Այս պատճառաւ ես կ'ըսեմ։ մշակեր բու հայրենի ժառանգութիւն եղող հողը, իսկ եթէ կորանցնես զայն, ի՞նչ ընես, արհեստ սորզիր։

Ռուսոփ այս միտքերը կը յարմարի՞ն մեր ներկայ զարու պահանջներուն։ Մեր ժամանակի արհեստաւորները ունի՞ն այս ազատութիւնը։

Ռուսոփ մանկավարժութեան հիմնական սկզբունքը կը կայանայ այն բանին մէջ որ կրթութիւնը պէտք էր սորզեցներ աշակերտին աշխատիլ, ինչպէս կմիլ սորզած էր երկրագործութիւն և կարգ մը արհեստաներ։

Զեռքի աշխատանքը սակայն, Ռուսոփ մանկավարժութեան մէջ, կը հանդիսանար որպէս միջոց միայն ազուն մատասոր ոյժերու զարգացման համար։ Ասոր համար ալ կը զրէք. «Ընթերցող, ձեռքի աշխատանքի

մէջ՝ չպէտք է մի միայն աղուն գիրզիքական վարժութիւն և միանունքի ճարպիկութիւն աեսնես, պէտք է ուշ զարձնել թէ ո՞ր կողմին վրայ պէտք է աղուն ուշազրութիւնը զարձնել ու ի՞նչպէս անոնց մէջ զարդացնել հակումներ, համակերպնելու, զիւտ ընելու ողի, հախատեսութիւն և թէ ինչպէս պէտք է ձեւառընդուրել անոր միտքը։ Այն բոլորը ինչ որ աղան կ'ընէ, կը անսնէ, նա կը կամնեայ աեսնել բոլորը մինչև վերջը։ Ան կ'ուզէ իմանալ ամէն բանի պատճառը, մէկ զործէ միւս զործին անցնելով նա կ'ուզէ իմանալ թէ այս նոր բանը ի՞նչ բանէ շինուած է։ Նա իր աեսութունները ենթագրութեանց վրայ չի հիմներ, այլ ամէն բան կ'ուսումնափրէ, կը նախապարասառուի ամէն բանի, եթէ նա տեսնէ թէ ինչպէս կը շինուի զսպանակը, ան կը փափաքի իմանալ թէ այն պողպատը որմէ շինուած է զսպանակը ինչպէս ստացուած է զետնէ։ Կամ, երբ արկզին մասները իրար կը միտցնէ կը փափաքի իմանալ թէ ծառը ինչպէս կարուած է ու սղոցուեր։ Ու երբ ձեռք կ'առնէ զործիքներ աշխատանքի համար՝ աղան ինքն իրեն հարց կուտայ, եթէ այս զործիքը շունենամ ի՞նչ միջոցի կրնամք զիմել նման զործիք մը պատրաստելու համար և կամ թէ առանց այս զործիքներու ի՞նչպէս պիտի կրնայի իմ զործերը առաջ առնելու։

Ռուսսօի համար մանկական աշխատանքներուն նըսպատակը արդիւնք չէ. այլ անոնց զասաիարակիչ նըսպանակութիւնը աղուն համար։ Մեքենական աշխատանք չէ որ Ռուսսօի մանկավարժութեան մէջ կարեւոր տեղ կը բռնէ ու պէտք է որ բռնէ, այլ որ այդ աշխատանքը ուղղուած ըլլայ որոշ նորատակի, դրդելու միտքը զործելու համար։

Ռուսսօն ոչ թէ կը ձգտէր որ իր սանիկը որոշ մասնապիտութիւն մը սորվէր, այլ որ ի՞նքնինքը պատրաստեր

ընդհանրապէս աշխատանք կատարելու համար: Ուստա-  
սն իր միտքը այս կէտին վրայ աւելի պարզաբանելու  
համար կը զրէ:

«Թերեւս, դիտուի, որ մենք խիստ մեծնշանակու-  
թիւն կուտանք արհեստի ընտրութեանն հարցը անշուշտ  
ձեռքի աշխատանքի մասին է, և այս՝ առանձին նշա-  
նակութիւն չունի իմիլի համար, քանի որ նա ար-  
դին կէտով չափ պատրաստուած է ամէն մի արհեստի  
համար, շնորհիւ այն զրազութերուն որ նա առաջուց  
ունեցեր է: Խնչ կուզէք որ նա ընէ: Ան ամէն բանի  
համար պատրաստուած է, ան զիտէ թի և քլունգ զոր-  
ծածել, ան կը զործածէ ծակիչը, մուրճը, քերիչը,  
խարտոցը, ու զրեթէ զիտէ վարուիլ ամէն տեսակի  
զործիքներուն հետ: Անոր համար կարեւոր սեպուած  
է, որ նա ընդհանուր վարժութիւններ ձեռք բերէ, շուտ  
շուտ սորզի և ճարպիկութեամբ տարբեր զործիքներով  
կրնայ աշխատանք կատարել: Որովհեակ, որպէսզի ան  
հաւատրուի մի որևէ արհեստաւորի, այդ նա շուտ  
կրնայ ձեռք բերել քանի որ ան ունի ճկուն և ճար-  
պիկ մարմին և անզամներ, որոնք հնարաւորութիւն  
կուտան անոր ուղած զիրքն ընդունելու, առանց մաս-  
նաւոր ճիզի ուղած շարժում զործելու այդ արհեստը  
մասնազիտարէն սորվելու համար:

Ասոր վրայ աւելցնենք նաև, որ ան ունի լաւ  
զարգացած զգայարանքներ և ծանօթէ բոլոր արհեստ-  
ներու մեջնական կառուցուածքի հետ: Մասնազէտի  
համար անոր կը պակսի մի միայն քիչ մը աւելի վար-  
ժութիւնը:

Սակայն, ամենէն կարեւորը, Ռուսոի համար,  
Բազմարուեստեան կրթութիւնը միջոց է որ սանիկը  
արհեստներու միջոցով ծանօթանայ և մարդկային,  
հասարակական փոխ յարաբերութիւններու հետ, ա-  
սոնց մասին ուղիղ զաղափար կազմելու համար: Այս

մասին կը զրէ.

«Պէտք է աշխատէք ամէն կերպ հեռացնել հասարակաց յարաբերութիւններու մասին այլն այլ ցուցմունքներու ազգեցութիւնը, որովհետեւ ազայք տակաւին են տնաս են զանոնք ըստ այնմ զնահատելու համար թայց եթէ միւս հասարակագիտական առարկաներու շնորհութիւնը ձեզ կը ստիպէ մարդոց այս յարաբերութիւններու բարոյական կողմի մասին խօսելու, անոնց ուշադրութիւնը դարձուցէք արդիւնաբերութեան և արհեստներու վրայ, որոնք մարդոց՝ օգտակար կը դարձնեն մէկը միւսին։ Տղայք մէկ արհեստանոցէ միւս արհեստանոց գնելով թոյլ չ'ատք որ ան միւս աշխատանքը զիտէ առանց նոյնը կատարելու, այդ արհեստը կատարելապէս հասկնալու, այն բոլոր աշխատանքներու նշանակութիւնը ըմբռնելու, որոնք կը կատարուին այդ արհեստանոցին մէջ։

Դաստիարակի վարպետութիւնը կը կայանայ այն բանին մէջ, որ աշակերտի ուշադրութիւնը ոչ թէ զըրաւուի մանր մունք բաններու վրայ, այլ այն փաստերուն վրայ որոնք աշակերտը կը հրահանգեն ճիշդ կերպով ըմբռնելու հասարակական յարաբերութիւններ, հասարակական երեւոյթներ ու կրնայ ուղիղ դատողութեամբ որոշել անոնց լաւ և վատ կողմերը»։

Այսպէս, ըստ Ռուսսօֆ, բազմարուեսական կրթութիւնը հնարաւորութիւն կուտայ ոչ միայն դատելու հասարակական յարաբերութիւնները, որոշել անոնց իսկական արժէքը, այլ և կ'օգնէ որ տղան իր արգարվելոց կարգայ ի տես աշխատանքի յատկացուած մարդոց հասարակական յարաբերութիւններու մասին ալ, Աւելին, Ռուսսօն կը պատանջէ, որպէսզի աշխատանքի այս յարաբերութիւնները արժանավայել կերպով զնահատել կրնայ աշակերտը, պէտք է որ ան ոչ թէ մեայ կրաւորական հանդիսատեսի դիրքին մէջ, այլ պէտք

է գառնայ անոր գործնական մասնակիցը։ Անհատը  
մի՛ միան զործ կատարելու առեն կրնայ զգալ այդ  
զործին բոլոր զմուարութիւններն ու բարդութիւննե-  
րը ու որոշել անոր հասարակական նշանակութիւնը։  
Ասոր համար է որ Ծուասուն կը պնդէ, որ ամէն ար-  
ևսաւ, ամէն արաւազրութիւն պէտք է ուսումնասիր-  
քի ոչ միայն իրրե արհեստ, այլ իրրե հասարակա-  
կան յարաբերութիւն։ Ու այս մասին կը զրէ։

«Դժբախտաբարոր, մենք մեր բոլոր ժամանակները  
չենք կրնար անցնել զործանեղանի առաջ։ Որովհետեւ  
մենք մի միայն արհեստ չե որ կ'ուզենք սորվիլ, այլ  
մենք կը սորվինք մարդագայլել առընդուները,  
իսկ այս վերջինը աւելի զժուար և երկարաւան է քան  
սրեւ արհեստը։ Ու բեմ, ինչպէս վարութիւնք, յառակ  
ժամեր ունենանք ուր ինչպէս պարի ուսուցիչն է,  
այնպէս որ ատազձագործի վարպետը կանչենք մի քա-  
նի պահ մեզ հետ պարապելու։ Ո՞չ Շո եկած եմ այն  
կարծիքին որ շաբաթ մէկ կամ երկու անգամ անհրա-  
մեշտ է որ մէկ ամբողջ օր արհեստանոցը երթալ ու  
մեալ վարպետին հետ, անոր հրամաններ լսել ու կա-  
տարել, անոր հետ նստիլ ու կանգնիլ, անոր հետ ճա-  
շել, անոր հետ քնանալ ու արթնալ և ծանօթանալ  
անոր ընտանիքի ու ապրելակերպի հետ։ Այս կերպ  
վարութիւը մեզ հնարաւորութիւն կուտայ շատ արհեստ-  
ներու մասին ծանօթութիւն ձեռք բերելու։

Այս սահմանափակ ծանօթութեանց առաւելութիւ-  
նը այն է որ աշակերտը անսնելով զանազան արհեստ  
— աշխատանքներ աւելի զիւրութեամբ կրնայ որոշել  
անոնց յարաբերական արժէքը ու զնահատել զանոնք  
հասարակական անսնելուէ, ու չենթարկուիլ այն նեղ-  
միտ նախապաշարումին, որ մարդոց մեծամասնութիւ-  
նը հակուած է զնահատելու մի միայն տաղանդներ  
ու ստորագնաւասել մնացեալ արհեստաւորներու աշ-  
խատանքը։

Ռուսասօն կը խրատէ . «Ամբողջականութիւնը լաւ աեսնելու համար, պէտք է լաւ աեսնել անոր մասերը : Ով որ հիմնապէս զիտէ ամէն մէկ գործաւորին իսկական աեղը ան է ամենէն զիտակ մարդը և որ ընդունակ է առողջ զատողութիւն ունենալ հասարակական երեւոյթներու մասին և արդէն իսկ մեր զիսաւոր նըպատակն է ոչ այնքան զիտութիւնը՝ որքան դատողութիւնը» :

Ռուսասօնի բազմարուեստեան կրթութեան մասին ունեցած եղրակացութիւնները կրնանք ամփոփել հետեւեալ կէտերու մէջ .

1). Բազմարուեստեան կրթութիւնը նախապատրաստութիւն կուտայ ամէն մէկ մասնագիտութեան համար :

2). Ան կը լայնացնէ աշակերտին մտաւոր շրջանայեացը, ննարաւորութիւն տալով աշակերտին ամբողջն ընդգրկելու եւ մասերը ուղիղ գնահատելու .

3). Որ նա կուտայ ուղիղ չափանիշ, աշխատութեան վրայ նիմնուած հասարակական յարաբերութիւնները լաւ կերպով գնահատելու համար :

4). Որ նա ննարաւորութիւն կուտայ տղոց նիշդ գաղափար կազմելու գոյութիւն ունեցող հասարակական կարգերու մասին .

Ռուսասօնի նպատակն էր որ իր սանիկը աշխատէր ինչպէս շինական եւ խորհիէր ինչպէս փիլիսոփիայ :

Թէև մեր ժամանակները Ռուսասօնի ժամանակէն խիստ կերպով կը տարբերին, բայց այն ուղիղ սկըզբունքները որ Ռուսասօն կրցաւ մտցնել մանկավարժութիւն մէջ, աշխատանիք որպէս հասարակական պարտականութիւն . իբրեւ ազատ, անկախ մարդ դառնալու միջոց, որ հնարաւորութիւն կուտայ լայն մըտաւոր շրջանայեացը եւ հասարակական յարաբերութիւններու մասին ուղիղ հասկացողութիւն ստանալու եղան այն առողջ հիմնաքարը որու վրայ կառուցուած է մեր օրերու մանկավարժութիւնը :

- Հարցարան.**— 1) Կենսագրութիւն ժան Ժադ Ռուսով։  
 2) Ռուսուեցէք Ռուսովի ժամանակաշրջանը։  
 3) Ռուսովի մանկավարժութիւնը ի՞նչ բանի կը ձգտեր։  
 4) Ռուսովի առաջ տիրող մանկավարժական երկու ռուզական թիւներ։  
 5) Ռուսովի համագրութիւնն եւ ընդհանրացումը նախկին մանկավարժական ռուզական թիւներու։  
 6) Ի՞նչ էին այն նոր տարրերը «Ռ Ռուսովի աւելցուց մանկավարժական գիտութիւնով»։  
 7) Ի՞նչպիսի կրթութեան տեր անձը ովեաք է ըլլայ ռուզական։  
 8) Ի՞նչ պայմաններու մէջ ապրող աշակերտ միայն կը բարձրաց Ռուսովի մանկավարժական պահանջներ լրացնել։  
 9) Դէմ էր Ռուսովի ժողովրդական կրթութեան։ Ի՞նչ կը պահանջէր Ռուսով։  
 10) Ի՞նչ էր իմաստը Ռուսովի — ոգեղի ընութիւնը կոչը։  
 11) Ռուսովի ահեսակէտը բազմարուեստեան կրթութեան մասին։ Անոր եղբակացութիւնները։  
 12) Ո՞ր կէտերու մէջ Ռուսովի մանկավարժութիւնը քընուազանելի կը զանեք։
- 

Դ Ա Ս Ը

ԹԵՍԱԼՈՅՑ

1. **ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ.**— Heinrich Pestalozzi, Զբացերիացի այս անուանի մանկավարժը ծնած է 1746ին ու մահած՝ 1827ին։ Պեստալոցի իր կեանքի վաղ հասակէն հայր չէ տեսած։ Մայրը եղած է անոր զլիստուր զաստիարակը ու մօրը ազգեցութեան դրոշմը երեւան եկած է անոր նկարագրի եւ ընաւորութեանը մէջ։ Սակայն Պեստալոցը մայրը ըլլալով միջակ՝

կալուածատիրոջ մը աղջիկ՝ հնարաւորութիւն կունենայ իր տղուն տալ ժամանակակից կրթութիւն։

Տասնըութերորդ դարու Զուիցերիան, ինչպէս Փըրանսիայի և Եւրոպայի, անոր ալ երիտասարդութիւնը տարւած Վոլթէրի, Ռուսոսի եւ բողոքական քարոզիչներու քարոզութիւններով, ինչպինքը լծած էր ժողովուրդին մատնալու, անոր ցաւերը հասկնալու, անոր կեանքի պայմաններու մէջ մտնելու ու զայն բարձրացնելու համար։

1765 թ. փոփէսօր Պատմէր իր զբութեանց մէջ նկարագրելով Զուիցերիոյ երիտասարդութիւնը կը զըրէ. «զարմանալի բան է. թէ լաւագոյն ուսանողներէն շատերը ո՞ր ասաիճան յափշտակուած էին զիւղացիներուն օգնելու տենչով։ Անոնք զիւղացիներու հետ կերպային դաշտեր ցորեն հնձելու ու կը փորձէին թէ ո՞րքան կարող են դիմանալ շոզի, յոզնածութեան և անձրեւիք։ Պեսաւալոցին մէկն էր այս երիտասարդներէն, ուր ամբողջ օրը զիւղացիներուն հետ միասին ցորեն և հաճար կը հնձեր և խեղճը իր ձախ ձեռքի զրեթէ բոլոր մատերը կարած էր։

Պեսաւալոցին, հետեւելով Ռուսոսի քարոզութիւններուն, ժողովուրդի կեանքը և հասարակութեան փոխ-յարաբերութիւնները լաւ հասկնալու համար ժողովուրդին հետ կը նստէր զետենախշափ։

Ահա թէ ինք, Պեսաւալոցին ինչպէս կը նկարագրէ իր կեանքը ժողովուրդին հետ. պինքս կարեքի մէջ ապրելով՝ ես սորվեցայ աւելի և աւելի խոր հասկընալու ժողովուրդի կարիքն և անոնց ծնունդ առուղ պատճառները։ Սո կը տեսնջուէի ժողովուրդի տանջանքով ու կը տեսնէի անոր իսկական գէմքը իր բոլոր կարիքներուն մէջ. ինչ որ ոչ չէր անսած ինձմէ առաջ։ Երկա՛ր առարիներ ես նստեցայ անոնց մէջ ինչ

ողէս մէկ նու թաշտններու մէջ։ Զնայլելով մարդոց ձագրանքին, անոնց բարձրաձայն կոչին՝ ռդժբազզ, դու ինքոզ քեզ աւելիի պակաս օգնել զիտես քան ամենամինքին օրավարձի բանւորը և դու կ'երեւակայիս թէ ո՞յժ ունիս ժողովուրդին օգնելու։ Զ'նայլելով սակայն այս բառերուն որ ես կը կարդայի ինձ հանդիպող ամէն մէկ անհատի շրթունքներուն վրայ, այն հզօր յորձանքը որ իմ սիրաց լեցուցած էր ինձ առաջ կը մզէր նպատակին հասնելու համար, այսինքն, առաջն առնելու։ — Ժողովուրդի թշուառութիւններոն, որու մէջ թէ՛ ժողովուրդ, և թէ՛ ես ինքս կ'ապրէինք։

«Ո՞վ սիրելի ժողովուրդ» կը բացազանչէր Պեսաւարցին, ես կը տեսնեմ թէ որքան ցածը, զարհուրելիօրէն ցածը ինկած ես, և ես կ'օգնեմ քեզ բարձրանալու։ Աւ, որպէս պատասխան զինքը քննադատողներուն կը պատասխանէր։ Շխնդիրը չի՛ վերաբերեր, թէ արդեօք հեշտ է թէ՛ զժուար ժողովուրդին օգնելը։ այլ խնդիր կը վերաբերի անոր, թէ արդեօք կարո՞ղ եմ ես, մնալով մարդ, թոյլ տալ որ իրերու այժմեան դրութիւնը շարունակուի իւ։

Պեսաւարցը գրուածքներու մեծամասնութիւնը, այսպէս նուիրուած է այն հարցին թէ ի՞նչպէս խափանել ժողովուրդի թշուառութեան պատճառները։

2. ՊԵՍԱՎԱՐՑՈՒԻ ՕՐԵԲՈՒԻ ԶՈՒԻՑՑԵՐԻՈՅՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ. — 18րդ զարու փոխանցիկ ժամանակաշրջանին, գրամատիրական արտադրութիւնը մուտք գտած էր Զուիցերիբական զիւղ և առաջ բերած էր կազմալուծում նահապետական շրջանի կեանքին մէջ։ Առաջ եկած էր շերտաւորում, և զիւղացիական անտեսութիւնը բաժնուած էր երեք մասին։

1. Խոշոր, զօրաւոր անահնութիւններ, որոնք շատ անասուն և ընդարձակ արտատեղիներ ունին և ուր

կը բացակայի պարտք և ինքնարաւ անտեսութիւններ են Զուիցերի հական միջավայրի համար :

2. Միջակ, պարտքի ենթակայ անտեսութիւններ, որոնք ամէն կերպ կ'աշխատախին հողը ձեռքէ չհանել ու ամէն միջոցի կը դիմն մէկ այլ հասոյթի ազրիւր ապահովել և ասոր համար գործարաններու կը դիմն որպէսզի այս հասոյթի միջոցով իրենց վրայ ծանրացած պարտքերէ ազատեն ու հողը ձեռքէ չհանեն : Ընտանիքը թողուցած գիւղը ու ինքը քաղաք՝ ստեղծւած է Նիարդային վիճակ մը որ ազդած է ընտանեկան նահապետական բարքերու վրայ ու փոխած ընտանեկան սովորութիւններու բնաւորութիւնը :

3. Կերջապէս աւերուած անտեսութիւններ, որոնք գիւղէն վախած՝ գործարաններ լիցուած են իրենց օրապահիկը ձեռք բերելու համար : Այսպիսինները՝ ոչ միայն իրենք այլև իրենց կանայք և սկսեալ 5-6 տարեկան երախաններն ալ գործի ծլուած են քանի մը կրօշներ շահելու համար, որոնց բարքերու մէջ երեւանեկան է ապականեալ կեանք մը՝ ապրելով կեղտի ու թշուառութեան մէջ, ինքզինքնուն տալով արբեցութեան :

Ժողովուրդի ահա այս աղքատութիւնն էր, անտընաշէնութիւնը՝ անօգնականութիւնն էր որ երիտասարդութիւնը կը մզէր նկատի առնել կեանքի իրականութիւնը ու մտածել զայն բարեփոխելու ձեւերու մտաին :

Պիստալոցցին իր օրերու հարազատ զաւակն էր, որ ինքզինքը տուաւ, ինչպէս տեսանք, ժողովուրդի կանքն ու անտեսութիւնըու սումնասիրելու և միջոցներ ձեռք առնելու ժողովուրդի բարձրացման համար : Պեստալոցը կարծիքով այն դլխաւոր միջոցը, որու օգնութեամբ ժողովուրդը կարող է բարձրանալ և ան-

կամ դասնալ, այդ դաստիարակութիւնն է:

3. ՊԵՍԱԼՈՅՑՈՒ ՔԱՐՈՉԱՆԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ.— Պեստալոցցու քարոզած դաստիարակութիւնը խիստ կերպով կապուած է աշխատաւոր զանգըւածներու կարիքներուն հետ։ Այս պահանջին համար, ան կը դիմէ Ռուսոսի քարոզած դաստիարակութիւնը, դաստիարակութեանը՝ աշխատանքային ունակութիւններու քազմակողմանի զարգացումը, սերտ կերպով կապուած կեանքի հետ։

Պեստալոցցին Ռուսոսի քարոզութիւնը յարմարքը ներլով Զու իցներիական զիւզացու կեանքին հետ՝ այն բոլոր միջոցները, որոնք պիտի նպաստէին տղոց Փիգիքական, մատառը, բարոյական և աշխատանքային կարոզութիւններու զարգացման հետ՝ պէտք էր վերցւէին զիւզացու կեանքէն, անոր կեանքի իրականութիւնէն։ Այսպէս կը մտածէր ան, որ ժողովրդական դաստիարակութիւնը առանձին ծախքեր չպէտք է պահանջէ։ սուդ շինութիւններ, յատկապէս պատրաստած ուսուցիչներ, եւայլն, այս բոլորին մէջ ժողովուրդն ինք պէտք է որ իրեն օգնէ, անոր մէջի լաւագոյնները պէտք է օգնեն մնացածներուն զայն բարձրացնելու համար։

Ի վերջոյ, Պեստալոցցին իր մանկավարժական աշխատանքներու առաջին շրջանին իր մտքերը տեսականորէն վէպի կը վերածէ ու վէպին մէջ իր երեւակայած փորձները, աշխատանքի օրինակները որպէս միջոց հասարակութեանը կը հրամցնէ։

Պեստալոցցին իր մանկավարժական միտքերը տարածած է իր «Լինկարզա» և «Գերդրուդ» վէպին մէջ, ուր, օրինակ՝ ընթերցողը կ'առաջնորդէ մէկ բարեկործ կալուածաբերոջը մօտ, որ շնորհիւ անոր խելացի օրէնսդրութեան, կառավարութեան և երիտասարդու-

խելացի դաստիարակի մը , բազզաւորուած է տեղական ազգարնակութիւնը :

Անշուշան Պեստալոցցին իր օրերու պարզամատ թեամբ , փորձած է ժողովրդական կեանքի զիտութիւնը յանձնել , վասահիլ կալուածատիրոջը , պասառին և ուսուցչին , որոնք զլուխ զլիսի առւած կը մտածեն թէ որոնք են ժողովուրդի թշուառութեան ազրիւրները : Ապա . Պեստալոցցին , իր վէպին մէջ մեզ կ'առաջնորդէ զիւղական ուսուցչի . Գլիւրֆինի մօտ , հարուստ և լուտնուառութիւն ունեցող զիւղացու մօտ , օրավարձ բանուորի կնոջը մօտ և աղքատներու մէջէն դուրս եկած մարդկանց մօտ և ինչպէս նաև աշխարհի շարքն անցած գործարանատիրոջը մօտ՝ անոնցմէ կեանքի զործնական գասեր սորվելու համար :

Գլիւրֆին , այս ուշիմ երիտասարդ ուսուցիչը իր դպրոցական ծրագիրը քննութեան կ'ենթարկէ հարուստ զիւղացու հետ , որ , քննադատելով Գլիւրֆինի բազմարևուտեան կրթութիւնը , խորհուրդ կուտայ և կը զանէ որ զիւղացու աղոց համար իսկական զպրոցը կրնան ըլլալ միմիայն ցանքսը , արօնները , զոմերը , դաշտերը : Գործերու զիտութիւնը , զիւղացու աղան խելքահան կ'ընեն ու իր զլուխը կը լեցնեն այնպիսի բաններով , որ իրեն բնաւ պէտք չեն :

Գործարանատէրը և ձեռնարկու Մէյերը , որ զիւղացիներուն բամպակ կը բաժնէր մտնելու համար , կը գտնէր , որ ժողովուրդի փրկութիւնը մի միայն զրել - կարզալու մէջ է , քանի որ բոլոր մարդիկ մի միայն զիւղանատեսութեամբ չէ որ պիտի կրնան ապրիլ , այլ աշխատանքներու պէտք է զիմել և որպէսզի աշխատանքը իսկական ապահովութիւնը տայ ապրուստի , անհրաժեշտ է ունենայ աւելի մեծ իմացողութիւն , յարմարուելու շնորհը եւ նկունութիւն քան երկրա-

գործներն են : Մէյերը կը գտնէր , որ շայօմեան պայմաններուն ժողովուրդը անհամեմատ աւելի պէտք է իմանայ որպէսզի կարող ըլլայ այն չափով կերակրուիլ , հազութիւ և ապրիլ , ինչպէս այն ժամանակը , երբ մարդիկ երկու անգամ աւելի սակաւաթիւ էին և հողն ու հացը երկու անգամ աւելի տժան էին :

Անշուշտ խնդիրը կը կայանար , թէ արդեօք զիւզացին պիտի ուզէ՝ իր աղան ամբողջ օրով և բոլոր եղանակներուն զպըսցը թողուլ : Դիիւլֆին և Մէյերը զիտէին որ ոչ , հետեւարար , անոնք , ի վերջոյ իրենց ու շագրութիւնը կեզրոնացուցին ընտանեկան զատիարակութեան վրայ , որու փորձը իրենք կը աեւսեն օրավարձով աշխատազ բանւոր Լինհարդտի կնոջ՝ Գերտրուդի առնը մէջ :

Գերդրուդի երախանները ապրուստ ունենալու համար ստիպուած էին մանել : Մայրը կը սորվեցնէր թէ ինչպէս պէտք է զործը խնամքով կատարել : Ան կը սորվեցնէր անոնց զործի բոլոր ձեւերը , բայց առոնց հետ միտուին ան , մայրը , ջանք կը թափէր , երբ ձեռքերը կ'աշխատաին անոնց զլուխն ալ աշխատէր : Այսպէս ան աշխատանքի միջոցին անոնց կը սորվեցնէր և և կարդայ ու համրել : Քրիստոսի կեանքի մասին պատմութիւններ կը պատմէր , եւայլն : Այսպէս , այս ընտանիքը , թէև օրավարձով կ'աշխատէր , բայց անոնց հոգին ստրուկ չէր օրավարձի աշխատանքին :

Ի վերջոյ , Գլիւլֆին , դիւզի կեանքը ուսումնասիրելով այն եղակացութեան կուզայ , որ զոյութիւն ունեցող այս երեք ասարբեր աստիճանի վրայ կեցող զիւզացիներու աղոց զատիարարակութիւնն ալ պէտք՝ է որ զանազանուի մէկը միւսէն ու այնպէս ալ ըրաւ , աշակերտութիւնը բաժնեց երեք մասերու և ինքը , Գըլիւլֆին , ինքզինքը նուիրեց այս վերջին դասի աղոց

ԿՐԹԱՌԵՔԵԱՆՑ :

4. ԳԼԻՒԼՅԱՆԻՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԴՊՐՈՑԸ . —

Պեսատլոցու՝ արտագրողական կրթութեան սկզբանքները — թէ «տղայք պէտք է շատ վաղ տարբերէն իրենց ապրուստը վաստկին», հիմք կազմեց Գլիւլֆինի դպրոցին :

Գլիւլֆինիր դպրոցին մէջ կը աեղաւորէ ճախարակներ, ջուլհակութեան զործիքներ, որոնք աղոց առաջին դասագրքերն էին, որոնց վրայ կը հսկէր Մարդարիալը, Գերզուուցի կողմէ յանձնարարուած կին մը, որ ամբողջ օրը նստած աղոց հետ անոնց կը սորվեցնէր աշխատանքի ձեւերը իրենց ապրուստը ձեռք բերելու համար : Այս տղայքը, սակայն, այն առաւելլութիւն ունէին . որ ամէն ժամ ազատ էին ուրիշ զործեր ալ զիտելու, անոնց յատկութիւնն ու բնութիւնը ուսումնասիրելու, անոնց հետ կապուած զժուարութիւն և պրդիւնաւետութիւն աեսնելու : Այս դպրոցի տղայք սահմանած զործը կատարելէ վերջ իրաւունք ունէին ուրիշ զործեր ալ ընելու, պարապիլ երկրագործութեամբ և պյէլ կարգի անայնազործութեամբ ալ : Գլիւլֆինիր դպրոցին կից ունենալով հող իւրաքանչիւր աշակերտին յատկացուցած էր երեք ածուխ չափ աեղ, ուր կարող էին ցանել ու անկել ինչ որ կը ցանկանային, և ան, ով ամենալաւ և ամենաշատ բանջարեղէն կ'ամեցներ կ'արժանանար մըցանակի :

Դպրոցը ունէր դաւ անաեսութիւն ունեցողի մը բոլոր յարմարութիւնները, խոզեր, թռչուններ, ճագարներ, կովեր, այծեր և ոչխարներ, որոնք զիւղի հօտին ու նախիրին հետ արօտ կ'ելլէին : Անոնք, աշակերտները կը սորվէին նաև վուշէ և կանեփէ մանած և քաթան զործել և զերձակութիւն ընել, բուրգէ զործըւածքներ զործել եւայջն :

Այս մասին տեսնել աւելի ընդարձակ, Ն. Յ. ի գաս-  
տիարակութեան՝ էջ 29-30-ի մի քանի հաստածները:

... Այսպէս Դիբուֆինի (Պեստալոցցու) նպատակն  
էր, բազմակողմանի կրթութեան միջնցով՝ աղքա-  
տոց հարաւորութիւն տալ, որ հարուստ զիւղացիներէ  
անկախ՝ իրենց ձեռքով գոհացնեն կեանքի պահանջները:

Տես նաև էջ՝ 30 և 31.

Պեստալոցցու դպրոցը պէտք էր որ բաւականութիւն  
տար ազգաբնակութեան պահանջներուն, ինչպէս Դը-  
լիւլիինի զպրոցն էր։ Դպրոցը մեռած հաստատութիւն  
մը չէ, նա պէտք է հնոու մնայ համաձեւութենէ ու  
յարմարի ժողովրդական կեանքի բազմատեսակ պա-  
հանջներուն։

Պեստալոցցին՝ Դիբուֆինի զպրոցի օրինակով կը  
քարոզէ, «ը»

Դպրոցը պէտք է սերտ կերպով կապուած ըլլայ  
կեանքի հետ, զպրոցը պէտք է դաստիարակէ կեանքի  
համար, պէտք է ապրի այդ կեանքի շահերով, լուսա-  
ւորէ անոր կեանքի բոլոր կողմերը և հանդիսանայ  
ամենահզօր միջոցը՝ կեանքը բարեփոխելուն մէջ։

Դաստիարակութիւնը իր միջոցները պէտք է վեր-  
ցընէ նոյն ինքն կեանքի մէջէն, կեանքն է որ կը դաս-  
տիարակէ ու պէտք է սորզիւ կեանքովը դաստիարակել  
կեանքին համար։

Մարդը պէտք է իր աշխարհահայացքի հիմառու-  
րումը որոնէ սովորաբար այն աշխատանքին մնջ ուր  
ան կ'աշխատի։

Պէտք է ձգտի ինքնուրոյն կերպով գիտելիքներ  
ձեռք բերել՝ իր աշխատանքի ընթացքին։ Աշխատանքն  
է որ կը ձեւաւորէ մարդու միտքն ու բնաւորութիւնը։

Պեստալոցցու կրթութեան մէջ զլխաւոր տեղ  
պէտք է բանեն երկրագործութիւն, անարարութիւն և

մշակող արդիւնաբերութիւն։ Ասոնց ուսումնասիրութիւնը դպրոցներուն մէջ պէտք է ըլլայ գործնական և կապուի տղոց արտադրողական աշխատանքին հետ։

### 5. ՏԵՍԱԿԱՆԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆԸ. —

Գլխավորի դպրոցը Պեստալոցցու տեսականն էր, գրուած թուղթի վրայ, Պեստալոցցին այս տեսականէն կ'անցնի գործնականի, փորձառականի։

Այսպէս, Պեստալոցցին, 1769 թւին Նիյզոֆի իր կալուածին վրայ կը հիմնէ իր երազած դպրոցը։ Հոն կը հաւաքէ ամենաչքաւոր աղայք, անօթեւան և բարձէ թողուած երախաներ, առանց ապրուսաի, առանց ընտանեկան գաստիարակութեան, որեւէ գործ չ'իմացող և շանկացող, վայրենի, զաղազած, կիսահիւանդ դազանիկներ։

Պեստալոցցին սիրով և փաղաքշանքով սկսեց գործադրել իր գաստիարակութեան մեթոդները։ Պեստալոցցու արտադրողական աշխատանքը կապուած էր ագարակի աշխատանքին հետ։ Աղարակին կից հաստատած էր պանրագործարան և ջուլհականոց մը։ Զմրան, տղայք կը մանէին և կը գործէին, որոնց կը հետեւէին իրենց գործը կատարելապէս իմացող բանւորներ։ Ուսուցումը առաջ կը տարուէր այնպէս՝ որ արտադրողական աշխատանքը միացուէր մտաւոր աշխատանքին. գրել, կարդալու. համրանքին եւ ընդհանուր զարգացման հետ։

Պեստալոցցու դպրոցը, դաստիարակչական անսակեաէ հիանալի արդիւնք տուեց։ Տղայք սկսեցին սիրայօժար կերպով աշխատիլ, գործել, սորվիլ, ինքնուրոյն կերպով մտածել և շատ զիտելիքներ ձեռք բերել,

Սակայն, եթէ Պեստալոցցին լաւ դաստիարակ էր,

բայց ոչ լաւ հաշուագէտ և անաեսութիւն կառավարող, որ պատճառ զարձաւ, որ եկամուտը ծախսերը չզոցեն ու պէտք տեսաւ նախ հասարակական օգնութեան դիմու և ապա՝ կամաց կամաց զործը կրնատել մինչեւ վերջնական աղքատացումը։ Այս կերպով անոր փորձը վերջացաւ անկումով։

Պեսաւալոցցին սակայն, յետոյ, շատ լաւ ըմբռնեց իր փորձին թերի կողմերը երբ, կը գրէր իր «Շաբաթական թերթ»ի մէջ, թէ «Մանկավարժական ծեռնարկութեան յաջողութիւնը լավէտք է կապել շուկայի պայմաններուն հետ»։ Սակայն, Պեստալոցցու այն հիմնական գաղափարը թէ՝ արտադրողական աշխատանքը պէտք է դաստիարակութեան առանցքը կազմէ՛ բոլորովին ուղեղէ, և կրնայ համապատասխանել բոլոր ժամանակներու կետնքի պահանջներուն։

#### 6. ՊԵՍԱԼՈՅՑՈՒ ՍԿԶԲՈՒԻՆՔՆԵՐՈՒ ԽՏԱՑՈՒՄԸ

ա) Դիտողականութիւնը — զննութիւն, հիմք կը կազմէ յստակ ըմբռնողականութեան ու հետեւարար գոտարակութեանը։

բ) Լեզուի ուսուցումը պէտք է կապուի առարկայի հետ և ըլլայ առարկայական։

գ) Սորվելու պահը պէտք է ծառայէ մի միայն սորվելուն այլ ոչ քննադատութեան և դատաստանի։

դ) Ամէն առարկայ. սորվեցուցած ատեն, պէտք է սկսիր պարզէն, տարբականէն և ապա աստիճանարար զարգացնել համաձայն աղոց Փիզիքական կարողութեան և ըմբռնումի աստիճանին։

ե) Պէտք է ապահովիլ բաւարար ժամանակ իւրաքանչիւր խնդիր լաւ մը ըմբռնելու և իւրացնելու համար։

զ) Կրթութեան նպատակը ըլլալու է կարողութիւն-

ներու զարգացումը՝ այլ ոչ պատրաստի ձեւերու ուսուցումը:

Ե) Ուսուցիչը պէտք է յարգէ աշակերտներու անհատականութիւնը, ուշադրութիւն դարձնելով անոնց առանձին տրամադրութիւններու և կարողութիւններու վրայ:

Ը) Տարրական դպրոցներու կըթութեան նպատակը ըլլալու չէ շատ, ծանօթութիւններու կուտակումը, որքան անոնց ունակութիւններու զարգացումը, երեւան հանելով աղոց ներքին ծածկուած կարողութիւնները և անոնց դաստողականութիւնը:

Թ) Ֆիզիքականը պէտք է միանայ գիտութեանը հետ և ճարպիկութիւնը ուսումն հետ:

Ժ) Ուսուցչի և աշակերտի փոխ-յարարերութիւնը կարգապահական աեսակէտէ, պէտք է հիմուուած ըլլայ փոխազարձ սիրոյ վրայ:

Ժա) Կըթութիւնը պէտք է յաջորդէ գաստիարակութեան: Նախ դաստիարակութիւն և ազա կըթութիւն:

Ժբ) Տղան նման է բոյսի մը, եթէ այն անկուտած է լաւ հողի մէջ և առուի մը եղերքին՝ ան կ'ամճի լաւագոյնն և կուտայ իր առաջ պատողները: Տղան ալ զըրէք լաւ պայմաններու մէջ ան ալ լաւագոյնն կը մնծնայ ու կ'ըլլայ այն ինչ որ դաստիարակութեան բարձրագոյն պահանջն է, այսինքն, Աստուծոյ պատկերին և նմանութեան պէս մարզը:

Հարցարան.— 1) Կենսագրութիւն Պետականցու:

2) Պետականցու որդէս մանկավարժ:

3) Պետականցու ժամանակաշրջանը:

4) Պետականցու ջանքը ժողովուրդի բարձրացման գործի մէջ, ի՞նչ միջոցէ զիմնեց:

5) Պետականցու մանկավարժութեան աեսականը ո՞ր գըրքի մէջ եւ ո՞ր երեսակայական դպրոցի աշխատանքներուն մէջ կը գտնենք:

- 6) Խմբութեա վերջացաւ Պեստալոցցու փորձը;  
 7) Խնչէ էին Պեստալոցցու փորձի թերի կողմերը;  
 8) Պեստալոցցին, ժողովրդական գաստիաբակութիւնը  
 ի՞նչ սկզբանացներու վրայ կը հիմներ;  
 9) Պեստալոցցու միտքերու մէջ, ո՞ր կէտեր համապա-  
 տասիան կը զանեքք արդի մանկավարժութեան պահանջնե-  
 րուն և որո՞նք ոչ:

Դ Ա Ս Թ .

**Ֆ Ր Է Ծ Ո Պ Ե Լ**

Friedrich Wilhelm August Frobel Գերման — հրէս-  
 այս մանկավարժը ծնած է 1782 թւին, շրջանի մը մէջ  
 երր Յրանսոխական մնա յեղափոխութիւնը ջանք կ'ըներ  
 մարդը աղջատապրելու իր մասյնութիւններէն (կրօնա-  
 կան, ընկերային, սեփականատիրական, ժառանգական  
 եւայլն) բաժնելով եւրոպան կռուող խմբակցութիւն-  
 ներու:

Յրէօպէլի ուսանողական շրջանը կը բնորոշուի իր  
 մամանակի յեղափոխական գաղափարներով, ոչ միայն  
 տարուած վայթէսի, մուսսօի միաքերով այլ նաև  
 կարի Մարքսի գարդապետութիւնով, որ շատ ծանր  
 կերակուր մըն էր այս շրջանի մանաւանդ հին մասյ-  
 նութիւն ունեցող Գերման աբրող շրջանակներուն հա-  
 մար:

Յրէօպէլին վիճակուած չէր իր աղջականի, Կարլ  
 Մարքսի, ճանապարհով ընթանալու, այլ, թերեւս,  
 նի. թական կարիքը զինքը նետեց մանկավարժական  
 ասպարէզը:

Յրէօպէլի մանկավարժական առաջին փորձառու-  
 թիւնը կը կազմակերպուի Պեստալոցեան դպրոցի մը  
 մէջ, որ յետոյ կը դառնայ մէկնակէտ իր մանկա-  
 վարժական զործունէութեանը :

Յրէօպէլ որ նոխապէս վարած էր տնային գաստիւարակի պաշտօն, ապա Պեստալոցեան ձեւի որբանոցի մը մէջ սևուցչական պաշտօն, մանկավարժ մարդը զբուած էր իր իսկական միջավայրին, իր իսկական պաշտօնին վրայ:

Յրէօպէլէն առաջ եղած մանկավարժները շատ զրծեն ըրած էին, նուսանժն զծած էր մանկավարժութեան սկզբունքները, Պեստալոցցին այս սկզբունքները փորձի հնթարկած էր և Հերպարզը, մէկ այլ Գերման մանկավարժը մարդկային հոգերանութիւնը հիմք ընդունելով՝ մշակած էր այն ընդհանուր մեթոսական սկզբունքները, որոնց գործադրութեամբ, զասաւանդութեան մէջ, կարելի էր ձեռք բերել լաւագոյն արդիւնքները.

Յրէօպէլին կը մնար խոշոր լրացում մը ընել, իր ուշագրութեան առարկան ընելով մի միայն մանկութեան առաջին տարիները, երբ տղուն զաստիւարակութեան շենքի կառուցուածքին հիմները կը դրուին ու այդ հիմները պէտք է ըլլան առողջ, մտածուած, բընական և համապատասխան ժամանակի ողուն:

Յրէօպէլէն առաջ անչուշտ եղած են մանկավարժներ որոնք քարոզած են թէ անհրաժեշտ է առզոց հասակին ու կարողութեանց համապատասխան զործունելութիւն մը, ապա թէ ոչ կը ձանձրանան, վասակար ու կորսաարեր թերութեանց նշաւակ կ'ըլլան, կը ծուլանան, կը բթանան քարոյապէս ու մտաւորապէս:

Պղատոն ու Արիստոտէլ, իրենց ժամանակին ջատագով հանդիսացած են փոքր տղոց զուարթ խաղերուն և առաջարկած որ տղոց համար յատուկ խաղարաններ հաստատուին:

Ենան կոմննաքին, Լօք, Պեստալոցցին ժամանակին ջատագով հանդիսացած են ու քարոզած որ փոքր տղոց զաստիւարակութիւնը պէտք է սկսի անոնց զիտակցու-

թիւնը արթնցած օրէն և այդ զաստիարակութեան մղիչ ոյժը պիտի ըլլան խաղերն ու խաղալիքները որոնք զուարթ գործանէութիւն մը կ'առեղծեն ազոց համար :

Մանկավարժներէն աւելի, բոլոր գորերու մայրերը մեծագոյն ստեղծեիչներ եղած են երգերու, խաղերու, խօսակցութեան, զրոյցներու, խաղալիքներու և այլ միջոցներու՝ իրենց փոքրիկները մեծցնելու, կրթելու ու կեանքին վարժեցնելու համար :

Յրէոպէլը եղաւ մեծագոյնը բոլոր մանկավարժներուն մէջ, որ նախադպրոցական կրթութեանը մէջ դրաւ իմաստ եւ նպատակ, բովանդակութիւն ու սիսղեմ :

Մեծ իրաւամբ զայն կոչած են մանուկներու մեծ բարեկամը, որովհետեւ ոչ ոք աւելի լաւ քան Յրէոպէլ չէ կրցած ճանշնալ մանկան հոգին, անոր ապրումներն ու յակամիտութիւնները, անոր մանկական աշխարհը որուն մէջ ազան պէտք է ապրի և գործէ որպէս մանուկ :

### ՅՐԷՕՊԷԼԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Յրէոպէլի մանկական աշխարհի մասին ունեցած անութիւնները ամփոփուած է իր «Մարդու զաստիարակութիւնը» զրքին մէջ՝ ուր բազմաթիւ օրինակներով, մէկ կողմէն կը խօսի մանուկներու մասնակցութիւնը չափանաներու աշխատանքին մէջ և միւս կողմէ ալ կը մշակէ այն հիմնական սկզբունքները, որոնք հիմք կը կազմնեն անոր մանկավարժութեանը։ Տես այս մասին Պ. Պ. Բ. ի «Մանկապարտէզը» էջ 4-9։

Յրէոպէլի այս գործին մէջ անոր մանկավարժական սկզբունքները կարելի է ամփոփել հետեւեալ կերպով։

1. Աշխատանքը սուրբ է և ասիկա Արարչութենէն արուած պաշտօն մըն է մարդուն։

2. Մարդու բնականէն հնարող և գործունեայ կը

ձնի, Գործունէութեան տենջը տղոց մէջ երեւան կուզայ տասջին օրերուն իսկ։ Դաստիարակներուն պարտականութիւնն է տղոց այս տենջը նկատի առնելու համապատասխան նիւթ մատակարարել անոնց մտաւոր ու բարոյական կարողութիւններ զարգացնելու համար։

3. Դաստիարակութիւնը, ուսուցումը, գործի միջոցով։ Հաճելի և դիւրատար աշխատանքներուն միջոցով, յատուկ սատիճանաւորումով մը, դիւրինէն՝ դժուարը, պարզէն՝ բաղադրեալը, ծանօթէն՝ անծանօթը, վարժեցնել աղուն համբերութեան և ապագայ լուրջ ու ստեղծագործ գործունէութեան մը։

4. Դաստիարակութեան ձգումն ըլլալու է, մաքուր և հաւատաբիմ անհատականութիւն մը։

5. Կրթութեանը նպատակն ըլլալու է աղուն ներքին կարողութիւններու յայտնաբերումը այլ ոչ անոր հետաքրքրութեան շրջանակէն գուրս ծանօթութիւններով անոր միաբ խնողելը։

6.Տղոց ստեղծագործական, հնարագիտական կուրզութիւնները ամենէն աւելի ի յայտ կուգան խաղերու ընթացքին։ Խաղն է դաստիարակութեան, նախակըրթութեանը մէջ՝ ամենազիտաւոր տարրը. որ տղոց կեանքին մէջ մուտ գործել կուտայ ուրախութիւն. երջանկութիւն, լոյս ու կը զօրացնէ անոր ֆիզիքականն ու բարոյականը։

7. Մանուկներու խաղերն և զրազմունքները պէտք է յատուկ, բարի և օգտակար նպատակներ ունենան։

8. Այս զբազմունքներն և խաղերը պէտք է կատարուին ազատ ընութեան պարտէզին մէջ, ուր աըզայք կրնան ամբարել տպաւորութիւններու առապաշար և զօրանալ մարմապէս։

9. Տղոց արուելիք խաղալիքները, աշխատանք-

Ները պէտք է համապատասխան ըլլան անոնց տարի-  
քին, բնաւորութեանը, Փիզիքական անման՝ որպէսզի,  
անոնք որպէս միջոց կրնան օգնել անոնց Փիզիքական  
զօրացման, մաքի արթնամութեան և տեսողութեանը  
ընդլայնման :

10. Տղոց գործունէութիւնը կը յայտնուի երկու  
ձեւի տակ :

ա) Նստական աշխատանքներուն մէջ :

բ) Շարժուն խաղերուն մէջ :

11. Նստական խաղերու աշխատանքի ընթացքին  
անոնց ձեռքին պէտք է արուին այնպիսի խաղալիքներ,  
որոնք նպաստեն և զանցում տան անոնց հնարազոր-  
ծութեան անջին, վարժեցնեն աշխատանքի և համբե-  
րութեան, զարգացնեն միտքը, զեղեցկազիքական ճա-  
շակը և պատրաստեն ապազայ լուրջ ուսման և կըր-  
թութեան համար :

### ՅՐԵՕՊԵԼԻ ՓՈՐՉ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ

Յրէօպէլ իր տուջին մանկապարտէզը կը բանայ  
1837-ին Keilhan քաղաքին Blankenburg գիւղին մէջ,  
որու փորձը նիւթ կուտայ իր քարոզչութեան և որ  
շուտով աշխարհի ու շագրութիւնը իր հաստատութեան  
վրայ կը զարձնէ ու զայն կ'որդեզրեն եւրոպական բո-  
լոր տուջնակարդ երկիրները, Յրանսիա, Անգլիա,  
Ամերիկա, Աստրիա և ամենէն ուշ Բրիւսիա, Գերմա-  
նիա, Բրուսական Դերմանիա՝ տարուած կանկածա-  
մաութեամբ մը Յրէօպէլի անձին հանդէսի իր երկրին  
մէջ ծնունդ տած այս հաստատութիւնը իր ժողովը բ-  
գականութիւնը կը զանէ Յրէօպէլի մահէն վերջ միայն,  
որ տեղի կ'ունենայ 1852 ին :

Յրէօպէլ իր մանկապարտէզի ծրագիրը բաժնած  
էր երկու մասի .

ա) Նստական կամ մերենական զբաղումներու

բ) Շարժուն կամ մարզական խաղերու.

Մերենական զբաղումներու տեսակներն էին.

ա) Անոր առաջին վեց նուէրները — ծաւալ ունեցող երկրաշափական խաղալիքները:

Անոր առաջին նուէրը՝ բրդեայ գունաւոր զընդակներ են: Խոկ երկրորդ նուէրը՝ փայտէ գունաւոր մը, գլան մը և խորանարդ մըն է: Այս երկու նըւէր խաղալիքները տակաւին մանկապարտէզ չմտած 2-3 տարեկան աղոց համար են: Այս նուէրները թէն աղոց կարողութիւնները մարզելու համար շատ երկար Նիւթ չի տար և առոր համար ալ մեծ մանկավարժը ուրիշ խաղալիքներու դործածութիւնը չի արդիւր, եթէ անոնք վեստակար չեն զործին համար:

Պարզագոյն այս երկու խաղալիքներով Ձրէսպէլ կ'ուզէ զգացնել տալ մեզ թէ այս տարիքին մէջ աղոց կարողութիւնները սահմանափակ են ու պէտք չէ անանկ նիւթեր տալ անոնց ձեռք որով կրնան բան մը շինել՝ քանի գեռ անոնց ստեղծագործական ոյժը քունի մէջ է: Այս տարիքին մէջ աղան ի՞նչ կրնայ ընել: բացի բունելէն, էրելէն, դիտելէն, քաշելէն, զլորելէն, սեղմելէն: Տղուն առաջին երեք տարիներու զրիխաւոր պահանջներն են, շարժում եւ արտաքին ըզգայարաններու մարզանք: Այսպէս, բուրդէ զնդակները կը մարզեն աղուն տեսանելիքն ու շօշափելիքը: Փայտէ գունան ու գլանը և խորանարդը, իրենց հանած ձայներով, կը կրթեն անոր լսելիքն ու երեւան կը հանեն անոնց ձեւն ու ծաւալը; կը ծանօթացնեն շարժման տեսակներուն հետ ու կը համաշափեն ձեռքին շարժումը՝ կապուած տեսողութեանը հետ:

Երրորդ նուէրը՝ խոշոր, չորս մատնաշափ մեծութեամբ փայտեայ խորանարդ մըն է, ամէն ուղղու-

թեամբ կիսուած՝ բաժնելով զայն ութը խորանարդի :

Զորրորդ նուէրը՝ նոյնպէս մեծ խորանարդ մըն է որ կարուած է մէկ անգամ ուղղահայեաց և երեք անգամ հօրիզոնական ուղղութեամբ՝ կազմելով երկարաւուն ութը աղիւաներու, որոնց իւրաքանչիւրը ունի ութը սանթիմէթը երկարութիւն. չորս սանթիմէթը լայնութիւն և երկու սանթիմէթը հաստութիւն :

Հինգերորդ նուէրը՝ խոշոր խորանարդ մըն է, երկայնութեամբ և լայնութեամբ երկու անգամ կարուած և 27 խորանարդի բաժնուած է : Հատուածները երեք են, ամէն մէկ հատուածին մէջ  $3 \times 3 = 9$  խորանարդ կայ և ընդամէն՝  $3 \times 9 = 27$  խորանարդ : Սակայն, խորանարդներէն 3ը՝ անկիւնագիծերով բաժնուած են երկերու եռանկիւն ողբամակներու և 3ը՝ անկիւնագիծերով չորս չորս եռանկիւններու, որով առոփի ամբողջ պարունակութիւնն է 39 կտոր, հետեւեալ կերպով :

21 հատ ամբողջ խորանարդներ,

6 հատ մեծ աղիւսմակ եռանկիւններու, կէս խորանարդ

12 » փոքր » » քառորդ »

39 հատ ամբողջութիւնը :

Վեցերորդ նուէրը՝ նոյնպէս խոշոր խորանարդ մէն է՝ բաժնուած 27 աղիւաներու, հետեւեալ կերպով.

21 ամբողջական աղիւաներ 21 հատ

3 աղիւս լայնքէն կիսուած, երկերկու քառակուսիններու 6 հատ

3 աղիւս երկայնքէն կիսուած երկերկու սիւներու 6 հատ

27 ամբողջական աղիւս իր մասերով 38 հատ

թ) Մակերեւոյթներու խաղեր

Ֆրէսոպէլի եօթներորդ նուէրը կը կազմէ մակերեւ-

այթներու խաղերը, որոնք պատեհութիւն կուտան աղոց թանձրացեալ, ծաւալ ունեցող մարմիններէն անցնելու մակերեւոյթներու ծանօթութեան, մօտենալու վերացականին։

Մակերեւոյթի խաղերը պատրաստուած էին խաւագրառով կամ սահմանակով և զունաւոր։

Ֆրէոպէլ մակերեւներու հետեւեալ ձեւեր պատրաստած էր։

1. Քառակուսի,

2. Աւզպանկիւն հաւասարակողմ եռանկիւն,

3. Աւզպանկիւն անհաւասարակողմ եռանկիւն,

4. Հաւասարակողմ եռանկիւն,

5. Բթանկիւն եռանկիւն և տրապէզ,

6. Երկթեւանի սուրանկիւն եռանկիւն։

Մեթոաի անսակէտէ, Ֆրէոպէլ իր խօսակցութիւնները կը շարունակէ ըստ առաջնոյն, այսինքն, այնպէս ինչպէս խորանարդները կ'անցնէր։

գ) Գաւազանիկներու խաղեր

Գաւազանիկներու գործածութեամբ Ֆրէոպէլ աղոց ձեռքին կուտար հաստատուն ուղիղ զիծեր։ Մակերեւոյթի խաղերէ յետոյ պէտք է որ տղայք կրնային նոյնը շինել ալ։ Դեռեւս զծել շ'իմացող աղոց համար բազմակողմանի նիւթ կը մատակարարեն գաւազանիկները։ Գաւազանիկները պատրաստի զիծեր են տղոց համար։ Գաւազանիկներով տղայք կը սորվին նաև թւարանական զբանլիքները։ Ինչպէս միաւորները, առանաւորները։

Ֆրէոպէլ գաւազանիկներու իր վարժութիւններով կը հետապնդէր։

1. Կեանքի պատկերներ շինել տալով,

Խանօք.— Ֆրէոպէլի նուեր՝ խաղերու դրժադրութեան կերպերու մասին կարգալ ն. Յովլաննէսեանի «Մանկապարտէզ» աշխատութիւնը։

2. Արկրաչափական և դեղնեցկազիտական ձեւեր եւ բեւան բնրելու,

3. Թւաքանական վարժութիւններ կատարելու:

Գաւազանիկներու վարժութիւնը կ'սկսէր 5 տարեկանէ սկսեալ:

Գաւազանիկները ունին տարրեր չափ, 5-20 սանթիմետր երկարութեամբ:

Տեսնել գծազրութիւնները:

դ) Օղակներու վարժութիւն:

Գաւարաստ զիծերով պատկերներու շինութեան ընթացքին պէտք կ'ըլլար կոր զիծերու և շրջանակներու: Ֆրէսպէլը ահա աղոց այս պահանջին դոհացում տալու համար անոնց ձեռքին կուտայ և Օղակներու խաղը: Օղակները շինուած են կակուղ մեաաղեայ թելերէ և կ'ըլլան, ամբողջ, կէս և քառորդ շրջանակէ:

Դիափի՛ գծազրութեան վարժութիւնները.

ե) Դերձան ու թելի վարժութիւններ:

Դերձան ու թելի վարժութիւններ բաւականին դըժւար զրազում մընէ, բայց Ֆրէսպէլ զիտած ըլլալով թէ ինչպէս աղայք շատ յաճախ թելիկներ իրենց մատներու վրայ անցուցած կը խազան, այս խաղն ալ մըտցուց իր ցուցակին մէջ՝ աւելի մեծ՝ 6-8 տարեկան աղոց համար:

Թելի երկու ծայրերը միացուցած մատներուն կ'անցունեն ու կը խազան: Թել վաթթել, զունդ շինել, կարժառ ընել, եւայլն:

Կատարել ձեռքի վարժութիւնները:

զ) Կար-խաւարարտի վրայ:

Տղոց ամենահաճելի զրազութերէն մէկն ալ խաւարարտի վրայ կարելն է:

Օրինակները պատրաստելու համար ուսուցչուհին կը պահանջուի լաւ գծել իմանալ:

Այս մասին զիտել՝ «Տաւարեան Մանկապարտէզ»ի խաւաքարտի վրայ կարի աշխատանքները :

Ե) Գծագրութիւն։ Ֆրէսպէլի գծագրութեան տեսարակները գառակուսի ցանցերով ծածկուած են, որոնց մէջ աղան կը զծէ զանազան առարկաններու գեղեցիկ ձևերը։

Դիտողութիւն։ Գծագրութեան համար չիտակ կերպն է սկսիլ կոր և շրջանակածեւ զիտերով։ Այս մասին զննութեան ենթարկել, Ն. Յովհաննէսեանի պատրաստած ձևերը։

Ը) Կիտանկարի վարժութիւն։

Այսպէս Ֆրէսպէլ, ծաւալներէն, մակերեւոյթներէն և զիծերէն վերջ կ'անցնի կէտերու վարժութեան։ Ֆրէսպէլ, խաւաքարտ ծակոտելը մանկապարտէզին մէջ մացնելով զոհացում կուտայ աղոց ծակելու բաղձանքին։ Կիտանկարի վարժութիւններով տղայք կը կիտանկարն կենդանիներու, ծաղիկներու, զանազան առարկաներու և տեսարաններու պատկերները ուսուցիկ կէտերով։

Այս խաղի աշխատութեան նիւթերն են։

1. Քառակուսի խաւաքարտեր,

2. Օրինակի պատկերներ և

3. Ուկորէ և կամ փայտէ կոթով ասեղներ։

Թ) Ներկով գծագրութիւն։

Ներկերու վարժութիւնը Ֆրէսպէլ կը կատարէր շրջանակներու վրայ, զործածելով երեք հիմնական գոյները. զեղին, կապոյտ և կարմիր։ Մնացեալ գոյները կը կազմէր ասոնց միացումով։ Դեղին կապոյտին հետ խառնելով կ'ստանար՝ կանալը, կապոյտը կարմիրին խառնելով կ'ստանար՝ մանիշակագոյնը։ Կարմիր զեղինին հետ խառնելով կ'ստանար՝ նարնջագոյնը, և բո-

լոր զոյներու խառնուրդով կը ներկէր սեւը : Ասով , Ձրէսպէլ , փորձնական եղանակով ազայք կը ճանշցնէր թէ զոյներու և թէ անոնց խառնուրդին հետ :

Այս մասին զիտել Ն . Յ . ի կազմած զոյներու վարժութեանց ասխատակները :

Ժ) Աւլունքի եւ ցողնաշարի վարժութիւն :

Աւլունքի և ցողնաշարի վարժութեանց համար գործածել աւելի շուտ մետաղեայ թելեր շարուածքին և աւալու համար : Տես գծազրութիւնները :

Ժա) Թուղթ ալլորելու եւ երիզի վարժութիւն :

Այս մասին զիտել վարժութեանց ասխատակները և ոլլորելու փորձեր կատարելու :

Երիզ թղթերէն կազմել ուղանկիւնածեն քանակ , սուրանկիւն և բութանկիւն . քանակներ , կազմել եռանկիւն և քառակուսի շրջանակներ և այլ ձեւեր ըստ օրինակներու ցուցակին :

Ժբ) Մկրատի վարժութիւն , կտրել ու փակցնել :

Տեսնել օրինակներ և կատարել նման վարժութիւնները :

Ժգ) Կտրելու վարժութիւն , երկրաչափական ձեւերու :

Տեսնել օրինակներ և կատարել վարժութիւնները . հախապէս գծել .

1. Հակուղիղէն զուգահեռական զիծ մը .

2. Փոքր էջն ։ ։ ։

3. Մեծ զուգահեռական զիծ մը .

4. Երկու էջերուն զուգահեռական զիծեր , վերի մասը միացած :

5. Մեծ էջին ու հակուղիղէն զուգահեռական զիծեր ,

6. Փոքր > > > > >

7. Հակուղիղին և մեծ էջին վերի քառորդները միացնել փոքր էջին միջավայրին հետ , եւայն :

ժդ) Հիւսուածքի վարժութիւն :

Թղթի հիւսուածքը, ոստայնանկութեան տարրականը, մանկապարտէզի հաճելի զբազմունքներէն մէկն է:

Հիւսուածքի նիւթերն են. առէջը. թեղանը և փայտէ կամ փութ ծայր ունեցող ասփակ ասեղները :

Դիտել և վարժութիւն կատարել ցուցակ հիւսուածքներու համաձայն :

ԺԵ) Սիսեռի գործը : Տեսնել չժատրեան Մանկապարտէզքի սիսեռի աշխատանքները :

ԺԳ) Մալրի աշխատանք : Տեսնել վարժութեանց օրինակներն և ցուցակները ու փորձել նոյնը ընելու :

ԺԷ) Թուղթով կաղապարումը

Դիտել օրինակները և փորձել, կատարել ու ներկայացնել մէկական օրինակները :

ԺԸ) Խաւաբարտով կաղապարումը :

Շինելու վարժութիւններ կատարել արուած օրինակներու վրայ :

ԺԹ) Բամբիի աշխատանքի վարժութիւն :

Շինելու վարժութիւններ կատարել և նմոյշները ներկայացնել :

Ի) Վարժութիւն զամբիւղագործութեան :

Սզօտներէ, ուսի ճիւղերէ և եղէզի ճեղքուած կտորներէ պատրաստել նմոյշները :

ՂԱ) Կաւի աշխատանք :

Ա) Խնձպէս ստանանք կաւը,

Բ) Անոր մշտկելու կերպերը,

Գ) Կաղապարման աշխատանքները,

Դիտել օրինակ պատկերները ու փորձը կատարել :

1. Շրջանակաձեւ առարկաններու

2. Գլանաձեւ

3. Բրդաձեւ առարկաներու.

4. Խորանարդ ։

5. Բարդ ձեւի առարկանները։ Ուսումնասիրեւ կատի աշխատանքի ձեւերու զծագրութիւնները։

իբ) Աւազի աշխատանք։

Մէկ այլ սիրելի զբաղում աղոց համար, աւազի աշխատանքն է, կազուած աշխարհագրական զիտելիքներու և պատմուածքներու հետ։

Վարժութիւն՝ աւազի սեղանին վրայ։

Կազմել 1) Պէյրութի նոււահանգիստը՝ մինչև Պէյթ-Մէրիի համայնապատկերը։ 2) Հայաստանի համայնապատկերը, Հայաստանի հինգ գլխաւոր լեռները։ Արաքսի հովիտը։ Լիճները — Վան և Սևան, Քաղաքները՝ Երևան, Նախիջևան, Վան, Արմավիր, եւայլն։ Վատկները՝ Հրազդան, Ախուրեան։

### ՅՐԵՕԳԵԼԻ ՇԱՐԺՈՒՆ ԵՒ ՄԱՐԶԱԿԱՆ ԶԲԱԴՈՒՄՆԵՐ

ա) Մարմնամարզական խաղեր։

Մինչև Ֆրէօպէլի օրերը, խաղերը իրենց արժանի յարզը չեին ստացած կրթական դործին մէջ, թէև անոնք զոյտթիւն ունէին և կը զործածուէին դպրոցէն դուրս։

Խաղը երիտասարդութեան և ծերութեան օրերուն առրեր նշանակութիւն ունի։ Խաղը՝ սփոր է չափահաններուն համար։ Փոքրիկներուն համար սակայն, խաղը՝ ոչ միայն զիտութիւն և զբաղում է, աշխատանք և զուարճութիւն, այլ և անոնց իմացական և ֆիզիքական կարողութիւններու զարգացման միջոց։

Շխաղը մանկական կեանքին հայելին է, և աղջ տղոց կեանքի մէկ անհրաժեշտ պայմանն է, և աղջին միջոցով է որ կրնանք նանջնալ տղոց եՍը, անոնց ՆԵՐՔՆԱՇԽԱՄՀՀԸ, անոնց կարողութիւնները, ծիրթե-

ըը, հակումները, իղծն ու միավիաքը։ Խաղով է որ տը-  
ղան յարաբերութեան կը մտնէ արտաքին աշխարհին  
հետ, կը ծանօթանայ անոր եւ իր ձիբքերն ու կարո-  
ղութիւնները զօրացնելու միջոցներ կը գտնէ, Խաղին  
մէջ է որ կը ծանօթանայ իր նմաններուն՝ խաղակից-  
ներուն հետ, կ'ստիպուի միանալ անոնց, ապրիլ նոյն  
կեանքը, անոնց ցաւերուն ցաւակից եւ ուրախութիւն-  
ներուն ուրախակից ըլլալու։

Ֆրէօպէլի մարզական խաղերը կը բաժնուէին։

1. Բազկի, ձեռքերու և մատներու խաղերու,

2. Քալելու, ցատկելու խաղերու,

3. Շրջանի խաղերու,

4. Նմանողական խաղերու։

### ՏՂՈՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Տղոց աշխատանքները, Ֆրէօպէլ դասաւորած է  
«Շարժուն խաղեր»ու մասին մէջ և այս վերնագրին  
տակ, տղոց աշխատանքները անուանած է։

1. Տնարարական կամ տնտեսավարական,

2. Պարտիզային աշխատանք կամ բոյսերու խը-  
նամք,

3. Տնային կենդանիներու խնամք,

4. Աշկերտութիւն կամ մեծերու աշխատանքի  
մասնակցութիւնը։

### ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՄՆԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

Դաստիարակութեան այլ միջոցներու տակ Ֆրէօ-  
պէլ կը հասկնար.

1. Պատմութիւններ եւ խօսակցութիւններ — պատ-  
մութիւններ՝ կրօնէ, պատմուածքներէ, հեքեաթներէ,  
աշխարհազրութիւնէ, եւայլն,

ՆԱՆՈԹ. — Խաղերու մասին աւելի ընդարձակ կարդալ  
ն. Յ.ի «Մանկապարտէզը»։

2. Մանկական բանաստեղծութիւններէ , առարկաներէ և հանելուկներէ ,

3. Մայրենի լեզուէ ,

4. Երգերէ և երգեցողութիւնէ :

### ԵԶՐԱԿԱԾՈՒԹԻՒՆՆԵՐՆ

Մեր օրերու մանկապարտէզը , թէ՛ իր աշխատանքի ձեւերով , թէ՛ մասեցման կերպով և թէ՛ մեթուներով որքա՞ն ալ աարբերին , այսուամենայիւ , մանկական պարտէզը , որպէս կրթական հաստատութիւն՝ կը պահէ Ֆրէօպէլի կառուցուածքին նկարագիրը :

Մարդկութիւնը շնորհակալութեան շատ մեծ խօսքին ունի ըստելու Ֆրէօպէլին , որ մանուկ մարդկութեանը համար ստեղծեց մանկական աշխարհ մը , ուր մանուկը իր կարողութիւններու զարգացման հետ միասին՝ կ'ապրի որպէս մանուկ . մանուկ՝ իր ուրախութիւններով և զուարճութեամբ , իր հետաքրքրութեամբ և իրեն յատուկ զբաղումներով :

Ֆրէօպէլ եթէ՛ մանուկներու այս կրթական հաստատութիւնը կոչեց «Մանկական պարտէզ» . որովհետեւ ան , իրապէս ան հաստատուած էր մէկ ընդարձակ պարտէզին մէջ , խոտերով և կանաչով ծածկուած , ծաղկանոցներով և ածուններով զարդարուն , ծառերով և տունկերով հովանի , խաղարան՝ բացօղեայ և ազատ , աղոց երգերն ու շաղակրատութիւններ խառնուած թռչուններու երգին հետ . ճիւղերէն կախուած կանարեան թռչուններ , աղաւնիներ , գուխս նստած հաւեր ու բաղեր , ճագարներ , ձեռնասուն մկներ , աւազաններ՝ իրենց լողացող սագերով և բաղերով , ահա այն բընկան միջավայրը ուր Ֆրէօպէլը հաստատութիւնը :

ՆԱԽՕԹ.— Աւելի ընդարձակ բացօղըութիւն կարդալ ։ Յ. Յ. «Մանկապարտէզը» :

- Հարցարան.— 1) Ո՞վ էր Ֆրեապէլը:  
2) Ի՞նչ առիթներով Ֆրեապէլ մանկավարժը յայտնուեցաւ:  
3) Անոք մանկավարժութեան տեղը ընդհանուր մանկավարժութեան մէջ:  
4) Ֆրեապէլի մանկական կրթական հաստատութիւնը և  
Ֆրազը հիմնական բաժանմունքները:  
5) Ֆրեապէլի նոստական խաղերուն տեսակները:  
6) Եարժան խաղերու տեսակները:  
7) Դաստիարակութեան այլ միջնուները՝ որոնք կ'ադեկին  
աղուն մասաւոր կարողութիւններու զարգացման:  
8) Նկարագրեցէք Ֆրեապէլի մանկապարտէղ միջավայրը:



ԳԱԱ Եկմնարար Գիտ. Գրադ.



FL0327216

